

11816

891.99
S-44

БЕРЕГИТЕ КНИГУ!

ОНА СЛУЖИТ НЕ ОДНОМУ, А МНОГИМ

Возвращайте книгу в
срок, чтобы и другие
могли воспользоваться
ею.

891.99
S-44

այս
ՅԱԿՈՒԲ ՏԵՐ-ՅԱԿՈՒԲԻՆ

-6 NOV 2011

413
1584
2431.

27

78-18

ՈՒՐ ԽԵՑԻՆԵՐ ԺՈՂՎԵՑԻ ...

243/

~~15908~~



Центральная биб-ка им. Ленина
г. Баку
ИНВЕНТАРИЗАЦИЯ 1936 г.

№

ԳՈՒՅՈ, 1912

11816

20.08.2013

58368

4936



3104
40

f

Գրականութեան ովկիանին եզերքը
հազիր թափառեցու յանդգնող մասուկի մը պէս՝ միայն
կրնամ զիւցի»ներ ու «խելիոր»ներ հաւամել: Եւ ես՝ ոչինչ
տարբերութիւն կը գտնեմ Տպաւորութիւններու, Պատկերներու,
Պատմուածներու եւ Մածումներու այս բեկորներուն
եւ կայի ու հողի ու աննշան կակդամորթերու բարացումնեն
գոյացած թրածուներուն միջեւ: Երկութեան աշխատեած ար-
ժեցը ունին եւ զիրաւ միայն կը խորհրդանշեն: Իսկ եթէ
կրցեր եմ այս խեցիի կտորներին զարդ մը յօրինել՝ այդ աշ-
պիսի կազմեն այս զիրքին արժանիքը:



ՈՒՐ ԽԵՑԻՆԵՐ ԺՈՂՎԵՑԻ...

ՕՐԱՅՈՅՑԻՍ ԹԵՐԹԵՐԸ



ԱՐԴԵՆԻԻՍ թերթերուն հասնումին պէս չեղաւ անորը, օգոստոսի տապէն խանձած, աշնան ցուրտէն խամրած ու ձմրան հովերէն ինկած: Ո՛չ, այլ առօրեայ քաղումներով հատաւ ան, այն պսակին պէս որ թերթ առ թերթ կը թափի ղեփիւոին գգուանքէն կամ շոյող ձեռքի մը հպումէն:

Սակայն երբ ծառը պիտի ծաղկի, ծաղկիներ ու պտուղ պիտի տայ՝ բնութեան օրէնքը լրացնելու համար, օրացոյցիս պատկերը պատին վրայ, աչքիս առջեւ կը մնայ թափուր ու մերկ՝ ինչպէս պարպուած արգանդ մը, և ի զուր կը սպասեմ ես ալ անոր լեցուելուն. ո՛չ ծիլ կ'արձակէ, ո՛չ ճիւղեր կը ծնի:

Անոնք իրենց հետ տարին կեանքիս օրերն ալ, օրեր՝ որսնց անցքը ձեռքովս բացի ամէն առտու, գործէ

եւ աշխատանքէ առաջ թերթ մը քաղելով անոր վրայէն, մինչեւ որ իր ծոցէն հատցուցի ժամանակի լեցուն չափ մը, տարի՝ մը:

Ամբողջ այդ շրջանին մէջ, առանց խորհրդածութեան ու նպատակի, կարծես մեքենայ մըն էիր որ կը քաշէիր այդ թուղթի կտորները. սակայն այսօր երբ հատած է ան, կեանքի դառն փիլիսոփայութիւնով մը կը խորհիս, և միշտ միշտ տխուր կը գտնես:

Շարժում մը դէպի առաջ, քայլ մը եւս դէպի վախճան, ուրիշ անդին ոչինչ կը տեսնէ մեր սկեստիկ հոգին, և վայրկեան մը կը խորհիս, «կրցա՞յ արդեօք ապրիլ . . .»

Պատասխանը հատու չէ: Տատամսոտ, կասկածելի բաներ միտքդ կը շփոթեն, և չես գաներ օրեր որոնց մէջ կատարեալ եղած ըլլաս խտէալիդ գերազոյն երազին մէջ, իղձերուդ ոսկի դգեակներուն տակ և բաղձանքի բեհեղ բարձունքին վրայ:

Ապրելու իմաստափրութիւնը, սակայն, ամէնէն խենթ, ամէնէն տարօրինակ սկզբունքները, վիճակները կը պարունակէ իր մէջ, դառն հեգնութիւն մը, կարծես, մեզի պէներուն ճակտին նետուած, յիմարի մը կանչ ու ցատկումներուն պէս, որ տուած տասնոցիդ զօրութենէն—որուն ողորմութիւն մը ըլլալը, դէպի իրեն արգահատանքի նշան կամ նոյն իսկ յիմարութիւնը դիտելու պատրուակ մը ըլլալը չգիտնալով—կը սկսի ալ աւելի խայտալ, կայտել ու երգել իր աններդաշնակ ու անկապակից ձայնարկումներով:

Մարդիկ ալ կը ինսդան, կը պարեն, կը դինովնան, Որովհետեւ տարի՝ մըն ալ անցաւ իրենց կեանքէն, ժամանակի խաւի՝ մը վրայ ալ հանգչեցաւ իրենց մարմինը, թէ որովհետեւ մահուան աւելի մօտեցան . . .:

Սակայն այս ամէնուն մէջ անծանօթ ու տարտամ բնազդ մը կ'ընդնշմարես, ամպի մը հեռաւոր ծուէնին տակ լոյսի ճաճանչի մը պէս, թէ արդեօք՝ այս կայտուուն ամբոխը հաճոյքի քամու՞մ մը ընել կ'ուզէ մեռնելէ առաջ, կամ վայելքի ո՞ւմապ մը եւս ներարկել իր տակաւ թուղցող ջիղերուն մէջ:

Սովիկա ե՛ս է որ կը խորհիմ, մինչ անոնք կը շարունակեն իրենց ինքը՝ դափ ու զիլի աղմուկներուն մէջ, քահքահներ փրցնելով մերթ՝ օղիէն այրած խոչակներու խորէն, և բարեմաղթութեամբ մը թէ «շատ տարիներու համին», անվերջ կը կոկորդեն ալքողի բաժակները:

Երանի՛ իրենց:

Եւ մինչ կը լսեմ կաղանդի իրիկուան պոռչտուքները և կը դիտեմ նուէրներու կոյտը, աչքս կը բարձրանայ դարձեալ վեր, Օրացոյցիս, որ իր ծոցէն պարպած է ժամանակի լեցուն չափ մը: Ակնարկս յառած կը խորհիմ թէ՝ լո՛ւս ու անդիտակ սահած է տարին, դարձած է կեանքէս էջ մըն ալ, և այսօր, երբ խայտարդէտ նուէրներու և ջերմագին բարեմաղթութեանց փոխանակում մը կ'ըլլայ, մինա՛կ, օրացոյցիս դեղնած պատկերն է որ կը զգացնէ ինձի սարսուտ պարապը անոր:

1901



ԱՆՁՐԵՒՀՆ ԱՌԱՋ

¤

ԱՏԱՐԻԿ տակառի մը թաւալիւնը կը լսուի երկնքին բարձրէն, ուր գորշ ամպեր կը մթագնեն եթերը, տարածուն ախրութիւնով մը՝ որ նայուածքդ կը յոգնեցնէ. և այդ մութը կ'երկննայ տակառ դէպի արեւմուտք՝ իր անօպրացումին տակէն ցուցնելով կապրայը՝ ինչպէս կնոջ մը փրփրուն լանջքը՝ մնատքս չփակին թոյլ պարուրքին ընդմէջէն:

Քիչ մը անդին, հիւսիսի պարապութեան մէջ անջատ կոյս մը կը գծուի զիշերուան պէս սեւ ամպերու որ իր թռչտուն թեւերով կը բարձրանայ դէպի վեր՝ արշաւող դորշութեան խառնուերու համար. և մինուրտը կիսող ամպեայ ստոծանիխն կոնսակէն՝ ձերմակ յոյս մը կը թափի վա՛ռ, լուսնի արծաթօծումէն աւել՛ վառ, որ իր մէջ կը խեղդէ հեռուի լեռներուն ու բլրակներուն բարձունքը:

Միշտ կը գոռայ վերը՝ երկինքը, որուն սարսափէն ամպերը կը փախչին, հէգ անսանիկներու նման, որոնք անտառի երիկունները, կը դողան իրենց որջերուն խորը՝ ծառերուն ընդերքէն արձագանդուող՝ վայրի գաղանին գոչիւնէն:

Անշարժ գունաւորումի մը մէջ, շանթերը դիկ զակ աժգունութեամբ մը կը խաղան, դէպի վար հակող լուսագիծներ, որոնք կը գիրկինդխառնուին կարծես հոն՝ պատերազմիկ սուլիններու շողիւնով:

Աշխատանքէն թմրած գլուխս բարձրացուցած,

յոգնած աչքերով կը դիտեմ չորս դիս, վնատուելու համար անսահմանութիւնը, ուր հանգչիլ պիտի ուղէի. սակայն հիմա սահմանուած, բանտուած երեւոյթ մը ունի երկինքը աչքիս, սիրտսեղմիկ անձկութիւն մը կը սուրայ, որպէս թէ, դէպի քեղ—իրենց ըդակէտը—սեղմուող պաշարողներու շրջանակի մը դէմ գանուիս... նայուածքս կը գարճնեմ վար. պատրանք... հոն ուր լոյսը ողողած էր քիչ մը առաջ, հիմա, մշուշը կը մաղուէր տակառ և կը գրկէր լեռներն ու կայքերը, որոնք ուրուանկարի պէս կ'երեւին այեւս:

Մութի ցող մը կը թափի երկինքէն, քրանցնող փոշի մը կը ծխանսայ երկրէն, որոնք ամէն վայրկեան՝ կը փոխուին, կը սեղմուին, կ'անձկայրին... երկունքի մը գալարներուն ենթակայ...: Ամպի բարակ ծուէններ շղարչներու պէս կը սահին կայուն մթութեան վրայէն՝ որոնք ծածկել կ'ուղեն կարծես ծննդաբերքի ամօթը այդ վիթխարի ամպերուն...:

Մոայլքը կը տիրէ չորս դին և արեւմուտքի կողմը, ուր արեւին կորսուած դէմքը արծաթի լոյս մը կը փայլեցնէր այգուայ մշուշին նման, հիմա կը սիւնազարդուի հաստ ճաճանչումներով, որոնք վշշիշանքի պէս կ'իջնան ամպերուն ծոցէն՝ հորիզոնին մէջ կորսուելու համար:

Մթութիւնը կը սեղմուի ու տակառ ամպերը զիրար կը գրկեն օդին մէջ, մահամերձի անձուկ մը կը քամուի ու հոսանք մը կը սոլոսկի, պատուելու ծրագուած թուխպը, որ հիմա իր թացը կը մտրակէ երկինքն ի վար... աշխատանիկ երեսին:

1901



ԼԱՑԻ ԳԻՇԵՐ



ԱՄՈՒՆ մթաստուեր կամարին տակ, և սեւ վարագոյրին վրայ խորանին՝ խաչելութեան պատկերը, տմոյն, կը հեծէ, ուր Քրիստոս գլխահակ ու ներողադէմ կախուած է՝ իր շուրջը հեւացող մոմերուն լոյսին տակ աւելի եւս դալիկացած։ Մոմերը կը հատնին, կը սպառին տակաւ, յոյսի և հաւատքի նշոյլ՝ որ ժամւորներուն սիրաէն կը խէ աղօթքի, փառաբաննանքի կանչեր և աչքերէն՝ արցունքի, ցաւի՛ հեղեղներ։

Մեղեղիներու տխուր չեշտերը յամրապէս, խաւարէն անտեսանելի կամարէն արձագանգուած, կու գան իշնալ հոգիներու խորը, ծա՞նը, տառապագին կայլակներու պէս՝ որոնք հուր կը վառեն ամէն դի։

... Եւ նոյն պահուն, ամբողջ զիղջ մը, չարջրկող հաւատք մը կը սովումի մարդկային ներքնաշխարհին մէջ, խորտակելու, փշրելո՛ւ համար մեղանչումի, սկեսպիկութեան դիքը, որ հիմա կարծես տակաւ կը թաղուի անէութեան մը մէջ, իր դէմքին մորթը կծկած՝ դէմը այն վսեմ և գաղափարական մարդուն չարչարանքի պատկերին, որ՝ մեղի կ'արձակէ մինչեւ իր ժամանակները, մերթ ծաղկեայ, բեհե՛զ, մերթ ալ խաւարտչին և սարսւռքոս ընդնշմարանքը տաղով իր լոյս-կեանքին բոլոր դիմայեղումներուն։ Ներողութիւնը,

քաղցրութիւնը թշնամանքին դէմ հանող և հեռը, նախանձը սիրով ու անճնաղո՞ւթիւնով փոխարինող այդ էակին մեծութիւնը, հիմա, Աւագ Հինգչարթի գիշերին է որ ամէնէն աւելի կը զգամ. և կը հաւատամ այդ պահուն թէ՝ գերմարդկային ուժի մը իրաւցնէ՛ մարմնացումն է Ան, անմեղութեան, բարութեան, եղբայրութեան աղբի՛ւրը, իմաստասէրներուն ամէնէ՞ն մեծը, հանձարելը և երջանկատուն . . . Եւ հոգ, այդ խաւար մթնոլորտին մէջ չմ'մ զարմանար բնաւ թէ, ի՞նչպէս ամբողջ քրիստոնեայ խուժանի մը սիրով կը փղձկի, կուրծքը կը ճնշուի, հոգեյոյդ ու հեւքոտ՝ վշտակցելու, փարելու անոր ծունդերուն, ինքինքը փրկելու համար Զարին, Մեղքին ճամբէն, ուր ինկած ու տառապած է այնչափ, և միոթիք անկայնութիւններով վէտանուա այդ էութիւնները, որոնց ներսիդին խորտակուած է այլ եւս «Ես»ին բագինը, պլուիլ կը բաղձան անոր սուրբ անունին, ազատելու Նիւթին ու Մեղքերուն ցաւէն որ զանոնք լմած, զգեստնած է այս կեանքին մէջ, աղէն ձախ, ձախէն աջ աքացելով անխնայ։

Եւ լեզուն չոր, չրթները պիրկ, ակրաները կից, չի՛ համարձակիր ո և է մտածում արտաքերեկ, Մեղքին հասնումովը կը մնայ քարացած, լսելու փառարանութիւններուն մարող ելեւէջները, որոնք՝ սարսափի, սոսկումի ծովի մը մէջ կը նետեն հոգին . . .



... Տէր ողորմեա՛, Տէ՛ր ողորմեա, Յիսո՛ւս Փրկիչ՝ մե՛զ ողորմեա . . .

Խորունկ մթութեան մէջ, ուր բիբերդ կը գոյուին

և մարմինդ կը կծկուի անծանօթի մը սարսափէն,
հաւատաւորներու լուս ու հեծկատուն արցունքներուն
հետ սարսուռ մը կը պտուտքի մորթին վրայ և անո՞ր
ամէն մէկ ծակախիքէն մէյ մէկ կայծ կը փախչի կարծես,
այս աղօթքը լսելով. և, ծունգերը տակաւ կը ծալլուն
դէպ ի վար, այս տիրող թաղծութեան, տամուկ
ստուերուտքին մէջ աչքերը անզգալարար վեր կը
բարձրանան, երկինք՝ նաւաբեկեալի մը աղեկատուք
ակնարկին պէս, որ, հոնկից խեկավի մը անկումը
կ'աղօթէ անձկանքով, անոր կառչելու, իր մեղաւոր
կեանքը փրկելու համար, մինչդեռ, արհաւրոտ որսու-
ներ և կապար ամպեր միայն կը պատասխանեն իր
կանչյն, հմա ալ, սա՛ հոգիի մրրիկին մէջ, բիբերը
կը կորսուին կոպերուն տակ, վեր, վե՛ր ճախրել կ'ուզեն
արարածները՝ թեւաւորներու պէս, և սակայն, եկե-
ղեցին թանցրաշէն կամարը կը հարուածէ զայն, սիր-
տին մէջ քամելով մժնողրատին անձկայրեաց լուութիւնը
և սարսա՛փը քառային :

... ծակատները լանջքերուն վրայ կ'իյնան,
արցունք կ'իջնէ թարթիչներն ի վար և յանցապարտի
մը պէս լուռ կը մնան, սպասելով կարծես թաւիսենա-
կանին գոռացող վճիռին՝ որ զանոնք անդունդէ
անդունդ պիտի գահավիմէ... Եւ նոյն պահուն, մարմ-
նացած իրենց մեղանչողի բոլո՛ր մողորութիւնները, կը
չարչրկեն դանոնք դժոխսային դեւերու պէս անգութ,
անողորմ, հեգնող ...: կը սոսկան, ընդոստ չարժում-
ներ կ'ընեն արթննալու զիրենք գրկող զառանցանքէն,
սակայն թեւերը կաշկանդուած են կարծես երկաթէ
շլթայով, ու խածատքէն մո՛ռ չրթները միայն կը
շարժին . . .

— Մեղայ Տէր . . .

Ու կ'իյնան գետին, մրոտ ու ցեխոտ սալարկը
համբուրելու, արցունքներով թրջելու Աստուծոյ տունին
քարերը, և չրթները կպցուցած պաղ մարմարին՝ հեղ
մին ալ գոչելու.

— Մեղայ . . .

1901



ՔՄԱՀԱՃՈՅՔՆԵՐ



ԱԽՍԻՆԿԱՆ դուրս էր խնկեր ամսվերու մութ պատառին վրայէն՝ առագաստէն ելլող հարսի մը տժգունութիւնով, և իր ցոլցուն չնորհը կը թափէր երկինքն ի վար, արծաթօծելով տերեւներուն երեսը, ուր դիւթական արշալոյս մը՝ իր արցունքը քամած էր կարծես կանանչ ախրութեան մը վրայ:

Թփիկները կիսաստուերին մէջ իրար զբկած, իրարու քով կծկտած իրենց շուքը կը խառնէին մէկզմէկու մտածկու աղոց պէս՝ որոնց հայրիկը տուն չէ եկած այդ գիշեր, և ծաղիկները գլուխ գլխի, շրթունք շրթունքի կը քնանային քովի խոշոր ծառերուն մութին տակ, զեփիւսին հեշտ օրօրին մէջ երջանիկ:

Ծառի մը բունին երկնցած եմ, աչքերս կծկած վարդ անրջանքի մը մէջ որ կիւսակերտող բնութենէն կը ծնի, և սիրոյ անուշ անուշ պատկերներ, սնդուս քղանցքով, քումայիթ վարսերով, և ուկիծուի իրանով կը սահին օդին անօրացումին վրայէն:

Յանկարծ կայց մը թռաւ գետնի դալարին մէջէն և ոստոտուն, ճօնուն, տատանուտ քայլեր առաւ, օդին մէջ բեկեալ գիծեր գծելով:

Կայձոռիկը իր թիթեափ անհոգութեամբ կ'ոստուտէր հոս հոն, տերեւներուն թափած շուքին մէջ իր հիւսնդ լոյսը ձգելով, դուցէ հոն, այն գագաթին

վրայ իսկ արդէն, ուր իր միջատի երջանկութիւնը կը թառի:

Եւ իսկի կը դիմէ հեզիկ: Իջաւ մէյ մը վար, ելաւ վեր բացխփիկ իր լոյսին հետ, ծիծեռնիկի ընթացքով, երբ տղի մը քմայքով ափս նետեցի օդին մէջ ու կարթեցի զայն:

Հիմա մատներուս մէջ առած այդ սեւ, երկարկեկ միջատը, փորին դարձուցած կը նայիմ անոր կանթեղին որ թէեւ ա՛լ չփայլիր քիչ մը առաջուան լոյսովը, բայց գեղին աղամանդի մը հեռաւոր փայլիւնը տնի իր խորունկը. մատներուս ծայրովը կը շօշափեմ զայն՝ բնական այդ գաղանդիքը ստուգելու տարտամութիւնով, և ամէն մէկ շոյանքիս շուք մը կ'անցնի կարծես անոր փորին վրայէն:

Միջատը պահ մը սահեցաւ մատներէս վար և ես զայն չփայնցներու խօրութեան մէջ ափերովս գետինը ծածկեցի՝ որսի մը վրայ յարձակով շունի մը պէս, ու երբ մատներս քաշեցի կանանչին վրայէն, 7/0/9 7արձեալ տեսայ այդ փոստուան որ չէր փախչեր այլեւ. թեւերը վեասուած էին, ու կէս մէջքէն հաշմանդուած անասունի մը պէս կը քաշկոտէր ինքզինքը, իր մարած կանթեղին հետ, որ ա՛լ լոյս չէր ձգեր անոր ոտքերուն շուրջը:

Խիզճ մը եկաւ վրաս, բանեցի վերցուցի, ափիս մէջ հոս հոն դարձուցի, շունչ տուփ, վերջապէս ըրի ամէն բան որ պիտի կրնար կինդամանութիւն տալ ամոր և այն ամէն բան զոր ես կրնայի մատածել, զուր. ան միշտ նոյն վիճակին մէջ կը մնար, մատիս ծայրը կ'երթար ու կը դառնար, կամ վար կը գտարէր: Յաւագին գութ մը եկաւ վրաս, անսանկ գութ մը որուն ծայրը՝ արցունք կայ, և անգիտակցարար ծռեցայ, համբուրեցի այդ

Ուր Խեցիներ Ժողվեցի . . .



անմտած էակը , այդ միջատը որ շրթունքիս փակու հիմա , և որուն երջանկութեան խանգարողը եղած էի , որուն կեանքը կիսած , երազները , փառքերը և ամէն բանը որ ունէր իր կարճօրեայ գոյութեան մէջ՝ ոչնչացուցած էի տղի խենթ ընթացքի մը , աննպատակ քմահանձոյքի մը համար միայն

... Ու երբ կը մտածեմ թէ , արդեօք այսպէս քանի քանի անմեղութիւններ շատ անգամ սա կայծուիկին պէս , մեր քմայքներուն , տղու աննպատակ քմահանձոյքներուն դո՞ւ կ'երթան

1902



ԶՈՒՐԻ ԽԱՂ, ՍԻՐՏԻ ԽԱՂ



Յան ատենուան Վարդավառը ուրիշ էր :
Այսօր երբ մեծցած , երբ «խելօք»ցած ենք կերպով մը , երբ ազու այն անուշ ու գրգոտ խաղերուն տեղ ապրուատի հոգը , ընկերայնութեան քրանցընող նկատումները բերած զետեղած ենք , սիրա անգամ չեմ ըներ կատակ մը ընել վաղը՝ երբ Վարդավառ է կ'ըսեն :

Սակայն այդ բառը ինձի կը տանի դէպի պարզամշտութիւն , դէպի մանկութեան ժամերու բեհեղ փափկութիւնները :



Այդ տարին ալ —տարի՛ որ մոռացնքի մշուշին մէջ է թաղուած —ճիշտ այս տարուան պէս անձրեւ էր եկած Վարդավառի շարթուն , և մեր պարտէզին ջրամբարը լեփ-լեցուն էր եղած յանկարծ , երբ արդէն իր դատարկ պորտը ցուցնել սկսած էր՝ սատկած անասունի մը տկրոծ որովանին պէս :

Անձրեւը գաղթեցաւ և արեւը՝ բաղնիքէն եղած հարսի մը պէս—ինչպէս պիտի ըսէր հողիկ բանաստեղծը—սահեցաւ սրբուած կապոյտին վրայէն , ծիրանի գօտի մը անցընելով մեր պարտէզին կանանչներուն կռնակին :

Ծափերս իրար զարկի , վեր ցատկեցի այն խենդ , խօ՛լ սատնումով որ խինդը , կայտուանքը կը բերէ , մեր

կուրծքին տակէն անցնող հոլի ուժին թափ մը պարզապէս:

— Նուա՛րդ, նայէ ինաս՛ր պիտի թրջեմ եռ քեզի:

— Նա՛ . . . ըստ ան իր խարսեաշ գլուխը անդին դարձուցած և պտիկ փափուկ ափը դէպի ինձի ուղղելով, նա՛ . . . դուն ալ . . .

Այս արհամարհանքէն բարկացեր էի եռ որ էրիկ-մարդ էի և ուժիս վրայ ալ վստահ. ծեծելու պիտի փազէի երր ան փախաւ մայրիկիս քով ապաստանիկ և հոն իր վախին մէջ իսկ, երգիծական խեղուանք մը տալով այտերուն՝ ջասուկ վարժուհի մը պէս ցուցամատը շարմելով, շարունակեց իր էգի բնոյթը.

— Նա՛ . . . վայ զլխուդ . . .

Այս անգամ փրփրեցայ. քայլ մը տափ բայց մայրս իր խիստ շեշտովը ըստաւ:

— Է՛, Է՛, ըրածդ կը վայէ . . . Նուարդը հիւր է նէ . . . :

Ետ քաշուեցայ ու պարտէղ գացի ակսաներս սեղմած. շունս եկաւ սրունքներուս մէջտեղ մանել և ագիովը ծեծել ինձի. բարկութենէս ոտքի հարուած մը տուփ գլխուն. պօւաց, պոչը տակը քաշեց ու արցունքու աչքերով անկիւն մը գնաց չնթռակեցաւ:

Սխտաւորի մը ջղագրգութիւնով ծաղիկները կը փեթէի, ձևակերը կը կոտրէի, ձեռքս անցածը կը նետէի, կը չնջէի՝ մէկ կողմէն մտածելով զրէժ լուծել անկից, անա՞նկ վրէժ մը՝ որ չմոռցուէր երբէք. առառն վարդավառ էր. խաղերուն խա՛ղը ընել կ'ուզէի անոր. և հաղարսւմէկ ծրագիրներ սինէմաթօկրափի տեսարաններու պէս մաքիս մէջ իրարու. կը յաջորդէին:



Առառուն աղմուկը փրթեր էր տունին մէջ. դոյլերու, բարչերու աղմուկը: Զուրի շառաչիւնները, կանչիմներ, կնկան սուր ծիծաղներ աչքերս բացին: Արագպարտէղ վազեցի ջրողող սանդուխներէն, դոյլ մը ջուր լնցուցի, և սրունքներուս մէջտեղը, դէպի սաւածքս երկու ձեռքով բռնած՝ սկսայ վեր եղել: Տունինները չտեսան ինձի, սրովհետեւ սենեակի մը դուռը բանալ կը ճգնէին հայրիկս թրջելու համար, որ ներաէն կ'ընդդիմանար սմէնքին: Թափերով թափթիերով հասայ նուարդին պառկած սենեակը. ներս մոտայ, սնկողինին մօտեցայ և հոն գրի դոյլը: Շունչս կտրած էր և կիրքս, վրէժս արթնցած. սատանայի ուրախութիւնով մը նայեցայ ջուրին որ կ'աղեկուծէր տակաւին և հաճոյք մը ըդգացի. նորէն մօտեցայ նուարդին:

Վերմակը մինչեւ մէջքը իջեր էր և սրունքներէն մէկը, կը որ, ովորկ, դուրս՝ դէպի եռ՝ նեսեր էր անոր վրայ: Թեւերը բաց մինչեւ ուսերը, թոյլ ձգած էր մէկը դէպի կանակը և միւսը դէմքին տակ, որ անուշ, գըրգուիչ կարմրութիւն մը ունէր հիմա. խարսեաշ մազերը եկեր ծածկեր էին քունքը և անկից անցեր էին չնչառութեան տակ եկեւէցող հողանի պարանոցին: Երեւոյթին մէջ անանկ անմեղութիւն մը և քաղցրութիւն մը կար որ շարթուան մը սէրը—տղի՛ սէրը—ուրիշ ոյժ մը առաւ կարծես հիմա և զիս արդիկեց այդ չարութիւնը գործելէ: Այս միջոցին գլուխը քիչ մը դարձուց ու շըրթունքը խաղցուց. ծոեցայ, ինչէն չեմ դատեր, և իրեն մօտեցայ. թմբեցնող տաք մը կը շոգիանար մարմինէն և իր կարմիր շրթունքները զէրօ մը շինած էին ոյին մէջ: Ուզեցի շրթունքս կացնել այդ շրթունքին և վայրկանի այս քմայքը գաղափար մը ծնցուց մաքիս մէջ. Վարդավառ ընել . . . : Բերանս ջուր տափ և կամաց մը

մօտեցայ անոր, ձեռքերս բարձին երկու կողմերը դըրած ծւեցայ, բերանս բերնին դրի և քիչիկ մը թրջեցի անոր տաքուկ շրթներն ալ. անդին դարձաւ, ասդին դարձաւ, արթնցաւ վերջապէս. և որպէսզի տեղը տանիմ իմ էրիկ-մարդու արժանապատութիւնս, վրան ինկայ, բերանս բերնին դրի ու ջուրը թող տուի: Առաջ մէկ մասը կլիեց, սակայն ետքը ուժով մը դուրս փեց. կուրծքս և իր կուրծքը զովութիւն մը զգացին. աչքերուն մէջ արցունք մը իջաւ, ջուրին դժուար ուժպէն առաջ եկած. բայց ժպտեցաւ:

Նորէն լեցոցի բերանս, նորէն եկայ. Նոււարդ փախչիլ կ'ուղէր, բռնեցի պինդ մը ու նորէն կրկնեցի առջի խաղը որ տարօրինակ հաճոյք մը թրթուեցուցած էր կուրծքիս տակ. աղերսեց, ժպտեցաւ, համակեպեցաւ: Զուրը դարձեալ հասած էր և շապիկնիս թրջած՝ կեցնք վայրկեան մը ու իրարու նայեցանք. աչքերս անանկ շեշտով մը ուղղեցի անոր այս հրեշտակի ամրտպղութեան վրայ, որ զայն մշտական ընկեր ընել կ'ուղէի ինծի, տղայական խաղի ընկեր, մինչեւ ետքը մէկտեղ անցրներու համար: Նորէն ջուր տուներու իղձ մը ունէի և վարանքու կը տատանէի երբ՝ — Մէյ մըն ալ... ըստաւ:

Կրկնեցի, ինդրանքը աւելցաւ. դոյլը քովերնիս առած, իրարու դէմ ծունկ չոգած, ձեռքնորունիս պինդ մը իրար սեղմած, շրթունքնիս մէկ մէկու կը փակցընէինք զոյգ մը տատրակի կտուցներու պէս, և ջուրը կը խաղար բերաննուս մէջ իրարու երեսին փչելով, Անկողնը թրջած էր, վրանիս գլուխնիս թափ-թաց և տակաւին կը շարունակէինք... «Մէյ մըն ալ, հա՞...»

Ու չէնք կշտանար Վարդավառի այս խաղը կրկնելէ, որ տղի միամիտ քմահաճութիւն մը ըլլալէ աւելի՝ սիրոյ զարթօնք մըն էր պարզապէս և տարփանքին յապղը:

ՀԻՒԱՆԴ ՍԷՐ



ԲԱՂԴԸ անանկ բերկը էր որ զբացի ըլլայինք Մարիամին: Կող կողի կրթնած էին մեր տուները և մեր պարտէզներուն ծառերը, հարեւան տարփաւորներու պէս, թեւատարած դիրար կը գրկէին և արիչները իրենց կանանչ ու ծլուն երակներով մէկզմէկու կը թընձուկուէին՝ աղւոր ժանեակ մը հիւսելով:

Առաջները, նոր կրուած ատենիս, երբ դեռ «բարեւ-աստղծու բարին» չունէինք իրարու հետ, քանի մը անգամ հանդիպեցայ անոր՝ զբանը առջեւ, պղտիկ մը գրկած. չպիտի կորանցնէի անշուշտ առիթը՝ իմ արուի նայուածքովս չափելու զայն, որուն դէմ սակայն չնեղուեցաւ, չքաշուեցաւ, ու աչքի անանկ թրթուում մը, այտերու անանկ խեղուանք մը ունեցաւ որ, ևս իմ բոլոր յանդգնութեանս մէջ ուժանեցայ՝ զօրաթափ եղող հակառակորդի մը պէս, որուն առջեւ կ'երթաս զուլիս ծռել:

Իմ այս հոգեկան թուղացումիս մէջ սակայն երգենին արգահատանք մը կ'զգայի այդ ճղղած մարմինին, հատած նիհար դէմքին, փոսացած անհուրք սեւ աչքերուն ու մեղրամունէ ծլիներուն ու մասներուն վրայ մտածելով—և կը զարմանայի՝ ալ—երբ անդին կայտառ, առինքնող և արքնի աղւորութիւններ շուռ կու գային ամէն դի:

Քմահաճոյք . Է չեմ գիտեր . մինակ թէ սկսայ ուրիշ ,
անջատ վերաբերմունք մը ունենալ այդ աղջկան հան-
դէպ : Առատուները երր գեռ ստուերները չէին վերցու-
ցած իրենց քղանցքը , երբ ճերմակ շղարշ մը անցուած
կ'ըլլար կանանչուտքին վրայ , աքլորներու լուախոց կան-
չերը հազիւ դադրած , պարտէցն էր՝ հաւացին զոները
բանալու ուր քանի մը վառեկներ՝ պիլիկութենէ նոր
ազատած՝ կը ճւճւային քղանցքին շուրջը անոր շրջազ-
գեստին որ՝ մէջքէն վար սուլուած՝ առատուամ աճապա-
րանքէն մէջքի նուրբ երկայնութիւն մը կը պարզէր .
Իր չկոճկուած պլուզին հովին վերասուքէն կը տեսնը-
էր չոր կուրծք մը՝ որուն վրայ երկու ձեռք միսի
կտոր փակցուցեր էին կարծես :

Սեւ աղուոր մազեր ունէր սակայն , սե՞ւ հիւծախ-
սաւորի մը մազերուն չափ՝ որոնք իրենց կարճութիւնը
մէջ կը մնային ամփոխուած մանրանկար գանկին վրայ ,
սեւ երկար աչքեր ուր արցունքի տարտամութիւնը կը
նշմարես , փոքր պարզ քիթ մը և տժգոյն անուացց
այտեր . ինչ որ ամենէն համելին էր սակայն , իր ծոծ-
րակէն մինչեւ խոչափողը եղած այն նիհար կլորութիւնն
էր , որ վրաս կարապի երկարածգուած քնքուշ պարա-
նոցի մը տպաւորութիւնը կը ձգէր :

Մէկ խօսքով , աղուորութիւն մը , և հիւանդ , յան-
կուցի՛չ աղուորութիւն մըն ալ , զոր մէկ նայուածքով
չէր կարելի ընդգրկել և ո և է մէկը իբր էկ նայելով
անոր վրայ , երեսը անդին պիտի դարձնէր անպատճառ :

Իմ տարածաշակ տղու բնութեանս մէկ հակումովը
սակայն , դպացական լուս կապով մը զօդուեցայ այդ-
էակին հետ . զդացի անոր նկատմամբ այն հու և հա-
մակերպող տարրը որ հոգիի տկարութիւն մը ըլլալէ
տեղի սիրտի ուժ մըն է , սիրոյ զարթնում մը :

Զէի կրնար նայիլ անոր այն նայուածքով որ եր
արշաւասոյր յանդգնութեան մէջ մտքին բոլոր թագ-
նութիւնները կը մերկացնէ կնոջ մը հանդէպ . չէ , ընդ-
հակառակը , կարծես չխոցելու , չպղծելու համար այդ
անալլայլօրէն տիսուր գիմագիծը երեւակայութեանս
մէջ , բիբերուս բոլոր փափկութիւնով կը նայէի անոր ,
որպէս թէ գողդոջուն իր մը ըլլար , հոգեվարք թոչնիկ
մը զոր փետուլներով ընդելուցել ուղէի :

Անոր ներկայաթիւնը աւերող , քանդող զօրութիւնը
կ'ըլլար՝ մէջս մոխրացնելու միւս բուռն սէրերը , հրայ-
րքոս , շանթող և կորովի տարփանքները , որոնք մե-
դաւորի պէս , ստուերներու գնացքով կ'երկարածգուէին ,
կ'անօսրանային , կը կորսուէին սա՛ հիւանդ սէրին հանդէպ :

Հիւանդ . . .

Կատարելապէս : Որովհետեւ այս զդացումին մէջ
չկար այն տաքութիւնը , այն ցնորամոլութիւնը զորս կը
կարդայի , զորս մերթ ընդ մերթ զգացած էի , և որուն
Սէր կ'ըսեն . սէրը չէր աս , այն հոգեկան ընդհարուած
բարդումը , մտաւոր այն բռնաշունչ ոգին , այլ քաղց-
րութիւն մը , եղկութիւն մը՝ ոչ մեղապարտ , տիսրութիւն
մը , յանկութիւն մը , թեւարեկ երազայնութիւն մը ,
վերջապէս շատ մը բաներ , որոնք ամէն հոգիի մէջ չեն
թառիր , ամէն սիրտի մէջ չեն բռներ :

Իր գէմքը ինծի համար տեսակ մը միսիթարութիւնն
էր , տեսակ մը տիսեղծ զոհունակութիւն , որուն ճնշու-
մին տակ կը ակարանայի . կը չլատուէի : Եւ այս բանին
մէջ ևս հոգիի քոյրութիւն մը կը նշմարէի . հոգերանա-
կան և զգացական տկար մէկ վայրկեանի մը գէմ հան-
դիմանութիւնը , որ զսագեր , զանակեր էր զայն ինծի ,
նուազարանի մը մէջ փրթած լար մը անցըներու պէս :

Իմ այս հէաճու սէրս գոհացում չէր վնասեր , յա-

ռաջիսաղումներու արտփանքէն չէր դողդզար։ Ալ կը տեսնուէինք իրարու հետ, — իբր դրացի, — և երր կ'երթայի — իբ գիրկի եղբայրը սիրելու պատրուակին տակ — աւելի մօտէն վայելել, աւելի՛ խորունկէն զգալ այդ չարչարուած Յիսուսի էգ դիմագիծը, և հոգին ու սիրոն ալ գուցէ, միակ մեղանցում մը կ'ունենայի, վայրկենական տենդի մը տակ կը մօտենայի, իբ հագուստներուն կը կցուէի, բա՞ն մը զգալու, այն հեշտանքը, մեղմեղանքը — որ իրենն էր — քամելու, ներարկելու իմ հոգիիս մէջ ալ . . . զուր սակայն, հագուստները պատնշշներ էին և մարմինիս, իր մարմինին եղեքտրականութիւնը չէր կարող անցնիլ անկից, որմէ գինովցած, ա՛լ ուղղակի միսին — այդ թափանցիկ հաստած միսին դպած ըլլարու մեղքովը — ձեռքիս կանակը իրենին կը կըթնցնէի, կը կենայի, սիրոս ալեկոծումի մը տակ երկիւղապատ, վրդոված . . .

Ամրող մեղապարտութիւնը՝ այդ հիւանդ բայց մաք'ւր սէրին՝ ատիկա՛ էր ահա . . .



Տարիներու լայն անջրակետ մը, որուն թիւերը կուրուսած են միտքիս բջիջները :

. . . Եւ հիմայ, երբ գարձեալ կը յիշեմ այդ տառապածի, հիւծախտաւորի անուշ գէմքը, զոր կորուսած եմ տւա՛զ, սիրախա յուղմունքէն կը կարծեմ որ բագինի մը ճակաաը կախուած է ան, իր յաւերժապէս զգուող նայուածքովը, և իր խաչուած Յիսուսի էդ արտայայտութեան վրայ՝ իմ հին այս սէրս լուսապասկ մը կը յօրինէ, որուն շուրջ կը մարին, կը տժգունին սիրախա բոցոտ, կրակոտ բոլոր նոր սէրերը, ճիշդ այն կանթելուներուն պէս, որոնք արշարոյսին ճերմակութեանը մէջ կը տժգունին, կ'արիւսասին, կը մնանին . . .

ԳՈՂՑՈՒԱԾՆԵՐԸ



ԱՅՑԻԻՆ մէջ :

Վերը, երկինքը անանկ կապոյա մը ունի, որ նայուածքդ կ'անդրադարձնէ և միտքդ կը յոգնեցնէ։ Տաքը՝ ձանձրոյմին հետ կը մաղսի մեր շուրջը, որթերու սա դաշտին մէջ, ուր ծառի մը շուրջն տակ ենք երկնցած, ծունկ ծունկի, գիրկ գիրկի՝ ընկերներու հետ :

Աչքերուս առջեւ վերէն վար սեալտեմբերի այգին, իր առնկերուն գեղնած կատարին հարթութիւնովը, որոնց զրիէն, աեղ աեղ ճիւզաւոր ծառ մը կ'արձակուի իր կանանչ առոյգ տերեւներով, որ բուսական այս բանակետզումին մէջ ճոխ վրաններու տպաւորութիւնը կը ձգէ վրաս :

Ամէնքնիս ալ թմբիր մը ունինք մեր երակներուն մէջ, մեր գլուխները կը շարժին ծանրութեան մը, բութ գինովութեան մը տակ որ այգիին թանձր մթնողորտէն ներածուած է, ալքողի խսկութիւնը որ կը ծաւալի հող, օղին թրթաւացումին հետ գիրկ գիրկի :

Ամէնքնիս ալ լուռ ենք այս անմարդի անկիւնին մէջ, ուր կինը չի խանգարեր մեղի, մեր երեւակայցութիւնն ու զգացումները՝ իր կախարդի վրդովիչ ներկայութիւնով :

Անդին կը դառնամ, քովս որթատունկերը կը նստին իրենց զառամած, ուր և կեղտոտ բունին վրայ, որոնք ծուռ

ու մուռ, ինքն իր վրայ կքած ծերուկներու պատրանքը կու տան ինծի. այդ բունին վիզէն սակայն կարմիր, թարմ ճիւղեր կը նեսուին վեր, որոնք իրենց դեղին, տժոյն ճակատները ծռած, գետինին են յեցուցած հիմա:

Աշունը դեռ չէ համբուրած զանոնք այլ արեւը միայն խածած և իր խսնձուքը քսած է անոնց:

Աչքերս կը պատցնեմ տունկերուն տակերը, ողկոյզներ, փոշոտ, աղտոտ և մշապատ կը կախուին, իրենց կտուցը հողին տուած. քովը կարմիր խաղողը իր երկայն խոշոր և իրար սեղմուած հատիկներով, որոնք ողկոյզները կը յոգնեցնեն:

Սոզիկ մը կը ճանճնամ, մուրացկան, դեռատի աղջիկ մը, որ մայթերուն վրայ, փողոցներու մէջտեղ կը նասի և իր մերկ, աղտոտ սրունքը երկարած անտարբեր՝ անցորդներուն իր վրայ նայիկը կը դիտէ, աղտոտ նայուածքով մը, և լկտի, անդիտակից ժպիտով մը: Ճիշդ այդ խեղճ տիար աղջիկը կը յիշեմ, երբ շուրջս կը տեսնեմ բոլոր այդ փոշոտ, սարդոտ ողկոյզները, որոնք իրենց առուգութեան մէջ աղտոտած են կեանքի ընթացքէն, եկած անձրեններէն, իջած տաքէն և բարձրացած փոյշէն:



Աղուոր, ջինջ, սաթի պէս և թափանցիկ ողկոյզները դիցուած են առջեւնիս, դեռ իրենց կուսութեան քողքը երեսնուն, որոնց տակէն կը ժպտին կը պճտան խոստնալից դոյութիւն մը, ծածուեկ անուշութիւն մը և տախն հաճոյք մը:

Հուալ կու տանք զանոնք, սակայն անոր երեսէն ամօթխածութիւնը չի պրաւիր դարձեալ, և կը մնայ իր

համեստութեան մէջ, ճիշդ գաւառի այն միամիտ աղջիկներուն պէս, որոնք հակառակ Պողիսի պոռոտ, պատուած մթնոլորտին՝ իրենց դէմքին վրայ սանկ անբացատրելի քաշուողութիւն մը, դող մը ունին, համարձակ ընթացքներու միջոցին:

Իրաւ, կ'ուտենք հիմա սա թափանցիկ և ըիւրեղեայ հատիկները որոնք լրթունքնիս իրար կը կացնեն իրենց քաղցրութենէն, սակայն ամէնքնուս ալ ներաը անհանգուութիւն մը կայ, դժգոհանք մը անկից, այդ ինքնամասոյցի դիրքէն, և կ'ուզենք դողութեան ելլել, խուսափողները ձեռքնտել արգիլուուծներուն տիրանալ...:

Այգեկանը, հումկու, երկայնահասակ և ըիւրտ դիմագիծով մէկը, երբ խաղողը առջեւնիս էր գրեր, իր լեռնականի երկաթեայ բոլոր շեշտովը ըսկը էր որ տունկերուն չպիտի գալուէր: Եւ մենք, մ'րքան ալ յանդուզն, ո'քան ալ շատ մը «չուաններ կտրած անցած», չպիտի համարձակէնքն այդ մարդուն քիթին խնդալ այդ տեսակ ամացի տեղի մը մէջ, որ բնակութենէ ժամ մը հեռու էր:

Այս միջոցին մեր քովը եկաւ գիրուկ, ցից, աղերեկ մաղերով ուրիշ մը՝ ձեռքը ձոկանով մը՝ սիկառը վառելու համար. և երբ ան իր հաստ ծխափուղը ըերանը, կը ծոէր վառելու ցայն, մէկ ձեռքը սանկ առջեւը տարաւ, փորը բանեց, ուր դաշոյն մը և հրազէն մը քովի կը կենացին, կարմիր կաշիէ կամարին գիրկը: Աս ալ այցիկն պահապանն էր:

Այս տեսակ պարագայի մը մէջ վախը ո'քափ շասնայ, արգելքը ո'քան շեշտուի, ծածկամութիւնը այնքան կը պրաւի, և գործը այնքան կ'անուշնայ, փորձող կը դասնայ:

Ա՛ւ մէջ մը միտքերնէս անցեր էր դողութիւնը,

բնագդը արթնցեր էր այդ մասին և գոհացնել պէտք էր։
Առաջ ես սկսայ։

Կիսապառկ դիրքի մը մէջ, ձեռքերս ուսիս ուղղածիդ գետին դրի, իրանս վեր առի և ոտքերովս օկսայ տռաջանալ քարող պատգարակի մը պէս։ Շարժումներս կը պատշաճեցնէի տերեւուտքին, որպէս զի անդիէն չտեսնուիմ, մինչ շունչու կուրծքիս անբնական դիրքէն բեկրեկած, դուրս կ'ելէր և կը հարցնէր « մարդ կա՞յ »։ Մօտերնուս որդթատունկերը տերեւ անգամ չունէին շատ հեղ, գոս, թափթփած։ Քիչ մը անդին ողկոյզներ տեսայ և հոն գացի. կեցայ, շուրջս նայեցայ, և մէկ ձեռքիս վրայ կրթնած՝ միւսուլս քաշեցի ողկոյզ մը. չիրթաւ. քանի մը հատիկ թափեցաւ. այս անգամ եղունդիս բոլոր ամեր տուի և ցնցումով մը խեցի կոյզը. ալ չկեցայ, և կածիս չորս արագութիւնովը անդին վաղեցի և խաղողին կոյզը՝ ինքզինքիս հետ նետեցի փսխաթին վրայ։ Ամենքը վրան ինկան, փշուր փշուր ըրին կոյզը այդ ծոված, փշուր և թթուր խաղողին, մէկ կողմ ձեղեղվ միւսները, աղւոր, առոյգ, մասուլ։

Բերաննիս թթուեցաւ, ակռանիս առաւ այս թանձրամորթ խաղողին, սակայն աւելի յարձակեցանք վրան, որովհետեւ արգիլուածին վայելքը կար։

Առջի փորձին յաջողութենէն քաջալերուած նորէն երանք. երկու հոգի, ոտքերնիս գուլպայով, գլուխնիս բաց և բամկոններնիս հանած։ Արահետին եղերքէն կը խարխարէինք վար ծոած, չտեսնուելու համար, և երեսի վրայ պատկած հողին վրայ, դէպ ի ողկոյզները կ'երկնացինք, աչքերնիս վախով չորս կողմ պատաւանելով . . .

— Հէյ . . . հէյ . . .

Եւ այս կոշտ ծայնը կը կարկէ մեր ձեռքերը, կը

կասինք, աւելի կը ծոխնք և անշարժ կը մնանք, դողը՝ սրաերնուս մէջ։

Զենք անճրկիր սակայն. կը ճարենք կը ճարճրենք և կարմիր, բարկ խաղողները իրենց ոստայններով, ցեխերով կը խենք կը բերենք, որոնք միշտ տենդու ընդուներութեան մը կ'արժանանան ամէնքին կողմէ, մէկ կողմ ձգեղով անդին առոյգ, պայծառ ողկոյզները իրենց կողովիկին մէջ։

Ա՛յ յոգնած ենք մեր այս երկիւզոտ գողութենէն, և մեր բներանները թոմիթուկած անսուց լեղութենէն ու տղտերէն, որոնք սակայն հաճոյք մը կու տային մեղի, գողցուածին հեշտանքը։

Եւ երր կը դիտեմ հիմա, սա լքուած, կոյսի պէս փափուկ և բիւրեղի պէս թափանցիկ ողկոյզներուն զէզը, որոնց քով կը կենան զողցուածներուն չողիքոտ կմախքները, միտքս կ'երթայ մեր աշխարհին, մեր կենցաղին, ուր այզիի սա պատկերին պէս, յաճախ գեղեցիկը ու քաղցրը կը լքնեք, ագեղի մը, աղտափի մը հուեւէն վազելու համար, որովհետեւ մէկը ինքնամատոյցն է, միւսը խաւասփուկը, արգիլուածը՝ որուն վայելքին մէջ կայ գողցուածին հեշտութիւնը։

Հեշտառւթիւնը՝ որ մարդուն խկութեան հետ կապուած է պարզապէս, և անոր գոյութեան իրաւունքն է կարծես։

1902



ԱՆՌԻՇ ՕՐԵՐ...



ՊՈՂՈՑԻՆ մէջ աղմուկները իրենց ցանցը կը հիւսեն և թմբուկները՝ միացած տղաքներու կերկեր ձայնին, անուշ խառնիճաղանճութիւնով մը՝ Ամանորի նախատօնակը կը փառաբանեն :

Գինեստուններուն մէջ ալքոլը կը չողիանայ մոմերու դողդով լրյուերուն շուրջ, և գինովութեան գերազանց հաճոյքին, ինքնամոռացումին ուժը՝ խմորներու միտքն ի վեր կը թորուի, մեղկ, արագ, ու հաճոյքուտ:

Սպարանքները, տուները, հիւղերը, ամէնքին ալ բնակրանը արախութիւնով լեցուն է այսօր. մինորաը ամրող խինդ է, ցնծութիւն, արշուութիւն, ցնորք, ճառագայթում...

Ես սակայն, է՛հ անօրէն սիրու, բան մը չեմ զգար այդ տօնախմբութիւններէն, չեմ հասկնար ինչ որ կը դառնայ, ինչ որ կը չողիանայ շուրջս, ու անտարբեր, պաղ շարժումներով կը մօտենամ գրասեղանին՝ որուն վրայ քանի մը գիրք, ու տոմսերու դէղ մը կը կենան, ինսամռւած դառաւորութիւնով մը, իրենց վրայ կերկով ծանօթններու անուններ, կցուած՝ Ամանորի ջերմ մաղթանքներու:

Գիրքերը անդին կը նետեմ վրանին պարու նայուածք մը ձգելէ ետք, ու տոմսերը, ամենքն ալ քանի մը գիրդակին անկիւնուած, քովէ քովէ կը շարեմ,

կարծես թափանցել ուզելով այն գաղտնիքին, որ զանոնք հո՞ն բերած նետու էր, առանց սպասաւմի, բայց առանց ալ անակնկալի, քանի որ ծանօթններու, մտերիմներու յիշատակութիւններ էին անսնք, հեռուէ հեռու, նոր տարիին անրջու սեմին վրայ հաղորդակցութեան, միտքի ու սիրուի զօդումի մը կապը զգացնող :

Այդ տոմսերուն վրայէն սակայն, անկնդութեան հովէ մը աւելի, ընկերային ընդունուած ու տաղտկալի սովորութեան մը բոյքը կ'արտածորար, որ ինչո՞ւ, չեմ գիտեր, միշտ սիրառեղում մը կը պատճառէ ինծի, անոր համա՞ր որ Անկեղծութիւնը կը խեղդուի հոն, ու ցուցամորութիւնը, Կողծի՞քը կը չքաւորուի իր դիւրահած դիմագիշներալ...

Ի՞նչ որ ալ ըլլայ, հիմա՞ ալ չնմըմբաներ այդ ամէնքը, ու քառակուսի, իրարու վրայ ու քովէ քով ամբողջ չէնք մըն է որ կը չինեմ այդ խաւաքարտներէն ու վերջին անգամ մըն ալ նայելէ ետք, կակուզ թուղթ մըն ալ կը մոցնեմ անոր ծերպերէն ներս, այրումը գիւրացներու, հեշտացներու համար :

Ծունկս ծունկիս վրայ, մէկ արմուկովս գրասեղանին կրթնած, ձանձրոյթի ու անհոգութեան բոլոր տիրապետումին տակ, միւս ձեռքովս լուցկին կը մօտեցընեմ թուղթէ շէնքէն, որ իր մէկ ծայրէն կը բանկի ծուխի նուրբ չէնումէ մը ետք :

Բոցը իր լեզուն կ'երկարէ, ու ձերմակ շէնքը կը սկսի միասի, իր ծերպերէն դուրս կարմիր լեզուակներ արձակելով։ Տոմսերը տաքէն կը ձգտուին, կը տարածուին, քունէն նոր ելլով մարդու մը պէս, և միւս կողմէն ածխացումը իր սեւը կը գալարէ անսնց եղերքն ի վեր :

Ուր եեցիներ ժողվեցի . . .

Ծուխ և բոց.

Եւ ամբողջութիւնը կը սեւնայ ոգելարի ցաւերով, կը կորանան թուզթերը դադաղի մը պէս տիտոր, ու նոր ածուխի ցարտիւններով կ'իյնան քովէ քով, գիրկ գիրկի, ցուրտէն իրարու պլուող լակոտներու պէս:

... Հիմա տարածուած են անոնք քովէ քով, վերջին ճարճապիւնով մը, —իրենց կարապի երդը—ածիսացած փաստակներու պէս, որնց մէջ ակամայ մղուցայ վինտուերու այն բարեկամութիւնը զոր նուիրած էին տումներուն տուաքոզները, տեկի ճշտ երեւցուցած, որ, վա՛զը ճիշդ այդ թուզթերուն պէս կեանքի պղտիկ անկումի մը մէջ, ճախորդութեան մը հրկիվումին տակ, երեադ անգամ չպիտի նայէք, գուցէ անարգէք իսկ:

... Եւ հիմա որ քմահաճոյքը իր զրդումը կատարած, ու գոհացումը շահած էր, տուանց մտածումի, տուանց շնչտ մը անդրադարձութեան, այդ սեւ կոյտին առջեւ ակամայ կը մղուիմ մտածել արարքիս չափը, անոր մութ զրդումը և վայելած անուշ հաճոյքս, բարձրացող, տակաւ ոգեւորուող ու ծածանող բոցերուն առջեւ զգացած խօլ ուրախութիւնն...

Իրաւո՛ւնք կու տամ սակայն, և այդ խելխօլ ընթացքիս արդարացում մը, իրաւունքի մը անժխտելիութիւնը կը կցեմ:

Որովհետեւ...

Հիմա՛յ, որ ալ ճանչցած եմ մարդիկը այնպէս, ինչպէս են խելապէս, և երբ ալ իրերը չեմ դատեր իրենց առարկայական դրսերեւոյթով, անրջանքի ու խարիսնաքի ծիրանիներուն տակ, ցաւ մը կը զդամ այս ամէնքին

գէմ, ցաւ մը որ կը մշուշէ այդ բոլոր աւանդական սովորամոլութիւնները, որնց վրայ հեղնուս նայոււածք մը մինակ ունիմ այսօր, և որոնք, երբեմն, այնքան կը թովէին, կը համայէին, կ'առինքնէին զիս, իմ մանուկի երեւակայութիւնս պատցնելով հաճոյքներու գերազանց մինողորափի մը մէջ:

Անո՛ւ օրեր, ուր, անձկանքով կը սպասէինք կազմնդին գիշերուան, և «Աստուածամար»ին առջեւ ծունկի կու գայինք աղերսելու որ «մեր հայրիկներուն ստակ շատ տար՝ մեղի խաղալիք, մեղի պատու գներու համար»:

Ու ի՞նչ վերացումներու, ի՞նչ հաճոյական գինովութեան մը մէջ էր որ իրիկունը, գրանը ևախն կը սպասէինք հայրիկին գալուն, անոր ձեռքը պագնելու ու թիթեղ շուկեկառք Ֆը կամ փայտէ գանուկ մը ընդունելու համար, որնց տիրամալէ ետք, ալ անչքացած, լքուած էին ուտելիքները, որնց պատրաստութեան տակն, մայրիկին քղանցքն ի վեր կը թրվայինք մինչեւ իրիկուն անոր սիրաց որչա՛փ հատցնելով:

Սուսուն, հապա ասոսուն: Մուլին ու լուսուն ժամ կը վագէինք հաւասաքի տաք ու երկիւլուս զգացումով մը— սակի թաշուն՝ զոր աւա՛զ, խապա թուած է հիմա— և արբշուանքի մը անրջուս թրթառումներուն մէջ ոմլուսիւն նուերին կը սպասէինք:

Այդ օրերը, ամբողջ երազ էր, ամրող ցնորք, ամբողջ ինքնամուացում, ու ամբողջ ալ երջանկութիւն, որնց վերագարինումին առջեւ, հիմա, տիտոր, ոքրապեկ կը մնամ, աչքերս թրջած, բուռ բողոքի մը մէջ, թէ ինչո՞ւ մեծցեր ենք, ինչո՞ւ աղատուեր ենք այդ գե-

բազանց վերացումի և անրջանքի սահմաններէն, ինչու գիտակից եղեր ենք հասարակ մարդերու չարութեան. ինչու...

Ու ակամայ լացը կու գայ կոկորդս ի վեր, ցնցող լաց մը, որու փղձկումներուն մէջ կը լուսապահկուի տղու օրերը, անուշ օրերը, որմնք աւազ, մեռեներու պէս, չպիտի դառնան մէյ մըն ալ, իրենց անուշ ծխածանը բարտելու մեր կեանքին վերեւը...:

1903



ԲԱՆԱՅԻՐԻՆ ՄԷԶ

❖

Բ ԱԶՄՈՒԹԵԱՆ ջրվիժում մը պարզապէս, հուսանքներու պէս յարաշարժ, ամէն կողմէ, աւազան թափող գետերու նման կը հոսի դէպի Պալըքը, բանայիլին կեղրոնը:

Հեռուէն, այդ անցքերուն բարձրացուցած մխորներէն, խօսքի, կառքի ու գրասաներու աղմուկէն անդին, փոշիներու մաւթ շոգիացում մը կայ, ծուխերու, մուխերու և զոհ ու բոհի մշուշ մը որ միտքդ կը յոդնեցնէ՝ դեռ իր քովը չհասած:

Աղմուկները աւելի կը սուրնան, ճիշերը աւելի կը թանձրանան, հրմշտուքը, իրարանցումը աւելի կը տենդուտին քանի առաջանաս դէպի բանայիրը, որուն վրաններուն այլազան դրօշներն ու յարդարանքները առնենքնող տասամուտներ ունին կարծես, այդ սիրտ սեղմող խաժամուժին բարձրերը:

Ծնր կիներ, իրենց սև զգեստին մէջ լուռ և ուշտղիք, գեռատի հարսեր կամ աղջիկներ, բէշերնին թեւերնուն վրայ, ինքնամփոփ ու շփոթ դիրքով, քով քովի կը քալեն սոռքի տակ չմնալու համար և պղտիկները իրենց մօրը կամ մնձ մօրը քղանցքին կցուած, ապշահար կը քաշկուտին մարդոց իրարանցումին մէջն, չկորսուելու վախէն մարակուած:

Չեւերու, տարագներու, տարիքներու և վիճակներու

այլազանութիւն մը ամբողջ, որոնք կը խաչատեն, կը կտրատեն, կը շղթայեն զիրար, առանց յոզնութեան, առանց տաղասուկի կտամ մտայուղութեան, ճակատադրական տողանցումի մը պէս:

Հոս աղեկ մը կը ճպայ այս անօրինակ խառնակութենէն վախցած, հոն կին մը կը յանդիմանէ երփտասարդ մը որ իրեն գտած էր, քայլ մը անդին ծեր մըն է որ գետինը նստած ավմիթ մը կը կրծէ. աղջնակ մը որ հօրը տարատէն կը կախուի չաքար պահանջերով, երկու պատանիներ որոնք իրարու կոկորդէ բռնած կիցերու և ապտակներու տարափ մը կ'իջեցնեն մէկ մէկու, քայլ մը անդին ծերուկ մը որ գետինը փոտուած է խմած օղիին տիրապետութեան տակ լիսպիկ դարձած:

Գաղթակառքերը մինչեւ բերաննին լիցուն, կ'անցնին իրենց դաւարապարդ գմբէթներով, որոնք տակէն բարձրացող երգերէն ու գինովի կանչերէն կ'ուսին, կը լայննան: Զիեր՝ իրենց խօս վաղքը կը պտտցնեն քիչ մը աւելի խոնեմ գնացքով, և էշերը, իրենց յաւիտենական փիլսոփայութեան աւանդապահ, իշապաններու սուր խթաններուն կրկնակի հարուածներուն ու հեծողին կիցերուն անտարբեր, պատերն ի վեր քսքսուելով, կենալով ու ես դաւնալով կ'առաջանան, անցած դարձածին անմտապիր:

Բանայիրին կեղրանն ենք հիմա: Խորոված միսերու, շամփուրուած ոչխարներու, տապկուած ձուկերու ծուխ մը կը գինովցնէ մթնողորաը ու կոկորդդ կը սեղմէ. մենափ, իւզի, ճարպի անտանելի հոս մըն ալ սունքերդ կը զգուէ ջիղերդ ընդարձացներու աստիճան ծանրութեամբ:

Զուր, լիմօնատ, կաղող, օշարակ ծախողներու ձւանքու պուշտուքները, բաղդախաղներու, չաքարա-

վաճառներու, ուժի փորձանակներու, մարդ կշռողներու, պաղպաղակ շնորհներու հրաւէրները՝ իրենց շուրջը հիւսած մարդերու շղթայովը և անոնց ընդհատ խօսակցութիւններովը ողը կը խառնակն: Մէկ խօսքով, ամէն կողմ կանչ, պօռուք, հրաւէր, աղմուկ, ճիչ ճայնով թէ գործիքներով, որոնք յազնեցուցիչ և անտառների ծիածան մը կը բարձրացնեն դէպի վեր, շուրջդ, գլխուղ վրայ, ոտքիդ տակ, ամէն տեղ, ամէն տեղ առհասարակ, միտքդ բթացներու և աչքերդ շմորեցնելու աստիճան տեսլուսութիւնով:

Մէկ կողմը նաւակածն օրբաններու մէջ զոյզեր, ծունկ ծունկի, գիրկ զիրկի կ'օրօրուին. քայլ մը անդին պտուակ մը կը դասնայ իր հետ շարժելով փայտէ ձիերու և կառքերու շրջանակ մը, ուր կը վէտիփի նավուաններուն այլազանութիւնը: Խոշոր օրօրցներ, կանանչներով պճնուած տղոց խումբով մը, որ իր նուազներուն ձախովը տաստանումին արբշըռանքը կը բարձրացնէ:

— Հո՛ս, հո՛ս... հո՛ս եկէք, կը ճայնեն մեծ վրաններու առջեւ, իրարու կցուած լաստափայտերու վրայ խեղկատակով միմունները և աղջիկները, ձեռքի ու տաքի շարժումներով:

— Հո՛ս, հո՛ս, դուռը առկից է ... կը շեշտէ ձերմակ ու կարմիր հագուստներով, դէմքը ներկուած միմուը ձեռքի շարժումներով ետեւը կիցած կիսամերկ պշըռուհին առջեւը ցուցնելով,

— հո՛սկից, հո՛սկից է դուռը:

Ու ամբոխը՝ կարտուն այդ սրամառութենէն քրքիչ մը կը ըրցնէ ծափի քանի մը հարուածներով:

Մինչեւ մէջքերնին պատուած սեղմ զանկապաններով և ուսերնէն մինչեւ կուրծքերներ վարը բաց այդ

դերասանուհիները, իրենց թեթեւ ու ոսկեճամուկ հագուստներով, սրունքներնուն ու ծիծերնուն բոլոր մեղկ հրապոյրները կը ցուցադրեն. թոյլ, յոդնած ժպիտներ կը կախուխն անոնց մաշած դէմքերէն, և իրենց վարսերուն խօթած ծաղիկները կը տաստանին նեղ փայտերուն վրայ ըրած ոստոստումներէն. կը ժպամին, կը հրաւիրեն, նետուած ծաղիկները հաճոյքով կ'ընդունին, զիւրահած խօսքեր կ'ընեն, անճնամատոյց ձեւեր կ'առնեն, կը քծնին, կը կատակին ամէնքին ալ հետը առանց խտրութեան, երկու յաճախտրոդ աւելի ներս առնելու համար վրանէն և երկու զրուշ աւելի չահ դոյցնելու համար: Եւ այս միմանները իրենց ապուչի ծեքենայում աներով ու կիսաշխարհիկ կինները գրգռական կոտրտուքներով, մրցումի կ'ելլեն. երկու կողմերը կ'ողիւորուին, իրար կը ծաղրեն լատափայտերուն վրայէն, իրարուքիթի կը խնդան, իրենց խումբին վարկը բարձրացնելու և դէմինները վար զարնելու միտքով:

Կահանչ ու կապոյտ հագուստ ծեր մը, իր ազեխարշ մօրուքը անկած, մշուշոտ ձախին բոլոր խզզուքովը կը պոռայ՝ պոչաւոր ու թեւաւոր պարզ ձուկի մը գտանային հանգամանք մը տալու համար, ու անդին, կին մը՝ գիւրաշարժ, վհուկի ձեւերով կը կոտրտուի յայսներով թէ՝ ներաը աշխարհիս եօթը հրաշլիքներէն մէկը կայ զոր պիտի կրնանք վայելել մի միայն 40 փարայով. ներս կը մոնես ու կը տեսնես մամէ երկու արձաններ, դեռատի աղջիկ մը որ մերկ պառկած է, նուրբ շղարշի ժապաւէն մը մինակ ունենալով փորին ստորոտը, ուսին տակէն արուեստագիտորէն երկարուած:

Պատկեր ցուցադրուներու, թռչուններու և մուկերու բերնով . . . ձակաստագիբր որոշողներու, աճպարարներու և այս տեսակ հաճոյական խարերաններու ջոկերը

կը վիստան՝ իրենց գլուխը խումբ մը մարդ ժողված, որոնց լեզու կը թափեն:

Աղմուկ, իրարանցում, քրքիչ, պուչտուք ամէն կողմ և կը հեռանանք զլուխնիս բութ ցաւի մը տակ, Պալըզըլի բանայիրին տօնական խորհրդանիշը եղող այզման ացցելելու համար:

Նեղ անցքէ մը անդին ժայթքող հոսանքի մը պէս կիններու ու աղջիկներու պութկում մըն է որ ներս կը խուժէ Պալըզըլի Յունաց եկեղեցին դանէն, ուրիշ քիչ մը հեռու, կարծ բակէ մը եաք, ուրիշ գուռ մը կայ, մարմարէ սանդուխներով, որոնք գէպի վար, ստորնաշարի մը կը տանին հոսաստատոններու խաժամուժը:

Այզման է: Դրանը առջեւ, շունչի, խնճաւութեան խունիի ու իւղի իրալու խառնուած օդ մը կը գգուէ գէմքդ, ու առանց անդրադասնալու այդ ապաստղիկ մթնալորախն, բազմութեան հոսանքին մատնուած, առանց սանդուխներուն կոփելու, ինքզինքի արգէն վարը գտած ես, մարմարեայ յայն սրահի մը մէջտեղը: Ստուերու ու ախուր այդ գեանափորին կողելուն վրայ պըզափի խարաններ կան, Ասսուածամօր պատկերներով, որոնց առջեւ մոմերու իրարանցում մը կը ցողցայ, չնչառ լրսու մը նետելով դէպի վեր:

Խորը՝ կամարածեւ տանիքի մը տակ, քառակուսի ընդարձակ աւաղան մը կը փառի, վճիռ ու զուզալ ամբողջութիւնով մը:

Աւաղանին մէջ կարմիր ձուկեր կը խայտան, այն ձուկերը որոնք—աւանդութեան մը համաձայն—իրենց կէս տապիտած վիճակին մէջ ողջնալով՝ մօտի ջուրին մէջ ցատկեր են: Եւ հիմա այդ ձուկերն են որ, դարձեալ կը լողան, կը ծփան ջուրին մէջ նետուած սասը փարանոցի մը անցքէն անհանգիստ ու վրդով:

Հաւատաւորներու ամբոխը հոն կը դիմէ, այսպամայէն ջուր առնելու համար։ Ծերտունիներ և ախտաւորներ իրենց դէմքը կը քսեն քարին, ցաւերնուն գարման մը գտնելու։ Հափահաններ կը լուսն երեսնին իրենց վարձքերուն կատարման համար, և դեռատի աղջիկները աշքերնուն կը քսեն օրհնած ջուրը, սիրակի իղձերու փայլուն աւարտման աղօթքներով։

Ազօթք, մրմունիջ, տառապանք, հեծեծանք ու աղերս ամէն կողմ, նեղացնող և սրատկեղեք միջավայր մը, ուրկէ շուտ աղասի կը բաղձաս և ինքզինքդ նորէն կու տաս հոսանքին որ քեզի լոյս աշխարհը կը բերէ, աղատ օդին մէջ։



Օձիքնիս հազիւ աղասած, կը մտնենք գերեզմանատունը, Յունաց Պալքքը։

Մարմարէ ճերմակ կաթողները, ուեւ խաչերը, հողէ գերեզմանները, գունատած ծողկեպակները, բոլորը բուլը, ոչինչ ունին հիմա որ իրենց ախրութիւնը արտածորեն, այնքան ուժով է իրենց շուրջի խիսդը, այնքան վայրագ՝ ուրախութիւնները։

Տօնոյթը բուն խակ հոսէ որ կը կատարուի, գինարբուքն ու պարերը հոս կը բարձրացնեն իրենց կայտիւր։

Ծառերու ստուերներուն տակ, ընսանիքներ, տունէն ներս եղածի պէս կիսով համուտած, ընկողմանած են խսիրներու կամ կապերաններու վրայ, ուր օդիի շիշերը, գտաթներն ու աղանդերի պնտիկները իրարու մէջ խառնակ կը կինան, ամէն վայրկեան գործածուերու, ձեռքբնասուերու պատրաստ։

Կիմեր շրջաղէնասնէն հանած, ճերմակ միտոյվենին փոռուած են հոն, ուղերդնէն մինչեւ ծունդը բաց, և

մայրեր, ծիծերնին բացած պղտիկներուն բերանը կը թխն միշտ, կաշառք մը, որպէսզի ձայն չհանեն, ուրախութիւնը չխանգարեն։

Երիկ մարդիկ մէկ մէկու վրայ ընկողմանած, գինովութեան երգ մը կը հեծեծան քան թէ կ'երգէն, և պղտիկները խումբին շուրջը բանըլուք կը խաղան։

Քայլ մը անդին «լաթերնաս» իր յաւերժի եղանակը կը հողովէ, ու զոյգեր, տասան տատան կը դառնան, «բողքաց»ի մը կամ «սօթիշ»ի մը զարձուածքներով։

Թաշկինակները ձեռքէ ձեռք, ուս ուսի յեցած գուլպայով մարդիկ և սոթտուած կիներ, հիմա ալ կը դառնան հօնան՝ պուտով, կանչերով և աղմբկերով։

Սմէն կողմարքեցութիւն, ամէն կողմերգ, «լաթէրնաս» և «չիփթէ նաղարտան» իրենց գօտեանդող, կայտաբուռն ու սատոստան եղանակներով, որոնք ջիղերը կը յուղեն, միտքերու թերէ և սիրաերու տենչ կու տան։

Պարերու, սատուերներու ու խաղերու ամէն տեսակը, աղջիկները մէկ կողմ, տղաքը մէկ կողմ, և ետքն ալ գինովութեան և ուրախութեան հաստատած անակնկալ կապովը՝ իրարու թերէ քաշերով, քով քովի, ձեռք ձեռքի, գիրկ գիրկի կը պարեն։

Վարը ջոկ մը պանդուխտ յոյն բեռնակիրներու, որոնք իրարու կցուած իրենց հացրենի պարը կը դառնան ասզի մը տկար ցնցիւներուն ձայնէն ոգեւոր, գինով, ինքզինքնին վերադարձած կարծերով իրենց քաղաքին վայրի դաշտերուն ու խոպան անտառներուն խորը։

. . . կը դառնան ասոնք, ծոելով, կանդնելով, սողերնին ծաղելով, մէջքերնին ետի նետելով, ու նուագածուն, գրկած իր խեղճ գործիքը, մընանակին մէկ ծայրէն միւսը կը վազէ, ինքն ալ արբշիու, ինքն ալ

մը, անձկութիւն մը կը քամուի ամէն կողմ, հոգեւ վարքի հոնդիւն մը կարծես՝ որ միշտորան ի վեր կը շողիանանայ...

. . . Տէրաւէր մը կ'անցնի, փորուրաբովը, ձևոքը խաչ մը ըսնած և ետեւէն երկու հոգի՝ մէջ մէկ սափոր ձեռքերնին. մեռել մը կայ զոր պիտի թաղեն: Ճերմակ դագաղը կը հեծէ փոսին քովը, խօլ, ուրախ, պատըռատած ու վայրի շրջապատի մը մէջ:

Պատկերը ցնցող է. այդ պահուն կ'անդրադառնամ այդ դադաղէն անդին՝ բոլոր միւս շիրիմներուն ու գերեզմաններուն ալ վրայ, որոնք իրենց սպիտակ մարմարներուն պաղութիւնովը, սեւ խաչերուն ափութիւնովն, ու գունաս, դադկանար ծաղկեպատճերուն հատակոտորներովը կուլան կարծես, իրենց կուսութիւննը վեհութիւնը կորսնցուցածի պէս. ամէնքն ալ որբեր են իրենց արժանիքն զրկուած և այրիներ՝ մեռեներու առթիւ արտայայտուելիք գուրգուրաննքն, սէրերէն:

Բայց ոչ մէկ անդրադարձում, ոչ մէկ խորհուզութիւն. ուրախութիւնները անողոք են, գինովութիւնն ու արբուանքը անդաղրում, որոնք իրենց այս ամէնացայտուն հանդամանքին մէջ կը պարզեն մարդկային կատակերգութեան էն աչքառու զրուագը, կեանքի ու Մահումն մեծ զաւեշար, զօր, վարժուած ենք, պարտաւոր միշտ ու միշտ խաղաղու ամենքնի՛ս ալ զդալու:

1903



կայտուան, դէմքը ծամածուու ու ջիղերը պրկուած:

Քիչ մը անդին խումբ մը Պուդկարներ տիկի մը շուրջը հաւաքուած կը դառնան, կը արջարջին, անոր ընդհատ միօրինակ կանչերուն՝ իրենց երակներուն ներարկած հուրքէն մարտկուած:

Ծիծաղ, պար, քծինք, սիրաբանութիւն դէզ դէզ, հոս հոս, ամէն կէտերու վրայ, յոդնեցնող, տառապեցնող ամբողջութիւնով մը:

Մուրացիներ կը անմուգն ասդին անդին, կոյրեր կաղեր կամ ծերունիներ, որոնք ափերնին բացած՝ խմողներուն կը դիմն:

Բաղդագուշակ գնչունիներ, իրենց պատառատուն շարվարներով, կարմիր գոտիով ու կէս մը բաց կուրծքով կը թափառայածին ծանակներու առարկայ շատ հեղ, նայելու համար բաղդը անոնց որոնք տամնոց մը կը ցնծան և ըսելու համար նո՞յն ձուլածոյ բառերը դիմացինին տարիքին ու վիճակին համեմատ. ասոնք իրենց դէմ եղած բոլոր խաղերուն ու միտումներուն հակառակ, իրենց արուեստին մէջ անխախտ կը մնան, մատովնին կը հետեւին չոր բականերուն, ըսելով քեզի թէ սեւաչուի, սեւայօնք, երկայնահասակ աղւոր աղջիկ մը քեզի համար կը մնանի, բայց գուն անոր սէրին անդիտակ՝ ականջ չես կախեր իրեն...» և այլն:

Զուռնաներու, յարելնաներու, դատիերու խառնիւածանն մը կ'անցնի, որոնք առատունէ ի վեր յոդնած են ալ, ու ձայներնին տեսակ մը բոլորի ձեւով է որ դուրս կու առն, մարած, հինգած:

. . . Իրիկուն է ալ, վերջը կը մօտենայ հանդէսին. ամէն կողմ աւելի՛ ազմուկ, աւելի՛ կանչ, աւելի իրարանցում. դաւաթիները կը զլատորին, ոտքերը ջղային սարսուու մը կ'ստանան, նուազները կը հեւան, տենդ

Ս Է Ր



ՍՅԻԵԲՆՆԵՐԸ իրիկուան գաղջութիւններուն հետ
կը թափին վերէն ծառուղիին երկայնքը, ուր ամրան օրեւ-
րու նեղացնող տաքը իր երաշտ շունչը քուած է ամրող
ցորեկը:

Մայթը եզերող ծառերուն ճիւղերը յոդնած, փո-
շեսատ մարմիններով վար կը կախուին, և ճնձուկները
ոստէ ոստ, իբևաց կեռնքու շարժնութիւնը կը պարա-
ցնեն, պատռուած, անդաշն ճշումներով:

Կառուղին իր դեղին հողով և չնչահեղձող փոշիով
կ'երկարի մինչեւ վար, տեսակ մը լեռնային արահետի
նման, եթէ երբէք գոյութիւն չունենային բնակարան-
ները, որոնք լուռ և գրնչակ, քուրմերու խորհրդա-
ւորութիւնով մը, չէին ուզեր կարծես խոտվել աիրաղ
մեռելութիւնը, ճանձրոյթի, անողութիւն ժամը պար-
զապէս:

Ծառուղիին վերի ծայրէն երկու ստուերներ շար-
ժեցան. կը մօտնային, ու մնաք որ բնական յոդնու-
թիւնով մը ու սիրանեղ՝ ճամբան վրայ ինքվինքնիս կը
քաշըշէնք, կեցանք, պահ մը նայերու համար պատկե-
րին որ կ'անցնէր:

Հովկու թափստականի ճշմարիս տիսպար մը. —

Աղտոտ, փոշիներէն ու քրտինքէն մրտտած դէմք
մը, որուն վրայ աչքերուն շարժուն սեւերը և պերե-
մեշտին ցանցը կը կորուէին: Գրուխը բաց, խոիւ,
թնձուկ մազեր, զորչ խաւով մը շդարշուած և սեւ, ած-
խավաճառի ծոծրակ մը, որ իր շուքը կը ձգէր մինչեւ
վիզին տակի խոսուչ: Տաղածոյէ շապիկին իւզտ օծիքը
փրթած, ճեղք մը կը բանար մինչեւ կուրծքին վարի
ծայրը, խոնճած, աղուամազոս մորթ մը ձգերով դրւոր:

Մէջքի բուրդ գոտիէն վար կը կախուէր գծաւոր,
ձմբան տարատ մը, եսեւը՝ մաշուքներէն երկու աչք
փորուած, որոնցմէ զորչացած վարտիքը զուրս կը
նայէր: Երկու թեւերը ամբարտաւան եռանկիւներ շի-
նելով կ'երթային թաղուիլ տարատին կողմնակի զըր-
պաններուն խորոնիը, և սրունքները, ամբողջական
շարժումներով կ'առաջանային իբևաց շուրջը թոթուելով
հագուստին լայն խողովակները: Ոտքերը կաշուստ
գարշապարներով, ամէն մէկ քայլի կը լայննային ու
կը կծկուէին սպարկին վրայ, որ լուռ կը մնար այդ
առաջումէն:

Այս մարդուն քոյն ի վեր կ'երթար աղջիկ մը,
աղւորիկ, մանրակազմ ու լեցունկեկ:

Պարզ, խնամուած և կոկիկ զգեստաւորումի մը մէջ,
աղջիկը, հազիւ 47-48 տարու, կը քալէր, մէկ ճեռ-
քով քովօքը բէշը բռնած և միւսովը թաշկինակ մը
կուրծքին վրայ:

Տղան իր տատանող ու գլխահակ դիրքով՝ կէս մը
էպին կողմը ծուած կը քալէր, մինչ միւսը պատերուն
կից, դէմքը անհամարձակ ու ամշկոտ ինքվինքն կը տա-
նէր. իր ներսի որասպողը, անճառ երանութեանը հետ
կը կարդացուէր փոքր, անուշ աշուըններուն մէջ:

Կեցանք նայեցանք հիացիկ՝ այդ զոյգին, երջանիկ

ամողին, որ իրեն սէրը, վախկոտ, երկչոտ, գիշերային ծաղիկի մը պէս, կու գար հոտուքոտ ու ծառուղիին երկայնքը, իրիկուան ստուերներուն մէջ:

Պատկերը անցաւ՝ սնուշ երազանքի մը պէս, դաշտանակար մը արագ, որուն տեսքը պատրանքի մը վըրիպանքը կը քսէ մեր մոքին:

Դարձանք, գաւազաննիս գետինին կրթնցուցած, աչքերով հետեւեցանք անոնց, որոնք կը հեռանային տակաւ, մարդը իր կիսամերկ, սասամբակի գիրքին մէջ և կինը՝ գիւղի համեստունակ զաւկի մը նման:

...Ու կ'երեւակայէի որ, որւնք իրենց կեանքի բոլոր անժառանգութեան մէջ, աւելի երջանիկ չէ՞ն մննէ, քաղքենի պարաններէն, որոնք ճաղատ գանկով գիտունի մը պէս, ակնոցը քիթերնուն անցուցած, սէր կը փնտան, վայէլք, երջանկութիւն՝ ասա՞նց քիչ մը անկեղծութիւն և միամբութիւն դնելու իրենց ընթացքին մէջ:

Եւ հեղ մըն ալ նայեցայ այդ սէրի զոյգին, թաշ-կինակավը շրթունքը զոցով աղջնակին և թափառական, շունչը անօթութիւնէ հոտող այրին, որուն տարատին ետեւի ծակերէն դուրս բնկող ներմակը հմա կարծես, խոտցով շուքերուն մէջէն, միմոսի մը ծամածութիւնները կ'ընէր, լեզու կը հանէր, քիթ կը փշէր, մազի, քաղաքակիրթ ու նրբակրկիտ պարաններուս դէմ...:

1903



“ՔԱՆԹՈ,, Ն”



ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹԵԱՆ աղմուկին մէջ բեմին առջև շարուած նուազախումբը ծայր կուտայ իր աղկաղկ լարերու հեծիւնին և ձեւաւորուած եղանակի մը մէջ վարագոյրը կը բացուի ճակտէն:

Անկունկ, տրեխածեւ քոէմ կօշիկներու մէջէն զոյդ մը սիւներ կը բարձրանան նարնջապոյն սեղմ զոյդ մը սիւներ կը բարձրանան նարնջապոյն սեղմ զանկապանով մը գրկուած, որոնք իրենց գուգախոսոր ամբարձքը կը մորուեցնեն շղաղգեստի շլարշեայ շըրթունքին տակ:

Կապոյտ մողուսէ զգեստ մը վար կը կախուի ուսերէն, բացը ձգելով ամբողջ լանջքը և կռնակին կէսը, մինչ օդին մէջ ճօճող թեւերուն մերկութիւնը կը գոյէ վարդագոյն բարակ ֆանկա մը:

Կուրծքին ծայրէն չփակի մը պիրկ եղերքը կը նեղնայ մինչեւ մէջքը, ուսկից վար, օդալից շատրուանածեւ ցայտը մը կ'առնէ շղաղգեստը իր գրկած լայն կինքերուն վրայ, որ կը սեղմուի ոսկեհիւս և ծոպաւոր կամարէ մը:

Զանակներու, ժանեակիներու և ժապաւէններու երանգամօխ և ոսկեծիր զարդարանքին մէջ կը փալփի, կ'երփինաւորի այդ աղջիկը որ իր կանակն ի վար ցըր-

ուած վարսահիւսքին կատարը, կեղծ անդամանդէ վարսամփոփի մը հետ՝ ֆուլեայի քանի մը շիւղեր դրուագած է:

Մափերը կը դաղբին, և դիցուհին իր ներկուած շրթներուն ծայրէն հազիւ կրնայ լսելի ընել երգը, հատցընող, սիրատենչ և տարփավառ երգը, որ սակայն կը խեղդուի կը մնայ խաթարուած ցանցին մէջ անոր կոկորդի լարերուն որոնք կը դալարուին, կը ցաւոտին մեղքերու հոսանքին մէջ ախտաժէտուած:

Ատքերը կը շարժին, թեւերը կը ճօձին, կուրծքը կ'ելեւէջի, գլուխը կը ծեքծեքի, կը դառնայ, կը դեգերի, կը պարէ:

Դէմքին տժունութիւնը քօղարկուած է մնդոյրներու ճարտար վրձնումէն և մեղանչումի ծիրերը որոնք կը շրջանակին իր սեւ մարմրուն աչքերը, կ'անշքանան իրերակից յօնքերու թաւ մրոտումին տակ:

Նուագը կ'արագանայ, ոգեւորութիւնը ծայր կուտայ, ամբոխը կը պահանջէ...

Եւ հէգ աղջիկը կոկորդը կը պրկէ, ձայնը կը մլէ, սուր ձիչերը կ'եղանակաւորէ, մարմնի ցնցումներով, ոտքի դարձդարձիկ կայթումներով և թեւերուն հեշտագին գաղարումներով:

Տարփանուտ խօսքերը կը թոխն, հեշտ, մորեցուցիչ բառերը կը ծիման, և ապշած խուժանը աւելի գըրաւելու համար մոլութեանց այդ ծաղիկը, կուրծքը առաջ մղած, սրունքները կիսաբաց, գլուխը ետեւ, նրբաւարտ ձեռքերը մազերուն յեցուցած, կը ծոփ կը ռնակի վրայ, կը ձգառուի կատուի մը փաղաքչանքով ու հեշտափառ պրկումներով:

Աչքերը կը մոլորին կոպերուն տակ՝ գինովի մը նայուածքին պէս, այտերը կը վառին, ճակատուկը կը փայլի և

շրթունքները կը բացիսփին համայնական համբոյրի մը մէջ տենդագին:

Մափերը կը բարձրանան, ջերմութիւնը կր ծորի, եղանակները կ'երագեն...։ Հիմա, կը դառնայ, կը չրջշրջի շոնչանի մը պէս անդաղբում, կը դառնայ, կը դառնայ, մազերը կ'օդաւորուին, կուրծքը կը շփոթուի վայրկեան մը կռնակին ճերմակութեան հետ և այդ հոսանուալին մէջ թեթեւ շրջազգեասար կը բարձրանայ, կը հովահրի, մինչեւ մէջքը, մինչ ասդին, շունչերը կ'ընդհատուին, կուրծքերը կը քաշուին և գլուխները կը ծըսին՝ գաղանի խորհուրդներու, ծածկուած մտաղբութիւններու դատարկ յոյսին ճնշումէն...։

Քանրոյին ամէնէն տաք վայրկեանն է: Աղջիկը այդիոլ վաղքէն շնչառ, աչքերը վառվառն, մէկդի կը նետէ մազերը, և բեմին ամրող շրջանը կ'ընէ չափուած, տակաւ արագ շարժումներով, ուր սրունքները ջղաձիգ պրկումներով կը շրջացն, իրարու կ'ագուցուին, կը բարձրանան, կ'իջնեն շարտանակարար, փոխն ի փոխ:

Կը ժապի, խոսանցող հայուածքներ կը մազէ ողին մէջ, մեղկ համբոյրներ կը ցանէ ամէն կողմ, աժան, հինցած համբոյրներ, որոնք սակայն չեն մաշիր, չեն անարգուիր բնաւ, և կը պահանջուին, անխնայ կը պահանջուին...։

Նուաղները կը մեղմանան, կը թեթեւնան, և աղջիկը, բազուկները մէջքին, առաջ կու գայ, իր ճերմակ պարանոցը կը սկսի աջէն ձախ սահեցնել այնպիսի կակուղ ծփանքով մը, որ կարծես կը յուղէ, կը փրփրէ, կ'ալեկոծէ իր տակ տարածուող մարմարափայլ կուրծքը որուն յորդ կոհակները կը յոդնին, կը թուլանա՞ն ալ այդ անարդիւն ցնցումներէն:

Շրջանը դարձեալ կը սկսի: Վերջինն է առ:

Հեշտութեան դիցուհին թեւերը օդին մէջ, ինքն իր վրայ կը խաղցնէ իրանը, կուրծքէն մինչեւ աղղրերուն կամարը, լացուած տիկի մը թուլութիւնով, կը բարտէ, կը ծփացնէ պորտը, և կամաց կամաց այդ շարժումներով կը սկսի դարձեալ շրջանի, տակաւ ոգեւոր, տակաւ մարմրուն...

Լարերը կը պրկուին, փողերու ձայները կը խեղդուին, և ա՞ն, մարմինին տուած իր էն գրգռիչ ձեւը, կողմնակի, սրունքները կը բարձրացնէ, կը ծոի. մաղերը կը գոցէ երեսին որ կը ժալտի և մասներուն ծայրէն համբոյրներ կը սփոէ, տակաւ սահնեղով կողմանոցին մէջ...

Մինչ տաղին, խուժանը տենչալից, գրգռուած, ըզգիսած և խոլ, կը ծափէ, կը ծափէ անդադա՛ր, կը գոչէ, կը գոփէ, կը գոռայ, դարձեալ կը պահանջէ, կը պահանջէ՝ անխնայ, այդ մեղքի աղջիկը, որ գայ անդա՛մ մըն ալ բարոէ իր մարմինը, անդամ մըն ալ ձայնէ իր տուփալից խոսքերը, իր մարմրով աչքերը մէյ մըն ալ բացուէ և քաշուած ձայնը հե՛ղ մըն ալ բարձրացնէ, հեշտութեան սարսուներ ցրուելու համար կոչկուած մորթերու տակ...:

1904



ՄԻՍԻ ԱՐՁԱՆ

Ճ

ԱՐՄՈՒԿՆԵՐԸ տակաւ կը մարին և բաղմութիւնը կ'անօրանսայ, իրենց լուռ հանդարտութեան մէջ ձգեղու համար մայթերը, որոնց վրայ ոսնածայները հեռաւոր արձագանդերու պէս կը հնչեն հիմա:

Լոյսերը կը շիջին հոս հոն, խանութի յորդ արփաւէտումները կը խաւարին յանկարծ, և կազի կառուցները, գէշերուան խորը լինկած, կը մաին, կը վախնան կարծես՝ մանուկներու պէս որ անժամօրէն դուրս են ձգուած:

Կէս գիշերը անցած է արդէն, և Բերայի շիտակը դեռ կը յապաղին քանի մը ստուերներ։ Շուները պատերուն տակ կամ փողոցին մէջտեղի աւլուք թափութներու խորը գալարուած են։ Պատի մը տակ գինով մընէ որ ճակատը պատին տուած կը տատանի՝ խոստովանանքի դիրքի մը մէջ, մինչքայ մը անդին, ուրիշ մը իր ածխացած սիկառը վառելու համար՝ ժամերով կ'աշխատի լուցկիի ծայրերուն հետ։ Կառապանները իրենց տեղերը կծկծած, կը մրտիեն լայն վերարկուներուն գիրկը, և ձիերը յոգնարեկ՝ ցորեկուան արշաւներէն, իրենց զլուխը կախած են վար։

Փակուած խանութներուն առջեւ, լավտերի մը լոյսին տակ, շրջաղղեսաններու հետքեր կը տեսնուին. պէտքանիներ են, որոնք ժամերու ամուկ դատարկացնու-

թենէն ետք, յետամնաց որս մը խլածի նման, գլուխ գլխի, դարաւոր տարփուհիներու պէս կը ճռուղին, իրենց աղտոտ այտերը կը ծալլեն ժալիաներ կեղծելով, համոզելու համար անցորդ մը:

Ողեւրութիւնը, խանդը կը ջրատուի և կեսնքը կը մեռնի ա՛լ: Սալարիները իրենց լքումը կ'ողբան կարծես, հարեւան որմերը մութին մէջ, իրարու աւելի մօտեցած կը թուին, կը խարուիս որ իրարու զիրկ պիտի նետուին հիմա. խաւարին թանձրութիւնը կը գիշնայ, կը թրմուի իջած շաղէն, որ կը քրանցնէ տանիքներն ու փողոցները և կը դողացնէ պառկող շուները: Յնծուհիներ, մէկ մէկ շրջմոլ անութած՝ կամ իրենց անբաղդութեան ցաւովը ճնշուած, նեղ անցքերու ծերպիէն ներա կը կորաւեին . . . :

Ոչինչ կը շարժի, ո՛չ ոք կը մնայ: Ստուերներն անգամ կ'երթան կծկուիլ քիւերու տակ և անկիւններու խորը, բայց ան միշտ հոն է, Պօն Մարշէին մօա, պատի մը տակ, անշարժ, լուռ, կուռքի մը պէս խորհրդաւոր:

Պատկերը խիստ ցնցող է: Ան կոյր մուրացիկ մըն է, սոկորէ և կաշիէ շինուած մարդ մը, հին սեւ ըզգեսաներու մէջ պարփակուած, գլուխը գլխարկ մը և ձեռքն ալ հաստ գաւազան մը, որու ծայրի չուանը ապարանջանած է իր ծղին: Իջնող ցուրտին մէջ ան վարժուած է ուսերը վեր վեր սեղմել, դուրս ծոծրակին ի վար ընկղմելու աստիճան և թեւերը միշտ խաչածեւ, մէկը ծոցն է դրած և միւսովը բունած թիթեղ պնակ մը:

Յաւիսմնապէս նոյն տեղն է, պատին գամուածի պէս և փայտացած, քարացած ու հագուած արձան մը պիտի կարծուէր, եթէ իր շրթունքներուն սեղմումէն խուսափող շանցը չգողորշիանար, և եթէ, մօտէն դիտելով դայն աչքին փակ կոպերուն սարսուալը չ'զգայիր:

Զիւն ու ձմեռ, մըրիկ ու անձրեւ, ան միշտ հո՞ն է, մինչ լապտերները կը մարին, անասունները իրենց փոսը կը քաշուին, ստուերները իրար հալածելով կը հանդարտին և լուռթեան ոգին կը տարածուի, կը ցրուի համապարփակ, համագրաւ:

Միտքդ ի զուր պիտի յոգնեցնես թափանցելու այս պատկերին խակութեան: Այդ կոյրը, ի՞նչ բան ունի հոդ, Շիտակ ձամբուն աւելի մէկ ամայի կողմը, երբ կէս գիշերը անցած է արդէն: Մուրալ, ուրիշ տեղ ալ, աշելի բաղմամբոխ տեղեր ալ կրնար ընել այդ բանը և այն ատեն երր ամէն մարդ ուոքի է, երբ խանդավառութիւն կողմ: Բայց կէս գիշերէն եռքը . . .

Գուցէ, կը տարուի մարդ մտածելու, թէ կեանքի նաւարեկեալ մըն է աս, դժբաղդութեան զոհ մը կամ նաւարեկեալ մըն է աս, ամէն գիշեր ջերմուային աղէտի մը միացորդը, որ ամէն գիշեր ջերմուանդ քուրմի մը պէս կու գայ թաքչի այդ պատին տակ, իր ականջովը հատեւելու կեանքի այն դրուազներուն, կեղծ կենդամնութեան, մոլի գործունէութեան և սուստ սէրերու, որոնց իրականութեան թրթուացումը իրեն կը զանային իր խաւարած ըիբերը:

Գուցէ հոդ, այդ ցուրտ անկիւնին մէջ, շաղին թաց ճնշումներուն տակ և մութին երկիւղու քղանցքներուն խորը ան գերազանց հաճոյքը կը զգայ, վառ հաճոյք մը, չնական իմաստաւէրի մը ներքին արգահատանքը թիւրեղացնելով, այն ամէն անցքերուն, կեանքի անկաշիւրեղացներուն, կեղծուպատիր, խարդախ բարեյուն դրուազներուն, կեղծուպատիր, կամութիւններուն և տարփանքներուն, դրամի եղերական հաշիւներուն, անխիղմ շահագործումներուն, միսի վաճառականութեան, որոնք իրենց անծայր շղթան կը հոլովէն ամէն պահ, Բերայի այդ սալայատակներուն վրայ:

Անկորզելի, անխլելի գաղտնիք մըն է սակայն ինչ որ

կայ այս գոգացած գանկին տակ : Միայն, ամէն անդամ
որ կը հանդիպիմ այդ մուրացիկին, կ'անդրադառնամ
տխուր զուգակշիռի մը՝ գոյութեան երկու ծայրերուն:
Իր շուրջը թրվուացող կենդանութեան, խանդին ու վա-
յելքներուն կեղծիքին մէջ ան կեանքի դառնութեան
կոթողը կը կազմէ, անողաք, անքայքայ իրականութեան
կուռքը, միսէ արձան՝ որուն ճշմարտութեան չպիսի հա-
ստայինք, եթէ շունչը չգոլորշիանար իր բերնի ծեր-
պերէն, և եթէ աչքերը, իր շուրջին գիտակցութեան
յիմարացումին մէջ, չժոթուէին, չպրկէին թարթիչները
պահէ պահ պատուելու, խզտուելու պատրանքը տալով
անոնց :

1906



Պ Զ Ր Ա Ն Ք



ԲԱ.ԶՄՈՒԹԻՒՆԸ կ'արմէէ, կը ճակատի, կը քսուի
իրարու, հիւսելով անվերջ շվթայ մը օղակ օղակ, և
ընդհանուր այս հանգուցակապ ոստայնումը կը շարու-
նակուի անվերջ անդադար :

Կիներ, իրենց պինդ արդուզարդին մէջ սոնք, փետ-
րաւոր փեղոյրներու ստուերին տակ իրենց ժանեկա-
զարդ կուրծքը կը ծփացնեն, և իրենց ողորկ բազուկ-
ներուն շեղումը կ'երթայ կը ծուկուի շրջազգեստին հանգ-
րիմումի դիրքին մէջ: Այսեր, աւելի շրջանայեաց, ա-
ւելի զգոյշ շարժումներով կ'առաջանան՝ աչքերնին մո-
լորած իգական պչրանցոյշ տողանցութեան մէջ և միտ-
քելնին մշուշուած՝ արտաթորուող քաղցրաբուրութե-
նէն: Ծերերը աւելի անտարբեր կ'անցնին իրենց տարի-
ներու բնուին տակ զգայազերծուած ու բրտացած, մինչ
պզափիկները, խանդավառ, քրքջոս ու թեթեւոսն, կ'ոս-
տաստեն, կը սպրդին ամրուին ծերպերէն, զուկինին
ծուկով, քովսափ դառնալով ու յաճախ քաշկրտելով ի-
րենք զիրենք:

Զբոսանքի խուժան մըն է: Իրար կը գիտեն, կը
բարեւեն, կը ժպտին, կը խօսին, կը սիրաբանեն, կ'ակ-
նարկեն, կը քրքջան, կը գոչեն: Կառքերու թաւալիւնը
կը խլացնէ աղմուկը: Եռուզեռը անտարբեր կը շարու-
նակէ իր միօրինակութիւնը:

Տեղ մը կուտակում մը կայ սակայն, մարդիկ և

կիներ զանգուած մը կազմած են, որ տակաւ կը բարդուի, կը խոշորնայ: Նոր անցորդներ, հետաքրքիր, կը կինան, գլուխնին կ'երկնցնեն հասկնալու համար, մինչ ուրիշներ, քմծիծաղով մը կը բաժնուին հոնկէ:

Կին մը կայ մէջաեղը, որ կը պոռչայ, կ'անիծէ, կը հայհոյէ: Միջահասակ, գիրուկ և սեւուիկ արարած մը: Լայն ու ծուռ մէջքէն վար կը կախուի ճերմակ աղտոտ ապածոյէ հին շրջազգեստ մը, որուն մէկ կողմը կ'երթայ կը գոցէ հագած սեւ, պատուած կոչիկը, իսկ միւս կողմը վերը, կարծ կը մնայ, և թող կու տայ որ տեսնուի կարմիր գուլպայի մը թել-թել ներբանը: Անցնիքը պարուրուած է կոչտ սեղմիրանի մը մէջ, որուն երկաթները դուրս ցցուած են: Բայց ճնշուած չէ ան, շեղակի դիրք մը ունի մէջքին վրայ՝ մինչեւ ստինքները, որոնք թող, քուրջի ծուէններու պէս ճղմուած են գործիքին փոքր գոգաւորումներուն մէջ: Մրուտ վիզ մը և ածխացած ծոծրակ մը ուրկէ վեր ժողվրւած են մազերը, սանտրուած ամփոփուած գագաթին վրայ, ձեւացներով վարսակոյտ մը, որ մոխիրի թաթխուած շագանակոյն մազերու թնձուկի խուրծ մըն է աւելի: Գնչու լակոտի մը թխութիւնով երկու ուռուցիկ այտերը, միսի կոր կտորներու կը նմանէին, որոնք բերած ետքէն փակցուցած էին կարծես երեսին վրայ: Դէմքը ճեփ ճերմակ էր սակայն, թուշն ու այտերը բրնձափոշիի խաւի տակ ծածկուած էին, այնպէս որ ալիւրի պարկի մէջ խոթուած շան դունչի մը տպաւորութիւնը կու տար: Այդ ճերմակին մէջ՝ քիթը, քրտնած, իր սեւ ցցունքը կարկառած էր, մինչ աչքերը կը փալփէին սեւցած վարնոց ապակիի կտորներու պէս:

Մազերուն թնձուկին վրայէն վար կախուած էր յարդէ գորշացած գլխարկ մը, որուն վրայի ճերմակ

ժապաւէնը տեղ տեղ իւղի բիծեր կը կրէր, և փետուրը կծծուած էր: Երբ մէկ ձեռքովը կ'աշխատէր գլխարկը իր տեղը զետեղել, միւս ձեռքովը անկոթ հովանոց մը բռնած կը շարժէր, գոռալով, գոչելով, հայհոյերով, և իր այս կտուալութիւնէն, լայն, մուցած շրթունքներուն անկիւններէն թուքի կաթիւներ կը ժայթքէին:

Բազմութիւնը շրջանակած էր զայն, մինչ իր բարկութեան առարկանները, խոշոր մարդիկ, լեզուի ծաղրածու շարժումներով և մեծագոչ խնդուքներով կը հեռանալին անմիջական սպառնալիքին առջեւէն:

Շատ չտեւեր, կինը իր տեղը զետեղած է գլխարկը: Խոպոշ ձեռքերովը կը սսնարէ քունքին մազերը, հայելի դէմ գտնուածի ձեւով և ականջին լայն վլթակներէն կախուած խոշոր մետաղեայ օզակը կը շօշափէ մատնեմատին անցուցած կանանչ քարէ մատնին ցոյց տալով. կը շտկէ հովանոցը, վեր կը վերցնէ շրջազդեատին փէշը ու կը սկսի առաջանալ, իրանը կոտրտելով, աջ ու ձախ նազելով, գլուխը օրեերով հեշտօրէն, պըշրելով ու քծնելով:

Բայց քանի մը քայլ հազիւ առած, ահա նոյն չարանձի մարդիկը, — արհեստաւորի, գործաւորի սովորական տիպարներ, — կամաց մը կը մօտենան, կը զարնուեին անոր և իրենց գաւազանին անցընելով կնոջ գուխուն փեղոյը՝ կը քաշէն վար: Գլխարկը դարձեալ կը կախուի, կինը դարձեալ կը կինայ իր բարկաճայթ թուքն ու մուզը արտածորելու, հայհոյելու ու գոռալու համար, մինչ մարդիկը երեք քայլ անդիէն, հովանոցին խենդ շարժումներէն ապաստան գտած, դարձեալ կը ինսդան ու կը ծաղրարանին:

Պատկերը կը շարունակուի այսպէս, և այդ փողոցի կողմէ ետեւէն խումբ մըն է որ կը քալէ։ Երկու քայլը անգամ մը կը կենայ, ետին կը նայի, քիթին տակէն բաներ մը կը մոլտայ, քովիններուն կը քսուի, և ահա նորէն կը դառնայ, ծայր կու տայ իր լեզուագարութիւններուն ու սպառնալիքներուն։ Կարծես ինքն ալ կ'ուզէք որ գալէին իրեն, առարկայ ընէին, զբաղէին, կարծես ինքն ալ հաճոյք կը դդար իրեն ընծայուած այդ կարեւորութենէն և թափած լուտանքններէն և կատարած շարժուններէն։

Պերճազգեստ, չքեղափառ, իրենք իրենց ազնուականի գոյն տուող կիներ, աչքերնուուն ծայրավը կը դիտեն այս տեսարանը ու արհամարհանքով կ'անցնին։ Նուազ մեծամիտներ գլուխնին կը դարձնեն, կը նային, ու արգահատանքի ժպիտ մը իրենց այտերուն վրայ կը հեռանան։ Իսկ ուրիշներ աղուոր զաւեշտ մը կը կարծեն տեսնել, ու ինդալէն մարելով կը շարունակեն ճամբանին։

Այն կինը հօն է բայց, իր աղտոտ, տձեւ և զազրելի ամբողջութիւնովը, ամէն վայրկեան զբաղած իր արդուզարդը կատարելու, իր ցուցամոլ ծեքծեքումները շարունակելու, ինքզինքը գեղեցկութեան, չքեղութեան և պաշտանքի դիցուհին հաւատալու ջերմեռամոդ պչրանքին մէջ։

Իր յաւակնու ծայրայեղուշեան մէջ ճշմարտութիւն մը կայ սակայն։ Ինք տեսակ մը խորհրդանշանը կը կանգնէ իր սեռական մարմաշին, կանացի ծանծաղամտութեան, պճնամոլութեան և ձեւապաշտութեան։ Քծինքի ու պչրանքի շարժուն արձանն է կարծես, զոր

սակայն արհամարհանքով կամ ծաղրանքով կը դիտեն կ'անցնին ամէնքն ալ, չանդրադառնալով թէ, այդ կինը պրկող զգացումը, կենդանական բնագդը իրենց սիրաթին ալ տիրական բաղձանքն է, նո՛յն ջղայնութիւնն է որ կ'ապրեցնէ, կը տառապեցնէ, կ'երջանկացնէ, կը ըարձ-րացնէ, կը մոլորեցնէ կամ կը գաղանացնէ զիրենք ալ, ամէն ժամ, ամէն վայրկեան։

1906



ԳԻՒՂԱԿԱՆ



Պիկունիկ կանուխ կը հասնի գիւղին մէջ։ Արեւը շուտով կը կորսուի անտառներուն անխոցելի, լեռնաւրեծ վահանին կոնսկէն, և ծառերուն գաղջ թոյրը կը ցրուի, կը ծաւալի, կ'արշաւէ և կը պարփակէ ամէն կողմ։ Երկինք կը ցածնայ կարծես, ամպիրէն հոսող լուրթ մը կը քողարկէ, կ'իջնայ, կը հասնի մինչեւ զլուխոդ և շուրջդ տամկութեան թրթւացում մը միայն կը զգաս։ Հեշտ քաղցրութիւն մը կայ հոս։ Ռտքերդ կը սահին դալարներու գիջացած մարմինին վրայէն, նայուածքիդ առջեւ խնկապատ կիւսերու պէս կը տաստանին ծառերու իրանները և քիթդ կը չօշափուի արաւուրումներով, տաղտուկի տեսակ մը բոյրով, որուն անվարժութիւնը գլուխդ կը ծանրացնէ և միտքդ կը մշուշէ։

Հեռուէն կը հասնին զանգակիկներու ընդհատ ձայներ, բեկ բեկ, որոնք բառաչիւններու և մայիւններու ագուցուած՝ կը կազմմն բներանգ նստագակցութիւնն մը։ Կովեր, իրենց լեցուն սովորները ճօրելով և պոչերնին աջ ու ձախ չանչելով, գունչերնին մարգերուն մէջ թաղած՝ կը քալնեն։ Եղներ, զլուկնին կը ճօնեն թաց ոռնգերով՝ որոնց վրայ քիչ առաջ կերած խարին շիւղերը փակչած են լորձունքէն։ Նախշուն հորթուկ մը երկուա, իր կիսամաղ աղին երկու որունքներուն տակ սեղմած՝ մայրը կը հետապնդէ ընդունելով։ Ոչխարները, գառնուկները քով քովի, իրար կը քառուին, և բերաննին միշտ կը շարժի, կ'ուտեն ու կը մայեն։ Քանի

մը անսառակ այծեր ետ կը միան, կ'անջատուին խումբէն, յիմար ոստումներ կ'ընեն, և յանկարծ, խելաբերածի պէս պոռչտեղով կը վաղեն, կը ցատկեն։ Ուկիկ մը՝ իր թաթը կը լզէ, ուրիշ մը ինկած թուղթի կտոր մը կը խածնէ պահ մը, և ահա, կը դրողեն, կը մամայն գէպ ի իրենց մայրը որուն կրնակը կը մազլցին։ Գիւղին շուները, իրենց թաւ պոչերը ցից գալարած կը դիմաւորեն հօտը, կարծես իրենց անասնական գանկին տակ ողջոյնի գաղափարը արթնցած։ Ասդին հաւը կ'ապաստանի իր բոյնը, կանչելով պլիփկները, որոնց ճիւծիւ ճւիւնը լոյսն վերջին երգը կ'ըլլայ և կը մտնեն իրենց բարի մայրիկին պաշտպան թեւերուն տակ։

Գիւղի իրիկուան երաժշտութիւնն է աս։

Ստուերի սիւներ կ'իջնեն ամէն կողմ, մշուշը անսահման ճառագայթաւորումի մը, փշիշմնքի մը ձեւը կ'առնէ գիւղին մէկ ծայրէն միւսը։ Կանթեղները հոս հոն իրենց նորաբաց աշուկները կը թարթեն։ Լուութիւնը կը սկսի երգել ընդհատ ընդհատ։ Տուները լայնանիստ ժայռերու և քայլքնտի ծառերը ուրուական պահանքներու երեւոյթը կը հադնին։ Կանանչները կը սեւնան և փոսուանները օդը կը կսմթեն, հանդարտ մեղմավար ցայտիւններով, մարկու մօտ հսոցէ մը ցատքած կայծերու ցպրտիւնին պէս։ Մանկական խանդ մը կը վառի ներսս, կ'ուզեմ վազել այդ կայծոռիկներուն ետեւէն, հաղածել, և շրթոնաքիս ծայրը կու գայ հիներդ մը,

Լուսիկ, լուսիկ, վա՛ր եկուր . . .



Աղմուկ մը կը փրթի մէկէն՝ Թաշ-Տէլէնի ճամբէն։ Նուագներու, սայի ճոնչիւններու և մարդկային ճիշերու վլլուռք մը՝ չնչատ, կտրած կը հասնի ծառերու ծերպերէն։ Կոյսեր կը խաղան հոս հոն, երանգածով ցոլքեր կը վառին տերեւներուն խտութեան վրայ, գորշ բուները կը ծիածանուին, և շուրջի ծուէններ կու դան, կ'երթան, կը կորսուին ու կը ծնին։

Անտառին մուտքը կը խսնուի յանկարծ, պայծառութիւն մը կը ծնի այդ խոր արգանդէն՝ որուն խաւարչախն մթութիւնը կը պայքարի, կ'ընդվզի և կը պարագրկէ սակայն վառքը։

Զոյգ մը գոմէշի ապակիէ աչքեր կը պիսակուին յանկարծ։ Թանձր, աշտառ եղջիւրներ՝ որոնց ծայրը լոյսի շերտ մը ինկած կը խաղայ, յեսոյ հաստակաչի գլուխ մը՝ անսապրիւր և չնական իմաստասէրի տատանումներով, և, իրենց ճապաղանխատ մարմինը։ Սայը տատան տատան կ'առաջանայ, իր երկար, անկանոն կմախըը փռած փոքր ժանգուած շրջանակով անիւներու վրայ։ Ծածկոյթներու եղիւրքէն կախուած են երինազան գոյներով թուղթէ լապտերներ, որոնց գունդերը, հաւկթածեւերը և կամ քմահան կորութիւններով կաղապարուած մարմինները կը շարժին, իրենց ծալլուած անկիւններուն սանդղաձեւ ճառապայթները պտոյներով շուրջը։ Սային մէջէն կը վառին, կը ցոլարձակուին արուեստահուրերը և պէնկաղեան լոյսերը որոնց ջահավառութիւնը կը շառապունէ կամ կը կանաչորակէ դէմքերն ու իրերը։ Հրթիւնները կը կէտկիտեն, կ'ասուպէն, զիշերուան միօրինակ կուրծքը։

Հոս շանրերնա մըն է որ իր ջլախտաւոր կաղկան-ծիւնը կ'երգէ, հոն, արնգափող մը իր ճաթած հազարը կը պատուէ՝ թմբկիկի մը խուլ տմամկոցին եղբայրովի։

Սայերը կ'անցնին։ Տեղ մը կիներու խումբ մըն է որ իր վարանալից ճայնը կը ձուկէ օտար եղանակի մը մէջ, իսկ միւս սայլէն ինձէ սաղի մը մարմրուքը կը հեծէ, էրիկ մարդերու սպառած, հատած շեշտերուն հետ։

Կառքերու կտրաւանը վունջ փունջ կը մանէ գիւղ։ Ոգեւորութիւնը կը վառի, կը բորբոքի, վերջին առկայ-ծումի մը հիւանդագին տենդով։ Մրձարաններէն կը դիմաւորին ժամանողները։ Աղաղակները աւելի կը բարձրանան, նուագները աւելի կ'արրշուն, լարերը աւ-ելի կը պրկուխն, լոյսերը աւելի կը խօլարձակուխն։

Վերջին հանգրուանն է, զինով, զգիխուն զու-սանքի հուսկ յետին միգը։

Գոմէշները իրենց յաւիտենական հեղգութեան մէջ են, կը քալին, կը քալե՛ն ակնարկ մը իսկ չնետելով գովերնին, գնդասեղի կծուք մը անգամ չզգալով շուրջի եռուցեսէն։ Տղաքը կը պուան, կը պուչտան, պա-տանիները կը շարժչտկին, կը գզուըտին, աղջիկները՝ ձերմակ, ձեփ ձերմակ իրենց տարազով, փուտած են՝ հեշտանքի վայրկեանի մը մէջ ընդդմածի ձեւով, իրենց ծունկերը դուրս կախած՝ որուն վրայէն սկրթուած շըր-ջաղգեստը՝ մէկ անխորհրդութիւնը կը մասնէ քովի ե-րիտասարդին։

Լապակը մը կը բռնկի յանկարծ, լայն բոց մը կը լզէ թուղթէ իրանը, և յորդ ցուքին տակ կը նշմարուի երիտասարդ մը որ քովի աղջկան քունքի ցրուած մա-զերէն զատելով շրթունքը՝ կը ցատկէ վար, կը նետէ բորբոքած լապտերը։ Խորհրդաւոր հանգիտութիւն մը աս ալ։

Հիմա կը ճիւղաւորուխն, կը ցրուխն թաղերուն մէջ, հոս հոն կանգ կ'առնեն, ձայները, լոյսերը կը յապա-ղին դեռ, կը դանդաղին, բաժնուիլ չուզելու հրաժեշտի մը ձեւով։

Ժամանակը սակայն իր գործը կը կտառարէ անուղոք։ Զայները խաղերու կը փոխուին, խաղերը հատուածներու և հատուածներն ալ վանկերու։

Տակաւ կը շիջն լապտերները, կը փակուին շըրթունքները, կը խաղաղին կուրծքերը և ժամ մը ետք, նուագումի բեկորներն ալ կը հասնին, երգերու շեշտերն ալ կը մարին, և լուսթիւնը իր արծուեթեւ սաւառնումով կ'իջնէ, կը ճնշէ, իր տակ կը մահացնէ դիւզը ամբողջ, ցորեկի կենդանութիւնը բոլոր։

1906



ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐ

Ճ

Աթեմերը կը հեծկոտան խաւարին կուրծքին վրաց, չիչամիերձ, ողեազառ լոյսեր՝ աւելնէ սուզուած հրւծախոտոր մանուկներու պէս կը հեւան, կը հոգեվարին սեւին յուսահասացնող սուանումին տակ։ Եկեղեցին սեւ է, խորանը սեւ, սրբակը սեւ, կեանքերը սեւ։ Քանի մը սպառուան աշտանակներ կը նշովին և անոնք ալ կը հասնին, կը պակախն տակաւ։ Մէկը կը մնայ միայն որ իր տառապանքը կը շարունակէ՝ սուքին տակը խաչկութեան սրատկներին, ուր այդ միա՛կ լոյսին խորհրդագետը՝ մեռելուկոն դարկութիւնը մարմինին վրայ և կոծէ ու չարչարանքէ ընկնած իր մարմարեայ ծակառը վիշապակուած՝ երկնային ժպիտով մը կ'օծէ ամրաղջ խուարը։ Զայները հնուաւոր կաղկանձիւներու պէս կու գոն մահուան զարդները իրենց ընդերքին մէջ, տաղնապներու նոպան իրենց աղիքներուն վրայ, որմէ որմ, սիւնէ սիւն կ'աբձագանակին, և երաժշտութիւնը՝ միօրինակ արեւելեան երկարածիոյ լավիւններով կամարին տակ կը թանձրանայ, կը բիւրեղանայ և վար կը ծորի կարծեա շիթ չիթ՝ սիրակու վրայ՝ քարայրներու կամարին թորուող ակնագեղ կալախներու պէս։ Ազօթքները սարսափի մրմանչներու կը վերածուին, աղերսները արցունքի մէջ վիթթած ծաղիկներ են և մաղթանքները ցայդաթիթեաներ՝ որոնք կը շըմովն

ճառագայթի մը բեկորին մէջ։ Տաճարը ամբողջ մահ կը բուրէ, շիրմաստանի մը կը նմանի ուր կմախքներու ոսկորներուն ճարճատիւնը կարծես կը լսուի և տարբաղուծուով միսերուն հոտը զդալու պատրանքը կը կրես։ Յաւխտենական խաւար մը, ուր սակայն միշտ կը հեծէ, յաւէտ կը հեւայ մէկ լոյսը, Հաւատքի՞ն լոյսը, Սիրտի՞ն լոյսը, Կեսնքին լոյսը։



Գերազանցաղէս խորհրդանշական և զգայացունց պատկերն է աս զոր Հայը կը տօնէ այս գիշեր։ Լացի Գիշերը վաղը Խայտանքի Առտուն պիտի ըլլայ՝ Յալութեան առտուն, և Խաւարի Վերջալոյսը՝ Կեանքի Արշալոյսի մը սակեղէն թեւերուն տակէն պիտի փախչի։

Ակամայ, զգայնութիւնները կ'արթնան և միտքերը կ'երազէն այդ պատկենրին առջեւ։ Քրիստոս հնէ, խաչին վրայ, իր արիւնարիծ մարմինը կախած խաչին, որ վաղը իր յաղթանակը պիտի ըլլայ։ Թափօրէն մինչև Գեթսեմանի և Գեթսեմանիէն մինչեւ Պողոսթա՝ Կեանքի ճամբան է, Մեծ ճամբան, ծշմարտութեան ճամբան։ Երէկուան ովսաննանիրը այսօր մահախնդրութեան մէջ ձուլուած ին, և այսօրուան մահախնդրութեանը վաղը՝ Իտէալին փայլակածին ամպերը պիտի կազմնի։

Վերջին գիշեր... Այդօրուան արեւին հետ պիտի վերջանա՞ր արդիօք այս Վարդապետին սիրոյ արեւը, այդ գիշերի արհաւիրքին ծոցին մէջ՝ իր բողոքի ձայներուն պէս՝ պիտի կրասուէին ճշմարտութիւններուն ալ շողերը, և խաւարին խստութեան մէջ պիտի մարէին անօր իտէալին նշոյները՝ յուրադի մէջ՝ ինկողոքները՝ մարգերուն Փրկութեանը համար, որուն ցնորքէն կը տառապէր, որուն աենդէն կ'այրէր, որուն գինովութեան տակ իր երակները կը տոջորէին։ Եսորը՝ իր սիրական առանձնավայրին մէջ կ'աղօթէր։ Մտասեւեռումին հետ կ'եկեկարանար, իր հոգին կը հաղորդակցէր գերագոյն զօրութեան, անպարտելի, անձեռնկալելի և անալլայ Ուժին, զոր իր «Հայրը» կը կոչէր։ Այս տեսիլքին, վերացումի ցնորքին մէջ՝ իր աչքերը արեւի ցողքեր եղած էին, իր դէմքը լուսնին անփայ

Գեթսեմանիի ձորը խաղաղ է և լուռ։ Պարտէզը՝ մութի սարսափին տակ թմրած։ Ծառերը սեւ գերեզմանաքարերու պէս ցցուած՝ ցորեկուան արեւէն տապահար իրենց ճակատներն են հակեր։ Աչք աչքի չտեսներ։ Ճճիներն իսկ իրենց բզզուն թեւերը ժողված փախեր են այդ տեղէն ուր մեծ ոճիրը պիտի գործուէր։ Թուչունները իրենց բոյներուն մէջ մահուան քունով կը քարանան։ Փորձութեան պարտէզին մէկ կողմէն Զիթենեաց լեռը իր կուշտը կը բարձրացնէ խրսխա և իր կատարը՝ խորունկ սառնութեան մը տակ մռայլ՝ կարծես կը ծուէր։ Մեծ Սրարքին վրայ մտածելու համար։

Յիսուս հոն է։ Անկիւն մը իր վերջին առանձնութիւնը կ'արքենայ։ Իր մեղքամոմէ դէմքը կը մատնէ ցորենի մտասանջութիւնները և տառապանքները։ Անա կը վերջանար իր կեանքը, պիտի վերջանա՞ր արդեօք իր զօրութիւնն ալ։ Ինք որ սուրին դէմ սէ՛ր էր ձակատած մինչեւ այն օրը, յանկարծ սո՛ւր էր պահանջուծ իր աշակերտներէն՝ գուցէ ամէն մարդու պէս ինք ալ պարտութեան մը կասկածին վայրկենական տպաւորութեան տակ։ Գերագոյն պահն էր, վճռական պահը՝ ուր իր խտէալին երկնարերձութեան պիտի հասնէր, իր գաղափարներուն սիրակամ պատարագ պիտի տար ինքնովուն մարգերուն Փրկութեանը համար, որուն ցնորքէն կը տառապէր, որուն աենդէն կ'այրէր, որուն գինովութեան տակ իր երակները կը տոջորէին։ Եսորը՝ իր սիրական առանձնավայրին մէջ կ'աղօթէր։ Մտասեւեռումին հետ կ'եկեկարանար, իր հոգին կը հաղորդակցէր գերագոյն զօրութեան, անպարտելի, անձեռնկալելի և անալլայ Ուժին, զոր իր «Հայրը» կը կոչէր։ Այս տեսիլքին, վերացումի ցնորքին մէջ՝ իր աչքերը արեւի ցողքեր եղած էին, իր դէմքը լուսնին անփայ

պայծառութիւնն էր, և ճակտող մարդազանցական վեհանդորութեան մը զբոշմք: Կը փորձուի, կը տկարանայ, հոգին քաջարի կը գանէ, բայց մարմինը տկար: Կը տեսնէ գարձեալ երջանկութեան հեռապատկերը, իր միտքը կը վերդարձնու խաչակին թեւարադիսումէն, մինչ քիչ մը անդին իր երդուեալ աշակերտները, հետեւորդները պատկած կը քնանան...: Վարդապեազ գիտէր, գիտէր թէ մինակ է տիեզերքի մէջ, ուամիկները չպատի կրնային յառէտ ընդհնչմարել իր յառարադն դադախարները, սակայն դժոնէ իր յիշառակը անսնց մեռելութիւնը պիտի կրնար շարժել տալ քիչ մը...:

Զ

Անտ անհուն խաւարը կ'արիւնոտի ջաներու իզուներէն և յառւթիւնը կը պատուառու տարօրինակ ազմուկէ մք: Խուժանն է, վայրագ, կոյր խուժանը որ փարիսեցիներէ և քահանաներէ խուած՝ հնու է վազեր: Լայնուուն ծիրանի ցոլքերը կը խազմն հռումայեցի վինուորներու պղինձէ սաղաւարաներուն հետ, և սուրեին ու նիզակները կիսափայլ կայծկամիներ կ'արձակնն: Ամրոջ խառնազանգուածին վրայ գլուխները միայն կը տեսնուին թերաստուեր, ատելավաս ակնարկներու շատաւոյներով, սրճնք ծառերու ծերպերէն բարակի խուզորիսութիւններ կը կատարեն, որոը կը վնասուին:

Մեծ Վարդապեար զգաց վասնգը, ուոքի կանգնեցաւ և գիմաւորեց մահանդիբր ամրոխը: Իր մաքրափայլ ճակտէն քրտինք կը հստէր, և աչքերը վեհազրոցմ կը պղնէին Յուղային վրայ: Մասնութեան համբոյը պէտք էր գար իր մարդոցմէն, իր սիրեցեալներէն: «Ես եմ ձեր վնասուածը, ես եմ նազովբեցի Յիսուսը»: Պահ-

մը ետք իր ձեռքերը կապուած էին, խուլ ազմուկը աւելի տարածուած, դիւային հանգամանք առած: Ամբոխը մնացած էր, գայլերու վոհմակի մը պէս ստուարացած: Ամէն կողմէ կը պոռային, կը գոռային, կը ծաղրէին, կը հայհոյէին: Իր հագուստները կը պատուատէին անոր ճամբուն վրայ, երեսը կը թուքնէին անո՞նք որ իրենց այսերը անարժան կը համարէին անոր քղանցքին քոկու, ատելութիւն ու ծաղը կը ժայթքէին անոնք որ ուղղութիւնով չէին կրցած զիմազբաւել Արդարութեան այս ձայնին: Փուշէ պասակով խոցեցին անոր աստուածային ծակատը, նղեգէ գաւաղաններով հարուածեցին իր խրոխո ուսերը, ատեանէ ատեան, դատարանէ դատարան քաշկատեցին՝ խօսեցնելու համար այն որ աղդէն խօսքն էր կենդանի, դատապարտելու համար այն որ փրկութեանը նուիրուած էր ժողովուրդին: Տխուր չէ ինք, վրդալած չէ բնաւ: Իր աչքին մէջ մասսեւեաման մերձաւորութեան երանութիւնը կայ, ճակտին վրայ գաղափարի յաղթանակին որրախարանք, մարմինը ամբողջ մահուան երջանկութիւնովը կը յոգի: Կը քալէ, կը քալէ, հարուածներուն ու նախախնքներուն տակ, կը քալէ արհամարհանքներուն և հայհոյանքներուն տակ, կը քալէ դէպի խաչը, դէպի մահը՝ իր գործը լրացուցած, իր պարտքին գիտակցութիւնը ունեցող մարդու մը աննկատութիւնով: Իր աչքերը Մեծ Գաղափարին յառած են, իր միտքը Մեծ Լոյսին ցոլքերէն գինով է, իր սիրու Մեծ Արարքին խանդին տակ կը վերաբարերուած: Կը քալէ ան, հոգչէ, թո՞ղ փշապսակին, թո՞ղ խարազանեն, թո՞ղ մաղձայթքին, թո՞ղ վայնասունեն, թո՞ղ յօշտեն. ինք

պիտի բարձրանայ Գողգոթա, Մահուան ճամբան, Խաչի
ճամբան, որ վաղը կեանքի ճամբան պիտի ըլլայ, .
Փրկութեան ճամբան: Զարչարանքի սեւ գործիքին
կռնակէն վաղը նոր լոյս մը պիտի ծագի, որ արեւէն
աւելի փառաւոր պիտի ըլլայ, երկինքէն աւելի մաքուր,
երազէն աւելի անրջային, մահէն աւելի զօրաւոր: Այդ
լոյսը սիրոյ, անձնազոհութեան և հետեւարար յաղթու-
թեան լոյսը պիտի ըլլայ:

1907



ՊԶՏԻԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

❖



ՈՒՓՐԻԿԸ պուպրիկ մը ոճի: Ո՞ր պուպրիկը
պուպրիկ չունի արդէն: Կը սիրէր զայն ինչպէս մայ-
րիկը սիրած էր զինքը: Ժապաւէններուն ամէնէն
փայտնը անոր մէջքին կը հանգրիմէր, շղարչներուն
ամէնէն փափուկը անոր երևսն կը ձգէր, անոր խո-
պոպները արեւէն շինուած էին կարծես, աչքերը երկին-
քէն և այսերը վարդերէն: Իր սիրտին բոլոր բաղծանքը
անոր ճակտին շուրջը կը հիւսէր, իր հոգիին խանդա-
վառութիւնները՝ անոր, մի՛ միայն անոր, այդ պարիկ
խամաճիկին համար կը ծնէն: Իր ամէնէն սիրական
զգեստը անոր ծածկոց կ'ընէր իրիկունները, փետուր-
ներէ օրբանիկ մը անոր բոյն տուած էր, ան իր ամէն
բանն էր, իր հաճոյքը, իր սէրը, իր կեանքը: Սնոր
բիբերուն ծայրը ինկած փոշի մը կ'արցունքուէր իր
աչքերը, անոր գաճէ թեւին մէկ գալարումը իր վրայ
զգացածի պէս կը ճմուէր սիրուը: Անիկա իր զաւակն
էր, եղբայրը, մայրը, հարսը, փոխն ի փոխ, տրամադ-
րութիւններու և քմահաճոյքներու կարգով:

Պղաիկ փուշեր կային սակայն: Ան աղուոր էր
հրեշտակի մը չափ, բարի՝ լուսինին պէս, սիրուն
վանդակի քանարիկին նման: Բայց լեզու չունէր:
Ինչո՞ւ չէր պատասխաներ իր խօսքերուն, ինչո՞ւ ըր-
թունքը անգամ չէր խաղներ իր յայտարարութիւն-

Ներուն գէմ: Բայց «երկինքէն նոր բերուած» իր պղտիկ աղբարիկը լեզու ունէր, ան կը խօսէր: Գոհացումը կարծ եղաւ: Յորեկ մը կուրծքը բացաւ, այնպէս ինչպէս մայրիկը կը բանար, ապշած նայեցաւ, ինչո՞ւ ինք ծիծ չունէր. մատներովը միսերը ծաղեց՝ մայրիկին ստինքին պապամնքը տալու համար, և պղտիկ վարդագոյն պիսակը դրաւ պուպրիկին շրթունքին, և ուժով մը սեղմեց՝ յուղուննալից կարօսով մը: Բան մը չզգաց այդ պաղ համբոյքէն որ կը ցաւցնէր ալ կուրծքը: Ետ առաւ պէտէքը, անոր աչքերուն նայեցաւ: Նո՞յն նայուածքը, նո՞յն պաղ բիբերը գտաւ: Շրթունքին վրայ ժափս մըն ալ չկար, չացի ծալք մըն ալ չկար, ինչպէս կ'ըլլար երկինքէն նոր բերուած իր պղտիկ աղբարիկին օղակի պէս կլոր շրթունքին վրայ: Սրդողեցաւ, անիկին մը նետեց, ուր ինկաւ խամաճիկը մազերը ցրցքնուած, զգեստները խանգարուած, ծեծ կերող փողոցի աղջկան մը, դնչու որբուկի մը պէս: Խղճաց, առաւ գարճեալ, համբոյքեց, ներուութիւն խնդրեց և հանդշեցուց: Անգամ մըն ալ նայեցաւ անոր հանդարս և երջանիկ այս վիճակին վրայ, այլեւս չի տպաւորուեցաւ: Վաղեց մայրիկին, խօլապէս յարձակեցաւ երկինքէն նոր բերուած իր պղտիկ եղբօրը վրայ. համբոյքեց, զրկեց, սեղմեց: Իրաւցնէ՛ հրեշտակ մըն էր ան իր թաց աչքերով, լուսնակ մը՝ իր պայծառ այտերով, քանարիկ մը՝ ժպտուն, թրթունին իր շրթունքով. նորածնը խայտաց, դողաց, ժպտեցաւ և լացաւ: Պուպրիկը գրաւուած էր: Որչափ պաղ էր միւսը, որչափ ձանձրանալի, որչափ նեղացնող: Կարծեց թէ անիրաւ կ'ըլլար անոր համար: Յանկարծ վաղեց անոր մօտ, զգուանոյչ ինուքեր ըրտաւ անսակ մը արգահտանք և փորձարկութենէ դրդուած,

շրթունքը պաղ գտաւ, անշարժութիւնը մեռելական: Իր պղտիկ սիրտին մէջ սէրը յաղնեցաւ կարծես այդ խամաճիկին համար, խանդապառութիւնը շղթայի զարնուեցաւ: Կիրք մը շողաց աչքերուն մէջ, խեց զայն, փետրանց անոր բարոր աղուոր զարդերը և խոտէ գաճէ ձուլուած այդ մարմննը տարաւ կրակը նետեց: Բարձրացող ծուխերուն մէջ կեցաւ դիտեց թէ անոր աչքերը պիտի արցունքուէին, շրթունքը պիտի ձալլուէր, թեւերը գալար մը պիտի ունենային, դիտեց այնպէս ինչպէս գիտուն մը պիտի զննէր իր բնախօսական մէկ ինչպէս գիտուն մը պիտի զննէր իր բնախօսական մէկ փորձը, վիրաբոյժ մը անդամատական գործողութիւն մը: Ետքը, գոհ, շիտակ վաղեց մայրիկին քով, ու աղուոր խոպսակները թօթուելով դոչեց.

— Մայրիկ ես ամ պէտէքը կ'ուղեմ, միւս պէտէքը չեմ ուղեր, չեմ սիրեր: Ան ինծի չը սիրեր, սիրտ չունի, հոգի չունի, կրակը նետեցի ես անիկա... Հոգի չունեցողը, սիրտ չունեցողը ի՞նչ կ'ընեն, կրակը կը նետեն...:

1907



“ԻՆՔ ԹԱՂՈՒՄ ՄՅ ՇԻՆԵՑՔ..”

三

۷۱

•8111 է եկեր նորէն :

Այծտերեւին նորէն կու գայ իր քաղցր մրմունջը
խօսիլ պատուհանին տակ, մանիշակները կ'աղօթեն
գլխահակ՝ քոյրերու պէս, շահպարակը իր խրոխս բոյրը
կը խնկէ, յասմիկը իր ճերմակ խաչը կը բարձրացնէ
դրուագուն թուփերու վրայէն, թրնջխոտը կը գինովցնէ
դալարուտքը, լեղակները կ'ողկուզուին արբշիռ, մար-
դարտածաղիկը ճերմակ փշփշանքը կը լարէ, սմբուկը
քնքուշ կիսաբաց լրթունքներէն գրաւիչ երգ մը կ'երգէ,
կապուտիկը՝ իր պղտիկ երկնագոյն աշուկները կը բա-
նայ, հարմնուկները կը շինան դաշտերուն մէջ . . .

Գարունն է եկեր, զարթօնք է եղեր։ Ուրեմն
նորէն երթամ վնասուել իմ սէրս՝ դաշտի վայրի ծաղիկ-
ներուն, խոպան թռուփերուն մէջ . . . :

Ի՞նչ մանկական քմահաճոյք էր ան, որուն չափահասութիւնը գեռ չէ անհետացեր կուրծքիս տակէն։ Մանուկի անդէտ ձեռքեր յաճախ ճակատագիրներ չեն փոխեր, անխորհուրդ շարժում մը երբեմն խորունկ տեւականութիւն մը չի ծնիր։ Ի՞նչպէս մոռնամ ես ալ այն Մայիսի առառուն երբ ծաղիկներէ դամբան մը ու-

նեցայ, և այդ դամբանին մէջ թաղեցի իմ պարմանիի
ամէնէն խանդակաթ ու խանդավառ մէկ սէրս:

Դպրոցականի փախստեայ զբօսանք մըն էր։ Զոր
հինգ ճառուղուն թռչուններ՝ կանուխէն արթնցած,
արհելին առաջին համբոյրը առնելու, ծաղիկներուն
առաջին արցունքը ժողվելու, դալարներուն առաջին
գգուանքը ըմպելու։ Խնչ հարկ խօսիլ այն խօլ վաղքե-
րուն, յիմար խաղերուն, արբյիռ կատակներուն վրայ,
սրոնց մէջ ապրեցանք, որոնցմով խայտացինք, որոնց
համար զիրար գտած, զիրա՞ր զրկած էինք։ Արտերը
մեր պղտիկ ոտքերուն առկ կը խոսվէին, մարգագե-
տինները իրենց լուսիթիւնը խզուած կը տեսնէին մեր
կոչերէն, թուփերը կը ծռէին իրենց բազուկները՝ մեղի
զրկելու համար, ծաղիկները կու լային մեր անդգոյշ
շարժումներուն առկ։ Արտայաները սատոսատուն պար մը
կը բանէին մնալի դէմ, տուարծիկները զիրենք որսալու
մեր վերասպահութիւնները կը ծաղրէին երկար, յա-
րատատան պղչերով, և ճնճղուկները իրենց աղմուկը կը
խառնէին մերինին։

Մենք, վահողակէն փախած թռչուններ, համբուրել
կ'երթայինք Մայիսը, դարնան կենսառոց օդանոյշը
գրկելու կը վազէինք:

վաղեցինք ու շատ վաղեցինք, որչափ չպիտի
վաղէք այծեամ մը, և ինկանք գետակի մը եղերքը՝
ուռիներու տիտոր, ափափարար շուքին տակ, զիրկ
զիրկի, ծունկ ծունկի: Անոր գլուխը իմ թեւերուս մէջ
էր եկեր: Ան՝ Արփինէն էր: Երբ Արփինէն էր՝ ամէն
բան էր...: Ինչո՞ւ: Ես ալ չեմ գիտեր: Արդեօք առ-
ուակները գիտեն թէ քանի՛ անտառներ զիրենք իրենց
զիրկը կը կանչեն, քանի՛ ծովեր թեւ կը բանան իրենց:
Իր աղատ վարաը ոսկի շող մը տուառ աչքիս, բերանս

պրկուեցաւ՝ արեւի ճաճանչ մը խմնկու համար, և անոր մազերը գտան։ Ծռեցայ՝ հարսնուկ մը քաղելու՝ և մասներս իր շրթունքին հանդիպեցան։ Երբ երկինք նայիլ ուղեցի, իր աչքերը միայն տեսայ։ Ինչո՞ւ այդ պահուն զրկել բաղձացի զարնան անպարտապահելի դիցանոյցը . . .

Ի՞նչ տպաւութենէ մղուած՝ չեմ դիմեր՝ յանկարծ գոչեցի։

— Արփինէ՛, ելի՛ր ծաղիկներ բեր, ինձմէ զագաղ մը շինէ . . . ելէ՛ք, ծաղիկներ բերէ՛ք . . .

Դադաղ շինել։ Բայց այն ասեն մինէ ովկ կը ճանչնար դագաղին ունեն ու ուղղը, դագաղը՝ ահանձ էինք միայն, անսած էինք ժամուն մէջ Թիվսասի թաղումը, ծաղիկներավ ու դարբաներավ լնցաւն։ Ի՞նչ քիմահանոյքէ վարուած, ի՞նչ մուխ զգայութեան ենթակայ ճնաւ սիրտիս մէջ այդ լուղանիքը։

— Ծաղիկներ լիցուցէ՛ք վրաս, կանանչներով ծածկեցէ՛ք ինծի, ինէ թաղում մը շինեցէ՛ք . . .

Եւ արտղ, անգուշէ՛ք քաղ մը սկսաւ։

Ես պառկած էի կանակի վրայ, թեւերս զիսուս ըարձ։ Անօնք՝ անխնայ կը լիցնէին ինչ որ կու դար իրենց աններու ձեռքին թալանումին տակ։ Իրարու հուեւէ հունձքի կ'ենթարկուէին երփուկները, մարդարսածաղիկները, հարմանուկները և միւս բարսր դաշտածաղիկները։ Ի՞նչ որ կար դալար ու կանանչ կը խլուէր, այս նոր խաղին պատարագուելու համար։ Տերեներու և ծախաղին պատարագուելու համար։ Պիտի պատարագուելու մարմինիս վրայ։ Անոնց բանաբարութեան ու յօշատնան թաց բոյրը — իրենց երակներէն հսսած արխմալ կարծես — սունդերս կը զրգուէր, ուղեղս ընդարձացնել կ'ուղէր։ Եւ անգաղար կը գոչէի։

— Քի՛չ մըն ալ . . . աւելի՛, աւելի՛ շատ . . .

Իմ աղու անջօր մարմինս կ'անշարժանար։ Բեռը՝ ամբարտակ մը եղած էր վրաս։ Հաճոյքին ու կասակին ծայրը հասած էինք։ Ամբողջ բջիջներով գարունը, հովին համը կը ծծէի, կարծես տեսակ մը դասն ուժ կը ներարկուէր ջիվերէս ներս։ Կուրծքս կը հեւար և գընդերներս կը թրթռային։ Շրթունքս՝ ծաղիկներուն ու դաղարիքին շփումէն՝ կը չորնար։

— Հիմա քավս եկէք, ո՞ւ ոք ալ քավս պառկեցէք . . . Արփինէ՛ քիչ մը թրջէիր ոս բերանս . . . ինչո՞ւ զիսուս իմ զիսուս չես կաթնցներ . . . մազերովդ քիչ մը գոցէ՛ երեսս, ի՞նչ կ'ըլայ . . .

Ո՞րչափ տեսեց այս։ Երջանկութեան մէջ ժամանակի գիտակցութիւնը ե՞րբ եղած է ար։ Ահա բուռն կատակ մը սկսաւ, իրարու խանուած, իրարու մէջ։ Մէկզմէկ կը գրկէինք, մէկզմէկ կը տառպահէինք, դաւարներու զէղին մէջ զիրար կը խեզդէինք, կանանչ մարդիկ կը շինէինք իրար։ Քանի մը վայրիկեանի դլուրում, քանի մը վայրիկեանի թաւաղիւն, ահա՛ ամէնք նիս ալ ոսքի էինք կանգնած իրարմէ հեռու, մազերնիս ծաղիկներավ խառնուած, դէմքերնիս բուռնիւթիրէն աղասասած, վրանիս վլուկնիս կանանցած։ Մեծ քրքիչ մը փրթաւ մեր պատիկ կոկորդներէն, կարկաչեց՝ առուակին կարկաչիւնին հետ, և ձեռք ձեռքի, մէջք մէջքի խանդագին արշաւ մը սկսանք դաշտին մէկ ծայրէն միւսը։

Ո՞վ պիտի կընար զսպել մանկութիւնը որ դէպի կեանք կը վագէր . . .

Շատոնց կորսնցուցի Արվիլնէն, ինչպէս կորսուեցաւ նաեւ իմ առաջին մարդկայնութիւնս, սիրտի անդրանիկ բարախումս, խանդավառութեանս նախածնն ծաղիկը։ Հիմա յոգնած եմ։ Հիմա եռանդը, եռուղեւը կարծես իր հրաժեշտը տուած է աչքերուս։ Կրակը՝ կարծես իր հրաժեշտը տուած է աչքերուս։ Զուր բան։ Զե՞նք մովիր կը նմանի կուրծքիս տակ։ Զուր բան։ Զե՞նք կրնար ապրիլ մեր երբեմնութիւնը, չե՞նք կրնար վերադարձնել մեր պարմանութիւնը։ Ծովը թափող ջուրը չե՞նք կրնար տարանջատել բնաւ։

Բայց կ'ապրինք յիշատակին մէջ, այդ գերազանց ողեկոչութեան մէջ։ Հիմա այդ դամբանը կը յիշեմ, դամբան ուր մանկական անդիտութեամբ թաղել ուղեր իմ սէրս, իմ անաղաստ խանդս, անարաստ յուղում-ներս։ Իրա՛ւ թաղուած են հիմա անոնք բոլորն ալ, և ես զանոնք կը վնասուեմ տակաւին։

Մայիս է եկեր, զարթօնք է եղեր, և ես դաշտավարութամ վայրի ծաղիկներուն ու խոպան թուփերուն մէջ փնտուելու իմ սէրս, անոնց հարցնելու, անոնց մէ ուղելու իմ հին սէրս, հին առիւնս։

1908



ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԻ ՄԸ ԱՌԹԻՒ



Երէկ ժամ գացեր էի։ Տեսայ որ պատարագիչ քահանան կը խոստովանի քահանայի մը։ Քահանան քահանայի՛ կը խոստովանի։ — թողունք թէ ինչ կ'արժէր խոստովանածը, բայց կը յիշեմ մեր խոստովանութիւնները։

Մենք մեր մեղքերը, մեր թերութիւնները փոխանակ իրարու խոստովանելու, կ'երթանք տէրտէրի մը խոստովանիլ։ Ահաւասի՛կ երիտասարդներն ու աղջիկները։ Անոնք իրարու միշտ գաղտնիքներ եղած են։ Անոնց հանդիպումին առաջին օրը կեղծիքի բուրգ մը կը շնուփ, և յաջորդաբար ու փոխադարձաբար կ'աշխատին ծածկել, կորսնցնել տալ այդ բուրգին մէջը թաղուած գերեզմանները առաջնորդող ճամբան։ Խարկանքի արար կը մշակեն անդադար, մինչեւ որոշ օր մը, եօթ ա՛լ լծվարի սկէտք չի մնար և կը տեսնուի թէ հողը փասած է, անարդաւանդ և փիսրուն։ Անկից եաք, մեղանչումին ու կեանքին հոսանքը կու գայ կը քչէ դայն՝ յրուելով ճամբուն վրայ, վոսկու մէջ նետելով կամ ծովը թափելով։ Լաւ չպիտի՞ ըլլար որ այս հոսանքները առաջուց ճանչչուէին, առաջուց անոնց ուժին գիտակցութիւնը գրաշակէր մեր քայլերուն վրայ, մեր հոգիներուն վրայ։ Ամուսնութեան գետնին մէջ մանաւանդ պէտք չէ քիչ մը ամէն բան հաշուել երկ-

Ուր Խեցիներ Ժողվեցի . . .

րաշափօրէն և ճարտարագիտորէն։ Առաջին պայմանը՝
տեղին ու ընդհանուր հանգամանքներուն համաձայնու-
թիւնը՝ միայն որոշումն է չէնքը չինելու։ Բայց որով-
հետեւ հողը կայ, որովհետեւ տեղը յարմար է, պէտք
է որ անքննելիօրէն կանգնուի կազմութիւնը։ Տարրերը
իրենց փոխադարձ յատկութիւնները և թերութիւնները
պէտք չէ որ ճանչնան։ Կրնայ ըլլալ որ չէնքին ամէնէն
ծանր մասը յանկարծ պատահի հողին ամէնէն կակուլ
տեղին։ լաւ, այն ատեն կառուցուածքին այդ կողմը
պիտի սապատէ, պիտի հաշմուի։ Կրնայ ըլլալ նաև որ
ամէնէն հզօր և արգաւանդ կողմն ալ իյնայ, անկուի
ամէնէն ամուլ բոյսը, որոմք։ Ասանկ սիսակի մը, դըժ-
բաղդութեան մը պարագային համբերութիւնը համա-
կերպութիւններուն ամէնէն դառնը պիտի ըլլայ և ան-
ձընտիր ու փայլատակող զոհողութիւնով մը միայն կրնայ
ամոքուի ցաւը։ Այս վիճակին մէջ համբերութիւնը
իբր հայնոյութիւն կը հնչէ կտորքին դէմ։ Բայց կան-
խագիտութեան, նախաճանաչութեան պարագային՝
համբերութիւնը կա' մքն իսկ պիտի ըլլայ, կամ համա-
կերպութիւնը կամքէն ծնած տիրահաճոյք ծաղիկ մը
կերպութիւնը կամքէն ծնած տիրահաճոյք ծաղիկ մը
որ, գո՞նէ, արժանապատուութիւնը չանիշխանացներ։

1908



ԹՈՒՂՄԻ ԽԱՐՈՅԿ

❖



Վ գիտէ թէ տկարները ճնշել, բռնալվարել,
գետնաքարչել իր առանձին հաճոյքը չունի։ Ո՞վ կ'ըսէ
թէ ամէն յուզում մարդկային չէ։ Եւ ամէնէն բուռն
յուզումները՝ մարդկութեան անդրանիկ շարժումները
ինչո՞ւ չեն։ Սարկութիւնը, գերեվարութիւնը որոնք
հաղարաւոր դարեր կը հոդովեն մարդկութեան կեան-
քին մէջ, ասով իսկ չեն ապացուցաներ թէ իրենք
ամենաբական մարդկային յուզումներ են։ Ամրախնե-
րու հոգիին մէջ ո՞վ գիտէ թէ ազատութիւնը անվե-
րապահ, խելայել բարձրութեան մը կը ձգտի, որպէս
զի բռնութեան թաթը շա'տ աւելի ուժնապէս զգեանէ
զինքը, կամ՝ համակերպութիւնը ա՛յնքան անտրառնչ
կը ճնշուի, լախտին տակ կը զսպանակուի, զղրդագին
պայթումի մը բարձրութեան համելու համար ետքը։
Մարդկային միաքը ինչպէս որ չըաններ ունի քաղա-
քակրթութեան համար, կը կարծեմ թէ մարդկային
հոգին ալ մըաններ ունի ընդգրկելու բռնակարութիւնը
կամ ռամկավարութիւնը։

Բայց այս ո՛րքան մողորական փաստեր, մի՛ միայն
փաստելու համար մէկ չնչին քմահաճոյքս, — թուղթի
խարոյկներ վառել։

Վառել՝ բացերու փայլատակումին տակ ա՛յնքան
ակնթարթօրէն փացող այս տկարութիւնները, գիտել՝

անոնց տառապագին ածխացումը, զդալ պահէ պահ մահացող ու գաղանացող թափերը, լսել անոնց կայծ-կըլտուն բողոքները դէպի վեր . . . : Ահա բռնաւորութիւն մը և ահա՛ բռնաւորական հաճոյք մը, մնացած գուցէ նախնական մարդէն և պղտիկ-վայրենիի բնազդականութիւններէ :

Ահ որչափ հսկայ հաճոյք մը պիտի ըլլար դիտելը անսահման հրդեն մը, — հեռո՛ւ մարդկային ցաւերէ — անձայրածիր աղէտ մը, որ, օրինակի համար, հիմէն ձարձատեցնէր գոյութիւնները, տարրերը խողխողէր իր անագործն վայրագութիւններուն տակ, քայքայէր, փճացնէր, ստորնացնէր, գետնահաւասարէր ինչ բան որ կար անհարթ . իր ամենի երախներուն մէջ կուշ տար, անխնա՛յօրէն, անվարա՞նօրէն ընկուղէր բոլոր գոյութիւնները, և հալեցնէր մաքրէր բոլոր աղտոտութիւնները. մեր գաղափարներուն, մեր յուշումներուն, մեր կիրքերուն գերագոյն ջերմութիւնները մոէին, դողդղային անոր ամենութեան առջեւ. տառապագին, ցնցող, մահաշուք երջանկութիւն մը չէ՞ր աս . . . : Եւ արդեօք, մարդկային խորհրդապաշտութիւնը, բոցերու ովկէանոսի մը, Դժոխքի մը մէջ ասո՞ր համար ուզած է փոխադրել այն բոլոր կազմաւորութիւնները՝ որոնց անհասանելի, անզոհանալի կիրքերուն տակ մարմինները պարտութիւններ, գերութիւններ եղած են պարզապէս: Մեղքին ահաւորութիւնը՝ միայն բոցին համայնասրբութեան առջեւ կրնար դատաստանի հանուիլ:

Եթէ լեռնաբնակ ըլլայի ու քիչ մը աւելի թերակիրթ, կը հաւաստամ որ անտառներ հրկիվող աղայ մը պիտի ըլլայի:

Բայց հիմա, առած քիչ մը կրթութիւնս սահմանափակած է այս բնազդներս: Հաճոյքը փոքրացած է՝ վեսոր փոքրցնելու համար:



. . . Դէզ գէզ, իրենց լայն մարմիններով իրարութրայ ինկած հեշտամողներու պէս, որայ են կազմած թերթիւններ: Ճերմակ ամբողջութիւններ կամ տպագրուածներ՝ ուր սիրա, միտք կամ քրաինք է արտայայտուած: Լուցկիի համբոյը մը մէկ քանի եղերքներուն, և ահա փոփուում մը . . . : Բոցը օձի լեզուներու պէս կը սովորակի եղերքէ եղերք, ծերպէ ծերպ, թնրթէ թերթ, կը լզուըստուփ սիրական կորուստ մը, որս մը խուզարկերու, յափշտակերու տենդով: Եւ անցքերու քավ, լոյսը կապոյտ ցողքերու շրջմոլումով մը կը նուազամօստի, տեսակ մը ինքնախարկանք կարծես, քիչ ետք համազրաւելու, համասփուսելու կանխամտածութիւնով, ինչպէս մարդ վայրկեան մը աչքերը կը գոցէ յանդղնութեան խոյանք մը ունենալէ առաջ:

Հիմա ա՛լ ամէն կոզմ բանկած է, հրեղէն համաձարակը անդառնալի է: Ան իր աւերքին վրայ գիտակից, կը յանդգնի, կը գուռզանայ, կը ծառանայ: Իր բազուկները՝ հոլերէն մաշած կարմիր զրօններու պէս կը չնշատին, կը թոթուուին մեղմ հոնդիւնով մը՝ եղբայրացած զոհերուն գալար գալար արտաստող ցալըր-ախնէն:

Խարոյկը կը վասի՛, կը վասի՛ . . .

Կը վասի՛ ասրուշանի մը հեթանոսութիւնով, կը վասի՛ բոցահանդէսի մը վեհութիւնով: Կարմիր լեզուները իրարու կը պլուին, իրարու կը փաթթուին, կը

հսկայանան, և իրենց փաղանգումին հզօր շուռնչէն կը դողդղան, կը խլախին, կը սարսափին աւերակները, և անոնց սեւցած, մրտած, փճացած խլեակները կը թոխն, կը հալածուխն, կը բարձրանան, կը մողորին, կը խելայեղին՝ օդէն աւելի թեթեւ, մոխիրէն աւելի փուծ, մանուկ երազներէ աւելի փիսրուն։ Այրած սեւ թերթածեւ մոխիրները որոնք կը յամառին դեւ իրենց վրայ կրել գիրն ու խօսքը, բոցեն ի վեր կը դարձգարձեն մահապարը, կը սպահանդէսեն իրենց ոչնչացումը, տխուր մե՛ւ արցունքներ որ քիչ մը ետք աւելի՛ պիտի տարբաղադրուին, արհամարհուած ցեխ մը պիտի ըլլան ոտքերու տակ, իրենք որ գաղափարներով, զզացումներով, կիրքերով և աշխատութիւններով, կեանքի արժէքներով ու գիններով կառուցուած, յօրինուած էին ամբողջ։

Բայց ահա աւերը կը տկարանայ . . . հաճոյքը կը նուազի . . . յախորտութիւնները կը մեղմանան . . .

Ահ, աղուոր չէ այս . . .

Հարուած մը կուտ ամ, փայտով մը կը տակնուվրայեմ խարոյկը որ սկսած է սեւ ծուխ մը միսալ, իր մա՛զձը փէել դէմքիս։ Աչքերս կ'այլին, ոռոնգերս կը խարանուին, կոկորդս կը սեղմուի։ Ծռած եմ վար՝ դարձեալ հրահրելու համար զայն, արդէն իսկ լմնցած իր հողին, իր ինքնութիւնը փճացնելու ծիծաղելի հերտ-սութիւնով մը։

Ահա դա՛րձեալ ոգեւորուեր է, ահա՛ դարձեալ իր կարմիր ժանիքները կ'երկարէ բոցը, ահա դարձեալ գալար գալար կը տաղտապին հէգ թուղթերը, դարձեալ կը չէինան, կը սեւնան, կը ճերմին, կը հիւշանան, ջերմութեան ուժէն կը հապաւին, կը վարուին օդին մէջ, ցրիւ ցրիւ կ'անհեւ անան, ետքը կը մաղուին վար

փոշիներու պէս, ջնջուած, քայքայուած երազներու, բաղձանքներու պէս . . .

Վերջին առկայծումն էր, վերջին վերակենդանացումը։ Ալ զոհ չէ մնացած, ամէնքն ալ մահացած, աւերուած, դիակնացած . . .։ Սեւ օջախ մը ուր կոտրածի սուրմն է դրոշմուեր կարծես։ Ամէն կողմ ածխացած դիտկներ որոնք չեն զգար, չեն չարժիր, չեն խօսիր, չեն չնչեր . . .։ Խեղղի՛, տառապեցուցիչ է աս։ Քմայքս որ թուղթի այդ խարոյկները վառելու հեշտանքէն էր գինուցած, հիմա կոտրած խաղալիք մըն էր, լքուած ինէ, հեռացած։ Եւ տխուր ցաւ մը կը մօտենար սրտիս, կուրծքս կը ճնշէր, կը խայթէր իմացողութեանս։

Այս աւերը, այս աւերը . . .

Երկու կաթիլ արցունք իջան կոպերս ի վար։

Արդեօք մեր բռնաւորներն ալ այս խղճահարութիւնները կ'ունենայի՞ն իրենց աւերներուն առջեւ . . .

1908



ՄԵՌԵԼՆԵՐՈՒ ՕՐԸ



Պ ամբողջութեանը մէջ գերեզմաննոցի նմանող ազգի մը համար, չեմ գիտեր, քիչ չե՞ն տարեկան քանի մը մեռելոցները։ Մահուան ճամբուն վրայ իր բոլոր սէրերուն մէջ զգեսնուած այդ Այրի Մայրը ո՞ր փոսին վրայ պէտք է իր հեկանքի խոնարհութիւնով ծունկի իյնայ։ Հալածանքի ձորերէն խելայեղ փախած ալեւոր Հայրը՝ իր տառապած գլուխը՝ ո՞ր քարին զարնելով պիտի հարցնէ անկից իր զաւակներուն ոսկորները Եւ սգաւոր ամուսինները, և քոյրերը, և եղբայրները

Սակայն, սուզի ու մահուան յաճախումը մեզի չի մտերմացներ ամէնէն ահաւոր գաղափարին։ Ա՛լ Հայութեան համար առօրինայ երգ մըն է մահերգը. գագաղները իր աչքին սեւ օրօրոցներ են միայն, և կը նմանի այն մանուկին որ իր կողէն վազած արիւնէն կը սոսկայ և սակայն միեւնոյն ժամանակ, տեսակ մը հետաքրքրութեամբ, մատը կը դնէ անոր վրայ՝ ի՞նչպէս հոսկիը և ինչո՞ւ հոսկիը հասկնալու սնասարբերութիւնով մը, — անժարերութիւն որ բիտ խոյանքն է ճականազրին դէմ, Մեռեկներու Ազգի մը կողմէ ձեւաւորուած։

Մեռեկներո՞ւ պազ...

Մեռեկներու ազգ անո՞ր համար որ, ճիշդ մեռնողներու պէս՝ մեր մարած բիբերը միշտ կը ժպտին նոր խարկանքի մը, վաղորդայնի ակնկարութեան մը կը կառչին, և երբ մեր վրայ հողը կը թափին, քարը կը

ծածկեն՝ դեռ թրթուում մը կայ մեր դնդերներուն խորը, զգայութիւն մը այդ ճամբէն անդին նո՞ր կեանքի մը, նո՞ր միջոցի մը համար կեանքէն հաղածուած և կեանքը հալածող հոսանք մըն է ինչ որ կը կոչուի շայութիւն։

Խնչո՞ւ համար է որ մինք սովորութիւն չունինք մեր գերեզմաննոցները ծաղկաւէտելու, թփաղարդելու և գանանչ առազաստի մը մէջ ընդգրկելու կեանքի առականանչ ապագաստի մը մէջ ընդգրկելու կրկուածները, հետապաէն և կամ ապաշխարհանքէն զրկուածները։

— Անոր համար չէ՞ որ մարդ իր ամէնօրեայ բնակավայրը՝ հիւրանոց մը չի նկատեր։

Մէնք ծաղիկներ ալ չենք տանիր մեր մեռեկներուն։ Անոնց գերեզմանները խարկուած դալարիքներով և տառատակներով խարտիչուած են։ Մէնք խունկ կը տանինք անոնց՝ որովհետեւ խունկին բայրը՝ կը ծածանի, կը ծաւալի ու կը ծառանայ՝ և մեր սիրտէն եկած կը ծաւալի ու կը հասցնէ «անիմանալի»ին, աղօթքները զրկելով, կը հասցնէ «անիմանալի»ին, Մէնք ծաղիկներ չենք դներ մեր գերեզմաններուն վրայ, որովհետեւ իրենց բայրը կը թոշնի հոն՝ բարկ լոյսին տակ, բայց հողին տակ, անոնց ոսկորները զովացնելու համար, կրացած, ծարաւացած հողին ջուր կու տանք

Պահ մը կը խորհիմ այն երջանկութեան, այն արբանիա գոհացումին վրայ, որ պիտի ունենան տապահար, տագնապահիւծ ոսկորները, գերեզմաններու վրայ ջուր թափելու կուապաշտական այս սովորութեան ատեն

Ծաղիկներ չենք տանիր մինք մեր գերեզմաններուն, ուր բնութիւնը՝ փուշեր ցանած է

Կարծես հողն ալ զգացեր է թէ մինք ծաղիկներու ազգ մը չենք, այլ փուշերու ազգ մը

ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐԸ

Ժ

Անսինի, մանաւանդ արեւելեան կեանքին այլազանութիւններէն մէկն ալ, պէտք է խոստովանիլ թէ, մուրացկաններն են:

Երկար, աղտոտ փոշոտ մազերով, լայն կրծաբաց և պատուած էնթարիով, ձեռքը՝ արաբական տապար մը բռնած Տէվրիչն սկսելով, մինչեւ մզկիթներու դրան առջեւ քնացող խոռուահեր, տարատին և մորթին իրեւրախանութիւնովը զգեստաւորուած յոզնատանջ պատանին: Գինեսուններու կծուահոտ յաճախումին մէջ ժանդոսած ծերունիէն սկսեալ՝ որ իր օրական ալքովի պարէնիկին համար՝ երիթացած ափերը կը բանայ տեսակ մը ստիպութիւնով, մինչեւ կամուրջին վրայ, իր գաւազանին յինած և ուստունիի պէս սպասող չըեայ մուրիկը, կամ կէս մէջքը տախտակի մը մէջ ամփոփուած անլեզու մանկիկը՝ որ իրեն գոյ սովորեցուցուած վանկերը կը թօթովէ: Թեւատուած, հաշմուած, կոյր, անդամալոյժ, կեղաւոր, փտած, որդնոտած մարմինով արարածներէն սկսեալ մինչեւ Ղաղաթիոյ գոիհներուն մէջ, իրենց ծնողքին մեղանչումները խօսող թափառիկ կայտառ աղերսարկուները...

Ասոնք բոլորը պիտի պակսին ուրեմն, այս ափարներու, տարաշներու, շարժումներու, ախճարկներու, աղերսներու, մուրացումներու այլազանութիւնը,

գումագեղութիւնը պիտի ջնջուի, սրբուի՝ աւելի մէկ հարուածով մը, զոր կը մտածէ այսօրերս տալ Քաղաքապետութիւնը, բարեզարդութեան իր թարմ յաւակնութեան մէջ...

Ես չպիտի ուզէի որ այդ զրկանքը տրուէր մարդկային ընկերութեան մէկ գասակարգը, հոգ չէ, ըսկենք, արհեստաւորութիւնը կազմող տարրի մը: Կարօտութեան և կեանքի խսկական հալածականներուն, դասպիքներու, պրոտարոյներու և ծոյլերու այս բանակը, ես իր օգտակարութիւններուն մէջ կուզեմ տեսնել: Գիտութիւնը կ'ըսէ թէ բնութեան մէջ աւելորդ բան չկայ: Մուրացկանութիւնն ալ իր գոյութեան իրաւունքը ունի և պիտի ունենայ:

Աչքի փոփոխութեան, ճաշակի այլազանութեան նկարչական տեսակէտով չէ որ պիտի պաշտպանէի մուրացկանութիւնը: Ատիկա միայն խնդրին ճաշակագիտական կողմն է...

Դեռ անդին կայ ընկերականը, դեռ անդին կայ ընկերվարականը:

Ընկերական հիւանդ բարքերու հակում մը չէ, երբ ըսեմ թէ մուրացկանութիւնը ընկերական վարժարան մըն է:

Կը հարցնեմ, արդեօք մուրացիկները ջնջերով՝ կեանքը՝ իր իրականութենէն գիծով մը զրկած չենք կեանքը՝ իր իրականութենէն գիծով մը զրկած չենք կեանքը՝ իր իրականութենէն հեռու, մեր սիրաերէն հեռու տարած չենք ըլլար թշուառութիւնը, տառապանքը, գութը, գորովը, և այսպէս հարուածած չենք ըլլար արդեօք այն շատ մը յուղումները որոնք մեզի իրարու կը միացնեն, մարդիկը իրարմով կը զբաղեցնեն, և ամէն անհատի ինքնադիտակցութեանը մէջ զարթնում մը, դէպի պատահականութիւնները սեւեռում մը կը ծնցնեն:

Կը հարցնեմ, առանց փողոցներուն մէջ, քարերուն վրայ քաշկոտուող, լացող, տագնապող և մեռնող այդ խենակներուն մննք բաւական անգիտակ չի պիտի ըլայինք կեանքի մասին . . .

Կը հարցնեմ, առանց այդ հաշմուած, արիւնաքամ, մահաբոյր թեկորներուն, մննք ինչպէս մեր պղտիկներուն, մանուկներուն պիտի ճանչցնէինք իրականութիւնը, թշուառութիւնը, կարօտութիւնը կամ ծուզութեան ու դասալքութեան տգեղութիւնները:

Միւս կողմէ, կը խորհիմ թէ, մուրացկանները, անգիտակ, առանց փիլիսոփայութեան ընկերվարականներ չեն: Անոնք չեն, որ իրենց կարիքառուն ձեռքերուն և պուացող շրթունքներուն սպառնալիքովը մեզի կը յուշեն թէ, մեր վաստակին, մեր շահուն մէջէն բաժն մըն ալ կայ որ իրենցն է, հասարակացն է . . .: Առանց աշխատանքի սկզբունքին հոգ տանելու, անոնք չեն որ, իրենց գոյութիւնովն խակ, գողերուն նման կազմած են դրական ընկերվարականութեան դաստկարդ մը . . .:

Ուրեմն, մի՛ ջնջէք մուրացկանութիւնը, մի՛ ջնջէք մուրացկանները:

Պէտք է որ ապրին ասանք, որովհեաեւ կեանքի շրջուն դաստիարակներն են:

Եւ յետոյ, չեմ գիտեր թէ, ի՞նչ իրաւունք ունինք կեանքը փոխելու, երբ անոր ձեւն ու արտաքին թարմատարներն է որ կը ջոնանք փոխել, առանց անոր հիմը խախտակ, սկզբունքը շրջել խորհելու:

Տեսակ մը անիրաւութիւն չէ աս ալ:

ՔԻՉ ՄԸ ԽԻՇՃԻ ՄԱՍԻՆ



ԿԱՅ անդամ, և գրեթէ միշտ մէկ բառ մը ունինք. — Խի՛ղճը :

Խի՛ղճը : Այս անքնների, անբացարելի և անձեռնմխելի ուժը որուն պաշտամունք և խոնարհութիւն մատուցանել պարտաւոր է միայն մարդ ըստած տկար, աղաղուն և սիսակական մեքենան: Խի՛ղճով ամէն բան, խի՛ղճը ամէն բան, խի՛ղճ ամէն բանի մէջ: Մարդը՝ փայտէ գործիք մը՝ այդ անտեսաների ուժին տակ:

Այս է առա ընդհանուր դաւանանքը և վարդապետութիւնը:

Սակայն ես ոկեապտիկ եմ քիչ մը և կը խորհիմ այդ մասին:

Կը մտածեմ: Կը մտածեմ թէ խիղճը այն վաճառատեղին չէ՝ ուր կը մանենք ե՛ր որ ուղենք, ե՛ր որ կամինք:

Կ'ըսեն թէ «վիղճ»ը գերազոյն արդարութեան ձայնն է որ կը զմնուի մարդուն մէջ, մարդէն բարձր:

Արդեօք:

Այս երկրայտութիւնը անո՞ր համար որ, օրը քանի անդամ և քանի՛ հոգի կը տեսնենք որ իրենց խիղճն հետ աչքիապուկ կը խաղան:

Խիղճը այն անձանօթն է, այն ցնորական և անմատչելի կարծուած գոյութիւնն է, զոր ընդունելու

համար՝ տունդ տանիքէն մինչեւ փողոցին սեմը ջերմեռանդօրէն մաքրելու վրդովում մը կ'ունենասո, զայն արժանապէս ընդունելու համար ամբողջ էութեանդ գոհաբերութիւնը և բարոյականիդ խնկացումը կ'ընծայես իր անրջային քղանցքներուն ի սպաս: Ան կու գայ դղրդեցուցիչ յուզումով մը, կը ցնցէ քեզի, կը սարսացնէ ջիղերդ, կ'ուռեցնէ երակներդ, տեսակ մը թալուկ կը զգաս, զառանցանք մը, և ա՛յշափ: Խիղճը ո՛չափ դաժան հայր մը, բարի մայր մըն ալ է. ան կը ծոփ մեր ականջին, կը շոյէ մեր տաղնապալից այտերը, մեղմացուցիչ խօսքեր, ամոքիչ ճամբաներ կը գտնէ. դուն կը վարանիս, ան կը վարանի և սակայն միշտ կ'ուղղէ, ծերպեր կ'որոշէ, և ահա վերջապէս կը հասնիս վայրկեանի մը ուր կը տեսնես թէ խիղճ՝ իր ահարեկիչի սապարը խորտակած է ոտքիդ տակ և վարձու կնկան մը պէս քեզի հետ ծունկ ծունկի նսաած:

Ահա՛ ամբողջ այս է ինչ որ Խիղճ կը կոչուի, որ երկնային շանթ մը, աստուածային պատուհաս մը կը կարծուի՝ մարդկային անարդարութեան անդասաանին վրայ դաժանօրէն սաւասնող . . . :

Խիղճին այս առաջին մեծաշառաչ այցելութիւնը ընդունելէն ետք առանին մտերմութիւն մը կը հաստատուի, անխուսափելիօրէն, և մարդիկ օր մը իրենց ետին ձգած նախնական սարսապները աեսնելով ո՛չափ կը ժպտին, ձիշտ անոնց պէս, որոնք իրենց պատանութեանը՝ ամիսներու ի՞նչ վարանքներ և յուզումներ անցուցած են «արգիլուած» «անպարկեցա» տունէ մը ներս սողոսկելու համար, մինչ հմա, տարիներ ետքը, չսականօրէն կը քահքահեն իրենց այն տաենի այդ երկիւլներուն, վերապահութեներուն և մաքուր մտահոգութիւններուն վրայ . . .

Խիղճին հետ հաշտուկը՝ արբունքի հասած տղումը՝ կնոջ մը վարժուելուն պէս է: Երբեմն կը գարչի, երբեմն կը ձանձրանայ, երբեմն կը յանդիմանուի, բայց միշտ, միշտ կը փնտուէ:

Եթէ այս այսպէս չէ, ուրեմն ինչո՞ւ այն ամէն խարդութիւնները, խարդախութիւնները, ստութիւնները, կեղծիքները, գարշանքները, ստորնացումները, աղտոտութիւնները, որոնցմով շրջապատուած ենք, զորս կը չնչենք, որոնցմէ աշխարհ լեցուած է, և մարդ երբ խորհի, յիմար խելապատոյս մը կ'ունենայ այն թրուչունին պէս, որ իր բոյնէն մեկնած՝ խնկած է անսահման ճախճախուտի մը վրայ, ուր ճիւղ մը չի գտներ մաքուր՝ իր սաքերը գնելու և ուր գորտի գարշութիւնները զինքը կը սոսկացնեն, կը սարսափինցնեն . . .

• • •
Զեմ ուզեր երկարել:

Եթէ այդ այգպէս չէ, ուրեմն ինչ են այն խղճմըտանքները զորս կը կրեն տարիներէ ի վեր մեզ ջարդողները . . . :

1909



ՆՈՐ ԿԵԱՆՔԻՆ ՀԱՄԱՐ

Փ

Ի՞ ՞ ՞ վարանում և վաստավիւն կեանքին առջեւ։ Ի՞նչ անորոշութիւն ու հաշիւ՝ այդ սեմին վրայ ուր աշխարհ կ'ապրի, և որուն աղասոս փայտերուն վրայ կը գոհենք մեր սիրան ալ, սէրն ալ, մեր ամբողջ մարդկայնութիւնը, ամբողջ երազայնութիւնը որ արդարացուցիչ և մերձաւոր սասն է այն գերազոյն ցնորդին զոր Երջանկութիւն կը կոչեն մարդիկ, սահմաներու համար իրենց դժբաղգութեան և տառապանքներուն համեմատաբար նուազ չափը, — ինքնամուացութիւն մը միայն, գիտակցութեան կամաւոր կորուսա մը՝ այս Երջանկութիւն ըստածը։ Սակայն իրաւոյնէ վաստութիւնն է այս . . . : Ոմանք վատութենէ աւելի եսասիրութիւն, անձնամութիւն պիտի սիրեն կոչել այս յոխորտ արհամարհանքը գէպի կարծեցնալ վայելքը, բարեբառառութիւնը, այս ճնշիչ գարշանքը՝ զոր կը տածենք շատ մը երիտասարդ վիճակակիցներու հետ, աշխարհային իրերու հանդէպ։ Այս, ատիկա եսասիրութիւն մըն է, բայց այն եսասիրութիւնը որ կ'ուզէ իրերուն կարգը փոխել, ճակատագիրները ունենալ մասներուտակ՝ ինչպէս ճնճղուկ մը կատութիւն ճիրաններուն մէջ . . . մաքրել աղար, հաշիւր, գարշանքը . այրել այդ ամենքը կամքի գերազոյն քուրային մէջ, հալեցնել, և ամկից ձուլել նո՞ր կամքեր, նո՞ր կազմեր, որոնք փայլեցնեն

կեանքին նոր հիմերը, նոր երազները, նոր սէրերը, նոր մարդկութիւնները։ Անձնամոլութիւն, այո՛, բայց այն անձնամոլութիւնը որ վայրի յովատակի մը պէս կը փրփրագէսի, կ'աշտանակէ՝ իր արու խոյանքին տակ հսաղանդ հպատակ գարձնելու էզը, իգութիւնը, ստեղծագործող, սնրունաները վերարտադրող արդանզը։ Այս, անձնասիրութիւն մը որ կ'ուզէ քանդել անձնասիրութեան ամբարտակները, եսականութեան ապարանքները վիատակող հսամոլութիւն, մը։ Ի՞նչ ընել, վորձառութիւնը մեզի կը սորվեցնէ թէ կրակը՝ կրակով կը մաքրուի երբեմն, ինչպէս արիսնը՝ արիւնով և մահը՝ մահով։ Ես կը մոռծեմ թէ, երբ ամէն կամքին իր մէջ ըմբոսապանայ, ծառանայ, օր մը, մարդկութեան մը ըմբոսապանումն ու ծառացումը պիտի ունենանք. — ի՞նչպէս կազմուեր են այն ամենի անտառները որոնք մեր միտքերուն ահաբեկում կը պատճառեն։ Արդեօք նախնական կազմակերպութիւնով մը, վոփաղադարձ համաձայնութիւնով մը քովքովիցած, զրացնացած, նղբայրացած են այդ այլազան բոյսերն ու բուները։ «Ես»ին զարգացումով, հպարտութեան ուժով, ինքնազիտակցութեան և ազատ-կեանքի խոյանքներով միայն կարելի պիտի ըլլայ շրջափոխել մարդկութիւնը իր նկատումներու արդի ահարկու հիւնանդութենէն, որմէ կը տառապի մանաւանդ երիտասարդութիւնը։ Երբ կեանքը բեռ մը և երբ հացի արհամարհելի պատառին ամենահալած ուրուականը չըլլայ, ամենազնիւ զգացումները՝ կրուկներու տակ չեն գիտապատուիր, զարպելի հաշուռմներու համար միտքի երազային սաւառնումները դաշունահար չեն փողութիր, գեղեցկութիւնները և սէրերը իրենց ազատ, ա-

Նայլայլ երազայնութեան մէջ չեն փտախտանար . մարդը պիտի բուժուի իր խոհալի անդամակուծութենէն , սիրոյ հաշմութենէն , երազի կուրութենէն , գաղափարի գոնզութենէն և մարդկութիւնը պիտի դզրդէ Անկեղանոցթիմարանոցի իր հին չէնքը , և նորազարթ պարմանիի մը պէս պիտի խոյանայ դէպի ի ազատ համարձակ դաշտերն ու հովերը , դէպի երջանկութեան և ճշմարիտ քաղաքակրթութեան արտերը :

1909



ԶԱՐԹՆՈՒՄԸ



ԱԿԱՐ մը տեսայ այսօր և յիշատակ մը արթընցաւ կուրծքիս տակ , սիրտիս մէջ :

Աղջիկ մըն էր , այն ամուր գիծերով որոնք շինականի , հողային եղբայրակցութեան պնդութիւնը կ'երանդաւորեն՝ քաղքենիի հրապոյններուն , թռչկոտութեան , մեղմութիւններուն ածանցուած : Քաղաքածին մը կարծես որ գիւղացիացած է կամ քաղքենիի ծնունդ գիւղացի մը : Իր դէմքին վրայ առողջութիւնը և փափկութիւնը խանդավառող դաշինք մը կնքեր են կարծես : Մազերը պղնձագոյնի զարնող արբեցուցիչ խարտեաշով՝ կ'իջնէին քունքերն ի վար , դէպի ուսերը , և բաժնուած վէտանքներու՝ կը ցրուէին յանջքին վրայ : Ծիծերը՝ քունէն նոր արթնցող տասրակներու տարսամութիւնով՝ իրենց գլուխը դուրս հանել կը փորձէին չփակին եղերքներէն : Եւ զիբեր յեցուն ծաղիկներ , ծաղլիկներ՝ իր հողանի բազուկներուն ողորկութեան տակ , ծաղիկներ իր կուրծքին վրայ , սրճաց արբախորոյերուն վրդովանքին տակ՝ աղջիկը՝ զգայնացած կիսաթմբիր գալարում մը կը պատկերէ :

Ահա այս պատկերը պահ մը աչքերուս առջեւթրթուակարեց ուրիշ պատկեր մը որ տարիններու պատնէչն անդին մնացած , հնացած , փլատակուած է հիմա , և միայն յիշողութիւնը կը մնայ :

Մենք «անոր» հետ ունէինք մէկը այն յարաբերութիւններէն, այն անվերապահ և ինքնածին մտերմութիւններէն, որոնք պատահնեկութեան չնորհն են մարդուն։ Բնազդ մըն է որ արուն և էզը կը հեռացնէ իրարմէ, կը խուսափեցնէ, սակայն դարձեալ նոյն բնազդն է որ զանոնք իրարու քով կը մղէ։ Ասկից չէ կրցած աղասագրուիլ մանկութի՛ւնն իսկ։ Ամէն զգացումէ զուրկ աղջնակ մը ամօթի զգացում մը ունի մանչուն հանդէս, և այս ալ՝ պշրանք մը, համոյթուանքի մզում մը՝ դէպի միւսը։ Ասով մէկտեղ, այս նախնական բնազդները շատ շուտով կը կորսուին տղայութեան յարաբերութիւններուն մէջ։

Այսպէս եղած էր նաև մեր յարաբերութիւնը անոր հետ, — հարեւան աղջիկ մը, սիրուն գլուխով, վսուաչքերով, առոյգ կազմով և խրոխա, պարզամիտ հոգիով։ Տարիները անցած էին մեր վրայէն, մեր զընդերները ուժեցած էին, մեր մազերուն գոյնը փոխուած, մեր մարմնները դէպի արլունքը թեւ տուած՝ ծաղիկներու պէս որոնք սարփինային կը ժամանեն։ Սակայն ան կը պահէր իր պարզմտութիւնը, իր շինականի բարեմտութիւնը, սպու անգիտութիւնը։ Ես ալ իր մօտ կը մնայի նոյնը, անգէտ՝ տարիքի աճումին և անխորհուրդ՝ զգացումներու փոփոխութեան մասին։ Ոչինչ գիտէի, ոչինչ գիտէր։ Ոչինչ կ'զգայի, ոչինչ կ'զգար։ Մանկութիւնը կը շարունակուէր…

Օր մը պարաէզը գաանք զիրար։ Պղտիկ սովորական խաղեր ու խօսքերէ ետք, ան աթոռի մը վրայ ինկաւ յողնածի պէս։ Ես թափառիլ սկսայ։ Ծաղիկները՝ շահպրակ, շահոքքամ, յասմիկ, մանիշակ, այծեւրեւի՝ քնքուշ, խատուտիկ պատկերներ կը շինէին ճամ-

բուս վրայ։ Իրենց բոյրը, մանաւանդ շահպրակին ծանր ու ազգող, այծտերեւիին քնքոյց և յասմիկին արբեցնող բոյրերը հոտեղէնի երաժշտութիւն մը կը յօրինէին թարմ ուղեղիս բջիջներուն մէջ։ Անմիջապէս քաղի սկսայ։ Ափերով հաւաքեցի, իրենց ցողուններէն կտրրացի ծաղիկները և թեւերուս մէջ լեցուն, բերի անոր զիրկը նետեցի ժպակեով, ու դէմը նստայ։

Այս բուրումնաւէտ յարձակումէն յանկարծակիի եկած, ան, նախ քիչ մը դժգոհութիւն մատնող նայուածք մը ձգեց վրաս։ Ետքը՝ երբ բոյրերուն գինովութիւնը իր ուղեղին էր հասեր, զգայնուեցաւ, բազուկներովը վեր առաւ խօսակազմ քաղը և սկսաւ հոտուել։ Դարձեա՛ հոտուեց, դարձեալ հոտուեց…

— Աս ի՞նչ անուշ կը հոտին… մրմիջեց՝ հառաչի շոնչով մը՝ ծաղիկներուն աղերանդ համբուրումին մէջէն։

Տարօրինա՛կ։ Ան կը շարունակէր հոտուել զանոնք այն խանդով իրը թէ ծաղիկ բնաւ տեսած չըլլար, իրը թէ անծանօթ վայելք մը դրած ըլլային իր ունգունքին տակ, իրը թէ աղբիւրի մը հասած ծարաւ ծամբորդ մը տակ, իրը թէ աղբիւրի մը հասած ծարաւ ծամբորդ մը տակ… Այսեւս չէր հոտուեր այլ կը գգուէր, կը պ'ըլլար… Այսեւս չէր հոտուեր այլ կը գգուէր, կը պ'ըլլարէր, կ'ուզէր խմել, ծծել, լեցուիլ, ողողուն, գինովնալ անոնցմով։

— Ի՞նչ անուշ են, ի՞նչ անուշ…

Ան յանկարծ բազուկները բացաւ կէս մը, հաւաքեց ծաղիկները՝ ինչպէս կը հաւաքեն անսառակ խոպոքեց ծաղիկները, և ուժգին մը սեղմեց զանոնք իր կուրծքին պիկները, և ուժգին մը սեղմեց զանոնք իր կուրծքին պիկները, կ'ուզէր խմել, ծծել, լեցուիլ, ողողուն, գինովնալ անոնցմով։

անոնց բոյրը, զգայութիւնը ներարկել ուղելով դէպի խորը՝ դէպի իր սիրտը, մինչ, միւս կողմէն, զլուխը հակած վար, բերնովը կը խածատէր, ոունգերավը կը խմէր շահոքրամներն ու շահպրակները, մանշակներն ու յասմիկները, այծտերեւին ու կապուտիկը . . . :

Այս արբեցութեան տակ ան երկվայրկեան մը քարցաւ, աչքերուն բիբերը կորսուեցան կոպերուն տակ՝ արձանի աչքերու պէս պարպուելով, շրթունքը կծկուեցաւ ծանր պրկումի մը տակ, այտերը վառուեցան արիւնի թարմ և վարանոտ բոցերով, պղնձագոյնի զարնող իր արբեցուցիչ վարսերը խանգարուած, կապերէն փախած՝ անոնք ալ կը խուժէին դէպի ծաղիկները . . .

Ասդին իմ կուրծքս ալ կ'ուսէր տեսակ մը նոր յուղումով, որ աչքերս կը փայլեցնէր, միտքս կը վրդովէր և քունքերս կ'այլէր: Լալու, փախչելու, պայքարելու և աղերսելու յուղումներ մը կ'անցնէին ներաէս, փոխն ի փոխ և միեւնոյն ժամանակ . . .

Յանկարծ իր աչքերը և իմ աչքերս իրարու պատահեցան: Զարմանքը լայնցուց զմնոնք: Տպաւորութեանը տակն էին հակառակորդութեան մը, թշնամանքի մը: Իրարու նայեցանք այս ձեւով թէ իրաւ նոյն անձերն էինք թէ տարբեր: Կարծես մարդիկ էինք որոնք երազը իրականութեան հետ շփոթելով՝ պատրանքի կը մասնուին, կամ էակներ՝ մշուշով պարուրուած՝ որոնք անակնկալի կու գան երբ արեւը յանկարծ յրուէ մառախուզը: Տարիներու բարեկամութիւնը կարծես փրած երազ մըն էր հիմա, երբ, զիրար նո՞ր ձեւով, տարբեր ձեւով ու հոգիով կը տեսնէինք . . . :

Այս յափշտակութիւնը սակայն քանի մը երկվայր-

կեան հաղիւ տեւեց: Ան ցատքեց տեղէն, կաս կարմիր կտրած, մերկութեան մէջ բռնուող հարսի մը պէս ամօթահար, և հեռացաւ . . .

Ես հն մնացած էի քարացած ու շփոթ:

Այս օրէն անոր աչքերը այլ եւս ուղիղ չնայեցան իմ աչքերուս:

Արբունքի զարթնումը կասկածի վիճը փորեր էր իմ և անոր հոգիներուն միջնւ:

1909



“ԱՆԿԻՒՆԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ,,

Ճ

Ա.ԲԵԿԱՄ մը ունիմ որ կը սիրէ իմաստասիրել, ն-իան ամէն մարդու որ քիչ մը ինքզինքը կը յարգէ.... իր փիլիսոփայութիւնը անսովոր չէ, բայց վեր ի վերոյ համելիութիւններ ունի, եւ այս պատճառով ես զինքը կը կոչեմ «անկիւնի իմաստասիր» ինչպէս կայ անկիւնի փերեղակը կամ անկիւնի լումայափոխը....:

Ահա թէ ինչպէս կ'իմաստասիրէր իր մէկ նամակովը իմ անկիւնի փիլիսոփաս, երջանկութեան եւ Սիրոյ մասին. —

Ճ

Կը մտածեմ որ, հակառակ մեր տկարութեան, չափազանց եսասէր ու հպարա ենք: Կը յամառինք սպասել երջանկութեան, մեր թևերը խաչածեւ եւ ոտքերը ծալապատիկ: Կը հաւասանք որ ան մեղի պէտք է գայ գոնէ պատրաստուած, լրացած, հասունցած, այն ձեւով ինչպէս կորսուած զաւակ մը կը մտնէ մայրենական օճախը: Միտքերնէս շատ քիչ կ'անցընենք — կամ բնաւ — իսկապէս աշխատիլ ատոր նամար, ինչպէս օրինակ, կ'աշխատինք դրամ շահելու համար: Կը մտածեմ թէ, երբ քիչ մը չափաւորենք մեր Եսը և ձեւաւորենք մեր հպարտութիւնը աւելի դիւրաւ ձեռքերնիս

մտեցուցած պիտի ըլլանք այն հոգեկան գոհունակութեան բագինին, զոր երջանկութիւն կը կոչեմ:

Ի՞նչ բան որ հեշտութիւնով կարելի է դիտել ու չենք դիտեր՝ կ'ըլլայ հարուած մը և գժրազդութեան զեկոյց մը: Սէրը եթէ մարդիկը կ'երջանկացնէ, պատճառը այն է որ իր մէջ զոհաբերութեան ուժը պահուած կայ: Պահ մը իսկ երբ ջնջուի զոհողութեան զգացողութիւնը սիրոյ մէջէն, ամենայիմար տարփաւորները իրարու պիտի ճակատէին ատելութեամբ թունաւոր նայուածքներով:

Մենք սիրելու համար կ'երազենք իաէալներ զորս բնաւ չենք կրնար գտնել պատրաստի մեր ուզած ձեւովն ու չափովը: — Արդէն, ինչպէս կարելի է հաւասար որ, այնքան անկարգ և յիմար մանկիկ մը՝ ինչպէս կը կոչեն սէրը, կանոնապահ, ձեւապաշտ ու պատշաճամոլ դառնայ՝ ինչպէս բողոքական պատուելի մը, կամ ինչպէս պատրաստավաճառի զգեստները:

Տարիներով զուր կը փնտուենք այն էակը որ գիշերները մեր երազին և ցորեիները մեր վերացումներուն մէջ մեղի կը յաճախէ:

Այս էակը ո՛չ ոք գտած է ու կրնայ գտնել: Բայց ամէն մարդ ալ, առ հասարակ, գտած է էակ մը զոր գոնէ քանի մը ժամ իր իտէալը կոչուծ ու համարած է: Որովհեաեւ, մեր երազներուն մէկ երկու գիծերը գտնեւ մէկու մը վրայ, այլեւ բաւական կ'ըլլայ որ կամաց կամաց և անզգալի երազով փոխենք մեր ցնորքին դիւրայեղ եզերքները և մեր խուզարկութեան ճակովկը մտեցնելով կառչինք, կապուինք անոր՝ զայն նկատելով

լաւագոյն նաւահանգիստը որուն ի խնդիր կը թափառէինք և զոր կը բաղձայինք :

Ասիկա ակամայ, անզգալի զոհողութիւնն է՝ սէրէն առաջ :

Իսկակա՞ն, զգացո՞ղ զոհողութիւնը հօն կ'սկսի երբ այլեւս համոզուինք երջանկութեան մերձակայութեան : Ինչ որ մինչեւ հոս բնական հոսանք էր, ասկից ետք պէտք է դառնայ որոշ աշխատանք : Երկու պատկերներ չեն կրնար իրարու պատշաճիլ՝ առանց մէկ ու միւս կողմէն յօտումներ, յապատումներ կրելու :

Այս ուղղութի՛ւնն է որ յաճախ չենք ուղեր հասկնալ, և ահա, փոքր անհարթութիւնները մեզի կը յուսահատեցնեն սիրոյ սկզբնական ճամբուն վրայ, ուր լաւագէս քալերու համար, կը մտածեմ թէ, պէտք է բաւական մը տաշենք մենք մեզի մեր ինքնասիրութիւններէն և հպարտութիւններէն : Պարկեշտ և ուղիղ համակերպութիւնը — փոխադարձ գետնի վրայ — տեսնուած է որ անդորրութեան պահակը եղած է : Այս զոհողութիւնները չեմ կարծեր որ ցաւ պատճառեն եթէ երբեք անկեղծութիւն և անայլայ սէր կայ տեղ մը : Ընդհակառակը, այդ զոհողութիւնները աշխատութիւններ են՝ թափուած՝ երջանկութեան շինութեան համար, և օր մը երբ հասնինք այդ բարօրութեան, արդեօք ուրախութիւնը աւելի մեծ չպիտի՝ ըլլայ այն գործաւորին պէս՝ որ կը տեսնէ իր տաղանդին ու քրափնքին ա՛յնքան գեղարուեստական արդիւնքը, ուրախութիւն՝ որմէ զրկուած է ա՛յն որ կաղապարներ ձուկելով, կաշապարներէ դուրս ոչինչ լնելով է որ կ'սպառի :

Ուրեմն թող գա՛յ Սէրը իր բոլոր զոհաբերութիւն-

ներով, զոհաբերութիւններ՝ քաղցրօրէն դառն կամ դառնորէն քաղցր : Սէրը այն մեծ արձանագործն է որ իր զրիշին ճարտարութիւնը պիտի պատցունէ մեր հոգիներուն անհարթութեանց, մեր մարմարեայ եսասիրութիւններուն և հպարտութիւններուն վրայէն, և մեզի պիտի տայ գեղեցկութեան և իմացողութեան կինդանութիւնը :

1910



ՄԵՆՈՒԹԵԱՆ ԵՐԳԸ

三

ԱթՆ՝ բանաստեղծութիւնը որ քիչ ճաշակուած-
ներէն է՝ Մինակութեան բանաստեղծութիւնն է։ Մե-
նութիւնը որմէ աշխարհի կէսէն աւելին կը խորչի՝ իր
մէջ ունի այնքան քաղցր և այնքան ալ վեհ բան մը՝
զոր չեն կրնար ըմբռնել անոնք որ պարզուկ, սովորա-
կան հոգիներ ունին և սիրտեր՝ որոնք աւանդական,
առանձին բնազդներով միայն սովորած են ապրիւ։ Մե-
նութիւնը սիրել, անով կարենալ ապրիւ, կը նշանակէ
ունենալ ներքին անկախ աշխարհ մը որուն մէջ ինք-
զինքը կապազերծ և խրոխտ կրնայ զգալ հոգի մը։
Օ՛հ անտանելի կապը որ մեզի կը միացնէ հոգիներու
որոնց հետ այնքան օտար ենք որչափ հիւսիսը հասա-
րակածէն։ Աշխարհ մեզի անբնականութիւններու կը
մզէ և այդ անբնականութիւնները կը կոչուին քաղա-
քակրթութիւն։ Մինչեւ գերեզման պարտաւորիչ կապ
մը ունենալ անոնց հետ զորս ծննդաբերական կամ
սերնդաբործական դիպուածով մը ճանչցած ես, նե-
ղացուցիչ, բթացուցիչ չէ արդեօք։ Այդ կապը՝ խիստ
բնական՝ բնախօսապէս, խիստ շատ անբնական չէ հո-
գեպէս։ Միրել պարտաւորուկի այն տեսակ էակներ ո-
րոնց հետ զգացումի հասարակաց ո և է ջերմ լար չկայ՝
այլ միայն մարմինի ցուրտ լար մը, միափ ակամայա-
կան հաղորդակցութիւն մը՝ անբնականութիւն չէ ինչ

է : Եւ ասիկա կ'ուզեն արդարացնել զգացումի անունով, մինչ պարզապէս գերութեան շղթայ մըն է ազատ զգացողութեան վիզին նետուած : Ես եմ ամէնէն « երջանիկ » ըսած ժամերա անցուցած եմ մինակութեան պահերուս : Եւ ինձի համար մինակութիւնը երկար ատեն երջանկութեան երազը եղած է : Ահ, ո՞քան բաղձացած եմ անյօդ, անկապ, անհաղորդակից՝ աշխարհի և իրերու, ամայութեան մէջ մնալ ու ապրիլ խաղաղ, հեռու կեանքի անիրաւութիւններէն, ծռութիւններէն և աղոտերէն որոնք մարդուն հոգին կը լեցնեն դառնութեան թոյնովք : Երջանիկ մնանութիւն, ուր մարդ տէ՛ր է դոնէ իր երազներուն և զգացումներուն, իր տառապանքներուն ու վիշտերուն, իր սէրերուն և իր ատելութիւններուն . . . :

1910

ԱՄԵՆԱՀԶՈՐԸ

Ճ

Պըմենք բնաւ թէ սկզբունք և անայլայլ ան-
կեղծութիւն ունինք։ Յամառ պնդումը մարդոց թէ
զիրենք ոչինչ կրնայ փոխել իրենց սկզբունքներէն,
թէ կատարելապէս անկախ և աննկատ են կեանքի մէջ,
թէ ո՛չ մէկ բան կրնայ խաթարել իրենց անկեղծու-
թիւնը, տիսուր բայց քաղցր խնդնախարութիւն մըն է
միայն։ Այո՛, գաղափարները, սկզբունքները սաւառ-
նումներ ունին, յաղթանակներ ունին, բայց տառնք
մարդկային իմացողութեան սահմանի մը մէջ են միայն,
և չեն զօրեր ճնշել այն անարկու ուժին վրայ որ կեանք
կը կոչուի։ Մահն է որ վերջնական յաղթանակը կը
տանի և պիտի տանի։ Ո՛չ մէկ ուժ ասոր արհաւիրքէն
զերծ է։ Սիրոյ համար ըսեր են՝ «մահէն ալ հզօր»։ Բայց
ա՞րդեօք։ Սէրը ե՞րբ կեանքէն ուժեղ կ'ըլլայ, չէ՞ որ
այն ատեն երբ մահուան կը դիմէ։ ուրեմն ամենազօր
սէրն անպամ մահուամք կամ մահաշունչ տառապանք-
ներու քուրայէն անցնելով է որ կը հզօրանայ։ Ո՛չ մէկ
մարդ կրնայ և կրցած է խնդիրնքը բացարձակապէս
բարձր բռնել այն բանէն զոր կեանքի ամենօրեալ ան-
խուսափելիութիւնները կը կոչենք։ Հան միայն պիտի
ըլլար հշմարիս և անպարազրելի սկզբունքայնութիւնը
երբ աչքը չանոնէր, սիրով չզգար, սասամոքսը չգրզըռ-
ուէր, մարմինը չնաղորդակցէր, վերջապէս ճանաչու-

ղութիւնը դադրէր, իմացականութիւնը և վարդապետա-
կանութիւնը տիրելու համար, կոյր, աշխարհի անհա-
ղորդ և անգէտ պատգամախօսի մը պէս, որ երկինքէն
մանէր հրաշքով մը, և որուն դիմէին անանուն, ան-
վայր պարագաներ միայն պատմելով։ Եւ մարդոցմէ
ինչպէս սպասել այս աստուածային բացարձակութիւնը
երբ ան որ «Աստուածորդի» կը հոչակէր խնդիրնքը,
ան իսկ՝ երբեմն երկդիմութիւններով պատասխանեց՝
չարամտութիւններու առջեւ, երբ ամենազօր, ամենա-
ստեղծ Ենովան, այն որ կրակ ու պատիժ միայն ունէր,
այնքան աչառութիւններ ըրաւ իր սիրելի Խորացէլի
ժողովուրդին և անոր մարդարէններուն . . . Ուրեմն այդ
անսեղիասալի գաղափարականութիւնը աւելորդ է պա-
հանջել մարդոցմէ, երբ աստուածներն իսկ չունին այդ,
աստուածներ որոնք կեանքը յօրինած կը նկատուին,
և սակայն իրենք իսկ կ'ենթարկուին անոր անխուսա-
փելիութիւններուն։ Ուրեմն մեծ յօմորտանքներով ը-
սենք թէ «ես անկախ, անշահանկատ մարդ եմ», որ-
չափ ասեն որ մեր գլխուն վրայ կայ կեանքի ասորը որ
«պէտք» կը կոչուի։ Քանի որ ամէն մարդ յարարերա-
կան էակ մըն է, ուրեմն ազատ չէ, այլ կապակց աս-
տիճանական սպառկ մը։ Ուրեմն կեանքը պէտք է փոխել,
ո՛չ թէ կեանքի յաղթանակին համար, որ անկարելի է,
այլ մարդկութիւնը մղելու համար դէպ ի անկախու-
թիւն, դէպի ձևմարտութիւն և դէպի սկզբունք։ Ասիկա
ալ պիտի ըլլայ Ընկերվարութիւնով, որ մարդկութեան
ամենանոր կրօնքն է։ Ընկերվարութիւնը՝ փոխելով,
փլցնելով կեանքի պէտքին անհաւասար տարրերը,
պիտի զօրացնէ և գոտեանդէ մարդը իր ազատութեան,
պիտի զօրացնէ և գոտեանդէ մարդը իր ազատութեան,
իր գաղափարականութեան մէջ, պիտի այրէ մոխրացնէ
շատ մը կեղծիքներ որոնք այսօր անմերժելի հարկեր

են, պիտի մաքրէ, պայծառացնէ մեր հոգիները շատ մը
աղտոտութիւններէ, գարչ նկատողութիւններէ և զըր-
կանքներու թոյնէն որ մեր արիւնին ու ջղային հիւս-
ուածքին մաս կը կազմեն այլեւս: Միայն թէ, կը մտածեմ,
արդեօք այն ատեն մարդիկ գոհ պիտի ըլլան, երջանիկ
պիտի համարի՞ն ինքզմնքնին երբ իյնան այդ երազին մէջ
զոր այսօր մենք երջանկութեան միակ երազը կը դա-
ւանինք: Կը կասկածիմ: Իրաւ, այն ատեն նիւթական
անհաւասարութիւնը պիտի ջնջուի, բայց բարոյական
անհաւասարութիւնը, իմացակա՞ն անհաւասարութիւն-
ները...: Մարդիկ պիտի կրնա՞ն այս երկու անհաւա-
սարութիւններուն թումբերն ալ կործանել: Բնա՛ւ չեմ
կարծեր: Եւ այն ատեն նայնքան դժբաղդ չպի՞տի ըլլայ
Մարդը, որուն մէջ զիտակցութիւնը բարձրացած է,
որչափ հիմա, ուր գօնէ, իր պայքարին մէջ նիւթը
ունի իր դէմը: Գիտակից, զարգացած մարդու մը հա-
մար զրկանքը հարիւր անգամ աւելի դասն չէ պար-
զուկ տպէտ մարդու մը զրկանքէն, զոր ան ճակատա-
գրական կը համարի և որուն կը համակերպի իրբ լա-
ւագոյն բանը, նախասահմանուածը իր կեանքին համար:
Այս տեսակէտով խակ կը սարսի ապազայ ընկերովարական
մարդուն երջանկութիւնը: Հիմա ինչպէս որ նիւթով
հարուստները կը կազմեն դժբաղդութեան մեծ առանց-
քը, այն ատեն ալ բարոյական և իմացական հարուստ-
ները միեւնպան ատելալառ և չարտիսանձ յարձակութիւ-
րուն ենթակայ չպիտի՞ ըլլան: Մարդկային դերազան-
ցութիւնը նիւթականնէն պիտի երթայ իմացականին, և
վայ իմացական անհաւասարութեան տագնապին գի-
տակցողներուն...: Եթէ, ենթադրենք նաև որ, մարդ-
կութիւնը ձեռք բերէր այն տեսակ կատարեալ միջոց-
ներ, որով մարդիկ հաւասար ձիրքերու և հաւասար

իմացականութեան տէրը ըլլային օր մը, այն ատեն ալ,
այդքան նմանութենէն ու միօրինակութենէն չպիտի՝
ձանձրանար, չպիտի՝ տառապէր մարդը որ ինքզինքը
միեւնոյն կաղապարէն դուրս ելած նիւթ մը պիտի հա-
մարէր, նո՞յն գոյսով, նո՞յն ձեւով, նո՞յն տեւողութիւ-
նով, նո՞յն վախճանով, նո՞յն կեանքով։ Ասիկա ահար-
կու լացումը չպիտի ըլլար և մարդկութիւնը իր միօ-
րինակութեան մէջ թունաւոր կերպով յուսահատած,
չպիտի փորձէր ետ դառնալ դէպի անցեալ անհաւասա-
րութիւնները, կամ չպիտի ուղէր արդեօք մահանալ՝
համայնական անձնասպանութեան մը մէջ, մա՛հը նկատե-
լով միակ, անայլայլելի և անյաղթելի ուժը, երջանկու-
թեան թակարդը ուր ինար գիտո՛կցօրէն՝ կեանքի
գաղանիքը խմելու համար հոն . . . : Եւ այսպէս, չիհաւա-
տա՞նք որ երջանկութեան յափշտակութիւնը, զոր մար-
դիկ կեանքով կ'ուղեն ձեռք բերել, մահվ միայն
պիտի կրնայ արդարանալ։

1910



ՎԱՐԴ ԵՒ ՊԼՊՈՒԼ



Հին հեքեաթ մը կու գայ այսօր միաքս, զոր
չեմ գիտեր թէ ուր և ո՞լսէ եմ լսեր։
Բայց հեքեաթէ տւելի պատմուածք մըն է ան, և
ո՞բչափ հին՝ նոյնչափ բարախուն է արդիութիւնով։



Սարի մը կողքին ինքնակենցաղ վայրի վարդենի
մը հարեւան պարտէզին մէջ իրեն զբացի ունէր փափռ
կասուն և մշակուած վարդենի մը, որուն հանդիպած
էր պլպուլ մը իր արբունքի անդրամնիկ սաւառնումին
մէջ և իր երազին թեւերը մէկիկ մէկիկ փաթթած էր
այդ սիրուն տունկին՝ իր բոյնը տատուածացնելու համար։

Բայց կեանքի հովը օր մը թափեց անոր պատրանքի աղուամազերը, տունկը տատունեցաւ և պլպուլ
զգաց որ բոյնին որմիկները կը ճաթրաէին և զովութիւնը կը հասցնէին մինչեւ իր բարակ ոսկորները։

Ճնյուեցաւ՝ կարծելով ջերմաւորի, բայց այդ
յնցումը տւելի եւս սարսեց բոյնը։

Վարդենին շարժեցաւ, և քանի մը թել անոնցմէ
որոնք զայն բոյնին կը կապէին՝ փրթան։

Մնագոնութիւնը մտած էր թոչունին հոգին խորը։
Միսերուն մէջէն պաղ մը կ'անցնէր, աչքերը կ'սկսէին
լալ՝ անցած օրերու փայտայանքներու յիշատակին։

սիրտը դառնացաւ անկողինին դէմ որ ա՛յնքան խարեր
էր զինքը, իր երջանկութեան գերեզմանը և տառա-
պանքին ասպարէզը եղած էր . . .

Եւ, օր մը, երբ յուսահաա թեւարախիւներով կը
սուրար, վայրի-վարդին ճիւղը դպաւ անոր կատարին.
սարսուաց. հապատակութեան, նուիրման ենթակայու-
թիւնով մը ծռեց գլուխը՝ այդ ճիւղին գգուող տերեւ-
ներուն տակ։

Այս ծառը բիրտ ու վշոտ ծառ մըն էր, ամայի ու
անհիւրամեծար, որուն վրայ ոչ մէկ թռչուն իր բոյնը
հիւսած էր և որուն ոստերը սակացն կը թրթռային ան-
ծանօթ հաճոյքներու սպասումովը։

— Դուն ազագուն թռչուն, քեզի ա՛յնչափ դիտած
եմ որ մտերմութիւնդ սէր ներշնչած է ինձիւ Դուն կը
նմանէիր մացառներու մէջ ինկած տատրակի մը՝ զոր
գգուելու, ունենալու համար հազիւ կրնայի համար-
ձակիլ ձեռքս երկարեկ՝ հնազանդող պարանոցիդ գորչ
փափկութիւնը զգալու։ Այսօր, երբ կ'անցնէիր թեւիս
տակէն, անդիմաղերեկի եղաւ փորձութիւնս՝ համբուրե-
րու համար անգամ մը քեզի . . .

— Քու խրոխս թեւիդ գրկումը՝ ցանկութիւն մըն
էր, և համբայրիդ ջերմութիւնը հոգիս կը զովացնէ։
Խրո՛խս ծառ, կը սիրե՞ս դուն վիս, շիտա՛կը խօսէ։

— Ես քեզ կը սիրեմ այն սիրով ինչպէս պիտի սի-
րէր պաղատ պարման մը՝ աղատ պարմանունին որ ունի
տարիանն զով լեցուն սիրտ մը և անձնութրտթիւնով
զեզուն հոգի մը։ Կը սիրեմ քեզ քու թոփի բարձրու-
թիւններուդ և լնկերական խոնարհութիւններուդ հա-
մար։ Սակայն . . .

— Սակայն . . .

— Սակայն դուն, փոքրիկ թռչուն, կորանցուցած

ես քու ազատութիւնդ։ Դուն քու բոյնդ հիւսած ես
արդէն և պլառու մը որ իր բոյնը հիւսած է անգամ մը՝
նորը չի կրնար հիւսել նո՞յն սիրայքով ու երազով։ Ես
չեմ գիտեր, բայց այսպէս կ'ըսեն նաեւ մարդիկը։
Կ'ըսեն նաեւ թէ չար է ան որ բոյն մը քանդել կը խորհի։

— Ուրեմն չե՞ս սիրեր զիս...

— Ի՞նչպէս թէ չսիրեմ...։ Կրնա՞յ մէկը չսիրել՝
երբ ամէն վայրկեան կ'սպասէ անոր. կրնա՞յ երաշտ
արտը չխմել՝ երբ կ'անձրեւէ...։ Բայց սէրը գիլսու
պառոյտ կու տայ ինձի, ու կուրծքը կը հաճոյացնէ՝ մինչ
կողերս չեն սարսիր, որովհետեւ՝ դուն ամբողջովին
իմ չես ու չե՞ս կրնար ըլլալ...։

— Կրնա՞մ ըլլալ...։

Մընիջեց յիմար թունիկը՝ իր գուսիը պահպանելով
վայրի-վարդին թեւին տակ։

Եւ կատարւեցաւ գրկախառնում մը ուր ծառը
գալարուեցաւ և թուչունը թրվուաց...։

— «Ես քեզի ա՛յնքան կը սիրեմ՝ որ մ'չ իսկ
շրթունքներովս կ'ուզեմ հազի քեզի» հծծեց պլառուլ։

— «Իսկ ես քեզի կը սիրեմ ա՛յնքան որ շրթունք-
ներս չեմ ուզեր բաժնել արբեցնող պարանոցէդ» յարեց
վայրի-վարդը։

— Աշխարհը չար է և սիրոյ ազատութիւնը հերե-
տիկոսութիւն։ Սիրուն ու ախրասի՛րտ պլառու, քեզի
չեմ կրնար գիրկու գիշերեցնել, որովհետեւ առտուն
վարդէնիդ թունաւոր կատկածով ու զայրոյթով մը
պիտի լեցուի ինձի դէմ՝ իր բարի գրացնութեանը դա-
ւաճանած ըլլալուս համար, և անցորդները արհամար-
հանքով պիտի թքնեն կոնսկիս՝ որ քեզի յափշտակած
եմ քու ընտանի բոյնէդ։ Մարդոց իմաստութեան տաս-

նարանեան իսկ կ'ըսէ. «Մի՛ ցանկար հարեւանիդ»։
Զէ, իմ կոշտ ու պարզուկ հոգիս չի կրնար տանիլ
այդչափ կասկած ու ա՛յդչափ արհամարհանք...։ Սի-
րուն թունիկ, մի՛ յուսար, մի՛ հաւտար իմ սիրոյս որ
երբեք չպիտի կընայ արտայայտուիլ ու պայծառանալ՝
ինչպէս լուսինը իր լուսութեան իրիկուններուն...։ Եւ
յետոյ, դուն փափուկ և անտառասկ ճիւղերու վրայ
ապրած էակ որ կենցաղիդ մեղմութենէն ու ձանձրոյ-
թէն հալածական՝ փուշերուս հպումին նոր հաճոյքը
կ'որոնես, գուցէ օր մը խայթուիս իսկ անոնցմէ...։
Բայց...։ Ո՛չ թունիկս, մենք սիրենք զիրար
մութ ու ամայի գիշերներուն՝ երբ կողերս կարծես
հեշտախայթ սպասումէ կը հեւան։ Սիրենք զիրար
գաղանապէս, գողերու նման, ինչպէս կ'ընեն մար-
դիկը, ինչպէս կը պահանջնն որ ընենք մեր ընկերական
ու բարոյական ըսուած կարգերը...։

1910



ԻՐԻԿՈՒԱՆ ՄՏԵՐՄՈՒԹԻՒՆՆԵՐ

❖

խորը, երբ ճակատէ մեր քաղքենի նայուածքներուն, և իր այդ ներքնապայքարովը՝ կը խեղաթիւրուի, կը պղտորուի իր միամտութեան, իր պարզութեան, իր գիւղացիութեան մէջ:

Զէ՞ սիրուն աղջիկ, դուն անվարան անցիր մեր քովէն, դուն գնա՛ քու սարերուդ՝ քու ակնարկիդ պէս վծիտ ջուրերը լերելու, դուն գնա՛ քու տունիդ աշ-
խատանքի բաժինը կրելու քու ջիղերուդ ուժով, դուն
գնա՛ աղբերակներուն մաքրութիւնը հառեցնելու խոնարհ երդիքիդ տակ, դուն գնա քու արծաթ ձայնիդ հնչիւնը խառնելու ազատ ջուրերու գիղգիղին...

Դուն գնա՛ քու ամէնօրեայ մաքուր ուխտիդ, և մեր ակնարկները թող չմողորեցնեն քեզի:

1911

ԱՄԵՆ իրիկուն կը հանդիպիմ իրեն, այն երա-
զանքի պահուն, երբ արեւը ծիրանի հագած անձանձ-
րոյթ քուրմի մը պէս դէպի իր ցացգային խոկանքը կը
սուզուի, և երբ մանիշակագոյն ու զմրիստավառ սարերը
ստուերներու և բոյրերու արբեցութիւնովը կը քաղց-
րածընին:

Սափորը թեւին, մէջքը ծռած ջուրի բեռան տակ,
դէմքի վարդը ծաղկած՝ յոգնութենէն, ամէն իրիկուն
աղբիւրէն կու գայ ան, և ամէն իրիկուն կը հանդիպիմ
ես իրեն, այս անսովոր և գեղանի ջրարերին:

Անսովոր անոր համար որ ինք չի նմանիր միւռ-
ներուն: Այս աղջկան վրայ կայ տեսակ մը վարանք,
տեսակ մը քաշուողութիւն, տեսակ մը կանոնաւորու-
թիւն, ազնուականութեան երանգ մը որ իր խոպոպնե-
րուն խարտեալ ցոլքին տակ կարապացող քունքերէն
մինչեւ կեռասենիի ճիւղերու նման օղակագեղ մտաները
կը նրբագծուի: Մաքուր և կիսաքաղքենի տարազը
աւելի կը շեշտէ զայն, և երբ կը հանդիպինք իրեն,
ան իր կտնացի պշրականութեան մէջ կարծես հալա-
ծուած՝ աչքերը գետին կը դարձնէ, կոպերը անհամար-
ձակ հետաքրքրութիւնով մը թրթուն, և վարդի հո-
սանք մը այտերուն վրայ խաղուն:

Ան կը հալածուի իր քաղքենի պչրականութեան

ՄԱՅԻՍԵԱՆ ԲՈՅՐԵՐՈՒՆ



ԲՈՅՐՈՒՐ, օրբեցէք մեզ, օրբեցէք մեր սիրառ ձեր արբեցնող թրթիրով և մեր հոգիները առէք ձեր երազային մտերմութեանը մէջ :

Որովհեաեւ, մեր հոգիները կարօտը ունին քաղցր պատրանքներու և սիրառը գալնայնի անձրեւներու :

Ահա՛ զարթօնքը կը պայծառակերպի ամէն կողմ, ահա՛ թարմութիւնը կը թրթուացնէ ամէն բեկոր, բայց մեր սիրառը տակաւին մութ են, հոգիները տակաւին անխանդ :

Կանանչ պատմումանը իրենց ուսին՝ սարերն ու լեռները ձմրան քունէն կ'արթննան յօրանջելով, հովիտները՝ ծաղիկներէ ականազարդ՝ հովերուն վերջին համբոյրը կը խմեն, խոկ գետակները՝ ձիւնհայի զայրութէն քիչ մը թեթեւցած, պարզուած, յատակի խիճերուն ու աւաղին կը թողարքեն բարեւել վերի կապոյտն ու շառայլը :

Վախկոտ գորտերը դարձեալ սկսան իրենց պաղատագին կոխնչով պատուել խաղաղ իրիկունները, և ծիծեռնակին սպիտակ լաչակով գլխիկը դարձեալ սկսաւ սիրութիլ երդիքներու արշալոյսին հետ :

Ծառերը հարսնացան, առագաստ մտան ձերմակ ու վարդերանդ պսակադրութիւնով մը, մինչ այս հրաշալի հարսերուն պղտիկ դարպասուները՝ թիթեռնիկներն ու

մեղուները՝ յաւերժական, անձանձրոյթ, անխարդա՛խ մանկաւիկները՝ սիրակէզ ու մահանուէր պաշտամունքին կ'սկսին :

Ուր են մեր պաշտամունքները, ուր են մեր յաւերժական արբեցութիւնները . . .



Բոյրե՛ր, օրբեցէք մեզ, օրբեցէք մեր սիրառ ձեր անխարդախ համբոյրով և մեր հոգիները խեղդեցէք ձեր անկեղծութեանը մէջ :

Որովհեաեւ, մեր սիրառը խարդախուած են քաղցր գինիներուն պէս և մեր հոգիները կեղծ՝ ինչպէս կաւէ շինուած անօթները :

Որովհեաեւ, մենք չենք գիտեր թէ ի՞նչ է Սրդարութիւնը՝ որուն համար խանութիւներ ենք բացեր, և չենք ձանչնար ձշմարտութիւնը՝ քանի որ կարճատեսութիւնը արդիական հիւանդութիւնն է :

Դալարին վաղանցիկ կենսունակութենէն և հողին մէկ առտուան տամկութիւնէն ծորուո՞ղ բոյրեր, դուք աւելի ձշմարիտ էք գուցէ՝ քան մարդկային բերնով քարոզուածները, և ձձիները անձիտող ձնձղուկը աւելի արդար՝ քան բոլոր օրինագիրքերը :



Կը փնտուեմ մանիշակներու անտես, ծածուկ, պղտիկ աշուկները որոնք երազանքի թոյր մը կու տան իրենց հարեւան կանանչին եւ լելակներու ողկոյզները՝ որոնք օրհնութեան մը պէս իրենց հոգին կը ցնցուղեն դէպի վար :

Կը վնտուեմ ինքնաբոյս, ինքնազարդ երիցուիները՝
դեղին ատելամոյն կուրծքով՝ որոնք խաղաղ, ճերմակ
փշփշանքով մը կը համեստանան, եւ շառակարմիր
հարմառութը որ կանանչ արտերու կատարին՝ իր արիւնի
մտերմութիւնն ու գեղեցկութիւնը կը դնէ . . .

Կը վնտուեմ բոլոր ծաղիկները՝ քաղցրաբոյլները՝
որոնք մեղի երաղել ու սիրել կը պարտաւորեն, եւ
բոլոր վայրի, անգեղ շափրակները՝ որոնք մեղի մտա-
ծելու կը դրուեն:

Անոնք ժամէ՛ ժամ պիտի մեռնին եւ ժամէ՛ ժամ
պիտի փթթին, ժամէ ժամ պիտի փճանան և ժամէ ժամ
պիտի կենսափայլին, և ցողը պիտի դայ արտահսուել
անոնց վրայ, և լոյսին ոսկի երիզը պիտի դայ ժպափի
անոնց դիրկը:



Հողերը թարմ կը բուրեն այս առտու, դաղարը
տամուկ հրապոյրներով կը ցնծայ, և գոյները կ'ու-
ժունան ձիւղերն ի վեր: Բաժակները կ'արթննան ծի-
ծաղկու, թերթերը կը պրկուին խանդավառ, ցողուն-
ները գեղապաց կը սոնքան:

Շունչերը թարմ կը բուրեն այս առտու, սիրտը
տամուկ հրապոյրներով կը ցնծայ, և յոյսերը կ'ուժով-
նան կեանքերն ի վեր:

Թարթիչները կ'արթննան ծիծաղկու, շրթունքները
կը պրկուին խանդավառ, իրանները գեղապաց կը
սոնքան . . . :

Ավագարանքը մայիսեան առաւօսներուն.

Դուն օրօրէ մեղի այսպէս միշտ, դո՛ւն օծէ մեր
տառապած դդուխները վաղորդայնիդ անձրեւներով, և
դո՛ւն ձեռնադրէ քու զարթօնքի հուրովդ մեր կուրծքերը:

Որովհետեւ, անիրաւութիւններու մէջ մնած մեր
հոգին՝ քաղցր օրօրի պէտք ունի անխռով ննջելու հա-
մար. զրկանքներու տակ փճացած մեր ուղեղը՝ ար-
դարութեան անձրեւով միայն կրնայ թրմովի, և լքում-
ներու, հարուածներու տակ կքած կուրծքերը՝ հրօծ
ասպարի մը արիւնոտ կարօտը կը ծածկեն իրմնց տակ:

Այսօր մենք քեզի հետ կը տօնենք նաեւ մարդկա-
յին արհամարհուած ուժերուն զարթնուամի տօնը, այսօր
կը պաշտենք մենք աշխատանքի և իրաւոնքի հաւա-
սարութեան կրօնքը . . . :



Մայիսեան բոյրեր, օրբեցէք մեղի, օրբեցէք քաղցր
պատրանքներու կարօտ մեր հոգիները ձեր երազային
մտերմութեանը մէջ, օրբեցէք՝ գարնայնի անձրեւներու
ծարաւի մեր սիրտերը ձեր արբեցնող բոյրերով:

Եւ, բերէք, բերէք մեղի այն օրերը երբ Արդա-
րութիւնը ըլլայ մեր կեանքը և Զրկանքը անոր պա-
տիժը, մինչ հիմա զրկանքն է մեր կեանքը և արդա-
րութիւնը անոր Պատիժը:

Բոյրեր, օրբեցէք մեղ . . . :

1911



ՄԵԼԱՄԱՂԶՈՏ ՊԱՀՈՒ ՄԸ



ԱՅՍ իրիկուն դարձեալ հոգիս մելամաղձոտ է եւ
տամուկ դաշնութիւններ կը փնտոէ իրեն համար :

Եւ պատուհանս կը բացուի մելանոյշ մայրամուտի
մը վրայ :

Դալկացած կարմիրէ մը վեր՝ կապոյտը կը պայծաւ-
ռանայ արծաթ ցոլքով մը, և թուխ, անշարժ ամպե-
րու թեւերը կարծես սեւ բամբակի գեղմեր են՝ գզուած
նետուած՝ հսկայ հայելիի մը երեսին : Արշալոյսի և վեր-
ջալոյսի գիրկախառնում մը՝ կարմիրի, գեղինի, մանի-
շակի, փայլի ու խաւարի, ցոլքի ու տամկութեան այս
երանգապնակը :

Լոյս մը վերը կը վառի՝ Արուսեակը, և լոյս մըն
ալ վարը՝ հեռաւոր տունի մը թարթուող լամբարը :

Մօտակայ պարտէզին սիրամարդը պահէ պահ տա-
ռապագին մաւենով մը օղը կը դաշունէ :

Հարեւան լայնանիստ երդիքին տակ՝ մեռնող նո-
րածինի մը կիրամուտքի խոճնկ ու աղօթքը կը միսայ :

Մամուկ մը կը դառնայ իր երեկոյեան աշխատա-
թելին վրայէն և կ'առանձնունոյ ոսասայնին խորը :



Անթարթ կը դիտեմ և կ'ընկլմիմ այս դաշնաւո-
րումներուն մէջ :

Վերը՝ Արուսեակը ականապերճ կը պապղայ եղեկ-
տրական կտուցի մը ձեւով, մինչ վարը, հեռաւոր տան
ձրագը կը կարմրի, կը դեղնի, կը մարմրի . . . Ան,
Յաւերժութիւնն է մշտակայ ու անայլայլ, իսկ աս՝
Մա՛րդը պլազուն, շարժուն ու մահամէտ :

Սիրամարգը դարձեալ կը ճչայ սպաննուող կնոջ մը
գալարումով, և այդ ճիշը գեղեցկութիւն մը կ'սպաննէ
մեր միաքին մէջ :

Դրացի նորածինին համար մահերգը վերջացած է և
միայն կը լսուի հեկեկանքը մայրիկին, որուն արգանդը
դեռ չմուցած իր մայրութեան ցաւը, սիրտն ալ ցաւով
կը մայրանայ :

Տանիքէն ինկած հողի կտոր մը մամուկին խաղաղ
տունը կը քանդէ . . . :



Սիրտս կը բացուի՝ ինչպէս պատուհանը՝ այս
վայրկեաններուն վրայ, և կ'զգամ թէ ան կը սիրէ
տիսուր ստուերները, պլազուող ճրագը, սպաննուող
գեղեցկութիւնը, ցաւին մայրացումը և քանդուած
ոսասանը :



Ու կը տիրիմ:

Կը տիրի սիրտս այս քաղցրութիւններուն մէջ,
որոնք կը ճառագայթեն անոր խորը, եւ ան՝ ինչպէս
չոր խմոր մը՝ կը ծծէ, կը ծծէ զանոնք՝ արբմնալու
միամուռթիւնով մը :

Ասաղերը կը շատնան սառած իմաստներու պէս և
կը տաղտկացնեն հոգիս, որովհետեւ, ոչ ճառագայթ
ունին զոր կարենայինք խմել, ոչ չերմութիւն զոր կա-

րենայինք իւրացնել . ո՞չ սարսափ՝ որ դողացնէր , ո՞չ ցրտութիւն որ ազդէր . ո՞չ տխուր են որ լացնեն , ո՞չ զուարթ որ խայտացնեն : Զսիրուած ու մեռած մարդոց նայուածքներ ըլլային կարծես :

Եւ չեմ նայիր անոնց :



Տիսուր ցողքե՛ր , եկէ՛ք լեցուցէք դուք իմ դատարկ պատուհանս , որովհետեւ սիրախ թաղարը բացուած է հոն , և թոշնած ոսաերու վրայէն կ'սպասէ ծաղիկներուն որմաք չե՞ն բացուիր :

Պայծա՛ռ տիսութիւններ , դուք ձեր բոյրը բերէք օծելու հոգիիս ծաղիկը՝ որ տկար թերթերով իր մեղուին կարօտախարը կուլայ տակաւին :

Ա՛վ սիրական պատկեր , սիրականի պատկեր , քեզ կ'երազեմ , որովհետեւ այսօր դարձեալ մեղամաղձուա է հոգիս :

Քե՛զ կ'երազեմ եւ քեզ կը կանչեմ , որովհետեւ տառապանքը ունիմ չգոյութեանդ :

Եկո՛ւր և սու արծաթանունչ վեհութեան պահուն՝ սերոբէական մասներովդ մանտօղինիդ արծաթ ձայնը հնչեցուր , կաթեցուր սրտիս վրայ՝ ինչպէս լուսնին կաթիկները լճակին վրայ :

Եկո՛ւր և այդ ձայնով առաջնորդէ մեղամաղձութեամբ լեցուն անուրջի նաւակս դէպի տարփանքի սատափ եղերքները :

Որովհետեւ , հոս հոգի մը կայ որ տակաւին մինակ է , և ոի՛րու մը՝ որ դեռ չէ սիրած :

ՎԵՐԱԴԱՐՁ



ԻԻՂԻ ցորեկ :

Նեղութիւն մը կը մաղուի ինչպէս փոշի : Պատուհանները խափանուած արեւին դէմ : Մանկամարդներ շեմերուն վրայ գուշպայ կը հիւսեն : Գամբու մը՝ լեզուն թիզ մը կախած՝ կը մրափէ ծերուկի . մը քով՝ որ բերը գիրկը , գլուխը ուսին ինկած՝ թմբիրի մը մէջ կղակը կը շարժէ : Լաճ մը՝ փողոցէն հոսող ջուրին հետ կը խաղայ , ուրիշէ կատու մը իր ծարաւը կը չնչէ : Ցածուկ լուսամուաններու առջեւ թաղարի ծաղիկներ իրենց տապահար գլուխը կը կախեն :

Զանձրոյթի մինորդրամին մէջ գարմանքի , հետաքրքրութեան , հիացումի և նախանձի կոչեր կը բարձրանան յանկարծ , շրմունքէ շրմունք , դռնէ դուռ , պատուհանէ պատուհան ոստայն հիւսելով :

— Զարմուկը եկե՛ր է ...

— Զարմուկ քուրիկը եկեր է ...

Զարմուկը — Զարմուհին — Պոլիսէն կու գար ուր ծառայելու գացած էր : Քանի մը ամսուան մէջ ալ ան շատ իսկ քաղքենի և լած էր իր գիւղին , իր լուսավան համար : Իր տպածոյէ գունագեղ շարվարին անդ՝ զոր արդէն հոս թողած էր , մէջքն ի վար կը բողորուէր մոխրագոյն լաւ շրջազգեստ մը՝ վերջին նորոյթի համաձայն նեղ : Կիսաբուրդ կերպասէ վրանոց մը , որ կը

գրկէր իր ձեւաւոր իրանը։ Մազերը աւելի լաւ յար-
դարուած էին և դէմքը քիչ մը քսուած։

Տարէցները հոգածութիւնով կը մօտենային իրեն, տարեկիցները տեսակ մը նախանձով, աղջիկները հետաքրքրութիւնով և պղտիկները գուրգուրանքով ու հիացումով։ Հիմա դեռ իր տունը չնասած, շրջապատուած էր ամէնքէն։ Հարցուփորձերու ելեւէջին մէջ ան կեցած էր ինքնավստահ, գոհ և քիչ մըն ալ անզգալի անտարբերութիւնով, ու խայտանքով կը պատմէր Պոլսոյ կեանքը, հարուստ ու ամսիի տան մը մէջ իր հանգիստ կենցաղը, տէրերուն աղնուութիւնը, իր կարօտը գիւղին ու գիւղացիներուն համար, շահած դրամը և շատ մը գնումները։ Յոխորասնքով կը ցուցնէր ամէնուն՝ մեծաղիր լուսանկարը իր և իր զաւկին, որուն երեք հատը երեք մէծիտի պատրաստել տուած էր Բերայի ծանօթ լուսանկարչատունի մը։ Եւ մինչ լուսանկարը տունէ տուն կը ճամբորդէր՝ մերթ հիացման և մերթ ծիծաղի ու արգահատանքի խօսքերու միջեւ, ինք կը շարունակէր վայելել իր ընկերներուն մտերմական անէծքներն ու ձեռքի կատակները։

Թաղին մէջ օրուան իրողութիւնն էր այս վերադարձը, որովհետեւ Զարմուհին ամննէն գեղեցիկ և սիրուն աղջիկներէն մէկն էր այդ թաղին, երեք տարուան հարս՝ որ ամուսինին օգնելու համար՝ թողած էր նորածինը և օտար դռւուներ ափ առած:

Ոմանք կասկածով կը նայէին այս արդուզարդին և
նորագարթ պշտանքին վրայ, ուրիշներ միամտութիւ-
նով։ Իսկ իր խիստ մտերիմները, հետաքրքիր շատ մը
բաներու, հիմա երբ եռուզեռը քաշուած էր, նստած
էին պատուհանի մը տակ, ուր վարդենի մը իր թեր-
թերուն պութիումը կը դնէր, և կը ջանային խոստ-

վանցնել զայն թէ՛ իր անձնականութեան և թէ աշխատած տան սրբկապահնին մասին . . . :

Ասոնք անոնք էին՝ որ կամ նոյն շրջանէն անցած՝
իրենց փորձառութիւններուն կրկնուած ըլլալուն մասին
հատաքրքիր էին, կամ համոզուած թէ մօտաւոր բաղդը
նոյնը պիտի վճռէ իրենց համար՝ փորձառութիւն կը
հաւաքէին, կամ անհոգ չարածձիներ՝ որոնք կ'ուգէին
իրենց գիւղական մտքովը ծիծաղիլ քաղքենի գայթակ-
ղութիւններու վրայ:

Վերադարձողը կը խօսէր, անձանձը ոյթ կը խօսէր
ամէն բանի վրայ, թեւը պչըրանքով մը տարածած պա-
տուհանէն գուրս, վարդենիին վրայ, ուր ձեռքովլը կը
խաղար կարդիր, գեղարաց վարդի մը հնտ:

Միամիւտ մանկունակ բա՛ղդ, —բա՛ղը այս աղջը-
կան — որ փուշերովվը չէր խայթեր տակաւին անոր
մատները . . . :



Զարմուկ քանի մը օրուան ռհրաման»ով եկած էր
ու պիտի դառնար:

Եւ ահա կը դառնար . . .

Հրաժեշտի առաջուն, երբ դարձեալ հաւաքուեր էլն նոյն մտերիմներուն զբան առջեւ, հով մը սարսեց վարդենիին ճկուղերը, և այն վարդը որուն հետ խաղացած էր աղջիկը երկու օր առաջ՝ ցրիւ ցրիւ թափեցաւ վար եր գլխուն...

Ան ժպտեցաւ այս վարդային սրսկումէն և հեռացաւ՝ վարդաժպիտ...

ՀՅՌ ք աղջիկ, դուն դարձեալ կ'երթաս քաղաք,
ուրիշ եկած էիր, գիւղի տունկ՝ որ բացուեցար քա-

Աւր ԽԵՂԻՍԵՐ ՃՈՂՎԵցի . . .

զաքի թոհ ու բռհին մէջ, ինչպէս վարդը յորդ՝ բացուած էր արեւին տակ: Դուն կ'երթաս, բայց արդեօք, յանկարծական հով մը ինչպէս որ թերթատեց այդ վարդը, չպիտի՞ թերթատէ, չպիտի՞ թափէ ու փողոց ձգէ նաեւ քու անխարդախութեանդ, պարզութեանդ թերթերը, և չպիտի՞ գտնուի մէկը՝ որ այդ թարմագեղ սրսկումէն հաճոյացած՝ ժպտի՝ ինչպէս դուն ժպտեցար վարդի թերթերուն տակ, առանց խորհելու որ վերը՝ ճիւլը, ծաղիկին բոյնը՝ բաժանկը դատարկ ու աւեր կը մնայ, ո՛րբ, ամուլ և կորսուած . . . :

1911



ԳԻՒՂԱՑԻ ՄԸ



ՏԱՐԲԻՇ բոցեղէն շապիկով մը կը սեղմէր ամէն կողմ: Արեւին ճառագայթները կրակէ անձրեւի մը պէս կը խարանէին մեր մարմինները և ամենախեղճ ծառերուն շուրջը անգամ ովասիսի մը պատրանքը կու տար մեղի:

Զբոսաշրջիկ բարեկամի մը հետ ճամբայ ինկած էինք առաւօտուն, մէյ մէկ հրացան մեր թիկունքին և զարդամախաղներ անցուցած ուսընդանութ: Այն որսկաններէն էինք՝ որոնք հաղիւ թէ կրնան ինքզինքնին որսալ . . . ձախողանքներէ: Եւ սակայն այդ տարազը և այդ ձեւը չեն դաղրիր հրապուրիչ ըլլալէ: Բարեկամս մանաւանդ, ժառանգորդ մը, քմահած ու ցուցաէր երիտասարդ, իր հաճոյքը մերթ կ'որոնէր պատյաներու և գիւղական կենցաղի հետ երեւակայական շփումներու մէջ:

Հետաքրքրութիւնով կը մօտենար աշխատաւորներուն, կը բարեւէր՝ չփացած չեշտով մը, կը խօսակցէր, բերքերու մասին տեղեկութիւններ կը հարցնէր՝ իբր թէ տասանորդի վարձակալ մը ըլլար, մինչ արտին սահմանէն հաղիւ դուրս ելած՝ արդէն իսկ մուցած էր ամէն բան: Իրեն համար զբօսանք մը կը համարէր խօսիլ, մտերմանալ հաղի այս մարդոց հետ, որոնց կը վերագրէր դիւրին միամատթիւն մը, թեթեւորէն երգիծական

պարզութիւն մը , և հաճոյք կը գգար անոնց յարդական և հանդարտ , համբերատար պատասխաններէն : Իրեն համար ամէն մարդ որ այսպէս արեւին տակ բահը կը շարժէր հողին վրայ , բնականօրէն բարի և միամիտ էր , կարծես պարզութեան , պարկեշտութեան խոպան ծառեր էին որ կը բուսնէին անոնցմով :

Այդ օր ալ բաւական թափառեր էինք , գիւղէն հեռացած , և անտառի մը մէջ կիսամոլոր : Կէս օր էր և տաքը նոյն իսկ թափանցելով ճիւղերէն ներս , կը տողորէր հողմազուրկ անտառը , ուր սկսեր էինք հուալ : Քիչ մը ճաշը՝ զոր ըրեր էինք հոդ , ջերմութիւնը սաստկացնելու միայն ծառայած էր :

Ծարաւը կը խարկէր մեր մորթը և ի զուր կը լրջէինք ակի մը կարօտով : Ծառերու մէջտեղուանքը թաց հողի գիծի մը հանդիպումը կը յուսադրէր մեղի՝ քիչ ետք պատրանաթափ ընելու համար : Շունչերնիս կը կարճար և մեր պապակած կուրծքերը կը սեղմուէին և քանի մը քայլը անգամ մը՝ հանգչելով՝ խաղալի կը փորձէինք : Բարեկամո բոլորովին կը նեղուէր և շատոնց բարկացած էր այս ծարաւ ճամբորդութեան դէմ :

Մէկ երկու ժամուան այս անգէտ պտոյտէն ետք յանկարծ հասեր էինք լերկ գագաթի մը կողը ուր մարդ մը կ'աշխատէր ցորեն քաղելու : Յուսալից՝ խոյանք անոր մօտ և լսրտուած բարեւի մը հետ՝ ջուր հարցուցինք :

Մարդը աշխատանքէ քարացած իր թաթերը յենարանի մը կրթնցուցածի պէս՝ մէջքին դնելով շակուելէ առաջ՝ առաւ բարեւը , «բարի եկաք» մը մըմնեց և գնաց դէպի ծառի մը կոճզը որուն քով հողէ սափոր մը կեցած էր :

Ընկերս արդէն առաջ խոյացած էր , և առանց նա-

յելու ամանին մաքրութեան — մաքրութեան մխտում մը որ պիտի գարշեցնէր զինք քաղաքին մէջ — բերանը դրաւ սափորին խոչակը և մտերմօրէն , սիրականօրէն պարպեց զայն , հազիւ բան մը թողլով ինծի :

Ծարաւը գոհաննալէն ետք զղջում մը եկաւ մեզի : Հեռաւոր այս սարին վրայ մարդուն ջուրը խմեր էինք՝ առանց կաթիլ մը ձգելու : Ի՞նչ պիտի ընէր հիմա ան :

Ամէն բան դրամով փոխարինելու վարժ հարուստ բարեկամս սակայն չվարանեցաւ . հանեց մէջիս մը տուաւ ինծի որ տամ գիւղացին իրը ջուրին վարձք :

— « Հայրիկ » , ըսի ես գիւղացին , անոր ըրած մեր զրկանքը մեղմելու ձեւով մը , «քեզի ջուր չձգեցինք . հիմա ի՞նչ պիտի ընես , մօտերն ալ աղբիւր չկայ ... »

— « Անո՛ւշ ըլլայ , զաւակո՞ » պատասխանեց ան . « հոգ չէ , ես կը բերեմ ջուր » :

— « Հիմա ջուր բերելու համար գործէդ պիտի ըլլաս . պատճառը մենք եղանք , ասոր համար այս էքէնտին քեզի սա նուշէրը կու տայ » ըսի մէջիտը երկարեւով իրին :

Ան՝ տեսակ մը վիրաւորանքի ենթարկուած մարդու մը պէս , ձեռքը ետ քաշեց և մերժողական շեշտով մը կրկնեց .

— Գաւաթ մը ջուրը ի՞նչ կ'ըլլայ . . . Բարի եկաք հազա՞ր բարի . . . Մէջիտ մը ինչո՞ւ կու տաք ինծի . ես մէջիտով մը չո՞րս օր կ'աշխատիմ . ըրածս ի՞նչ էր որ . . .

— Կրելիք յոգնութեանդ համար է աս . ա՛ռ ստակը . մնա՞ք բարով :

Եւ զրամը սալլդեցնելով իր ափին մէջ , հեռացանք , իր ապշութեան մէջ թողլով այս խեղճուկ , հա-

մեստ և ուղիղ մարդը որ կերպով մը չէր կրնար ըմբռնել թէ՝ կէս սափոր ջուրի և կէս ժամուան ճամբու յոգ-նութեան մը համար ի՞նչպէս իրեն երեք չորս օրականի վարձք կը վճարէին . . . :

Այսչափ առատաձեռնութիւն իրաւո՛ւնք ունէր շրմբռնելու այս հաղուագիւտօրէն նախնական միտքը, որովհետեւ, Աստուած անդամ սկսած էր ագահանալ տակաւ և վաստակները առաջուան առատութիւնը չէին ունենար. մնուցիչ մայր-հողը անդամ սկսած էր ժամանակի ու արգաստերութենէ իյնալ, և օրհնուած բերքը հազիւ կը կշտացնէր իր և իրեններուն պապակած ստամոքսը :

Եւ արդեօք, բնաւ երբեք պիտի կրնա՞ր այդ ստակը դնել իր ծոցը, երբ գիտնար թէ՝ հարուստի տղուն ձեռ-քով իր տիք ինկած այդ արծաթը, ո՞վ գիտէ իրեն պէս քանի քանի րադդագուրիներու քրտինքին ու արցուն-քին կաթի՛ կաթի՛, արի՛ւն արի՛ւն մզուած, քաղ-ուած, հաւաքուած չարաշուաք մետաղացումն էր . . . :

Եթէ այս Գիտակցութիւնը գոյութիւն ունենար, և եթէ քիչ մը Սրդարութիւն գտնուէր, այն ատեն, այդ արծաթը պիտի խարկէր գիւղացին մատները, և սա-փորին խռչակը պիտի միսուէր հարուստի տղուն կո-կորդը . . . :

1911



ՊԱՏՈՒՀԱՆԻՆ ԵՐԱԶԸ

❖

ԱՏՈՒՀԱՆ մը ունէի ևս զոր կը սիրէի, կոր-սընցուցի այն պատկերը որ երազն էր այդ շրջանակին, և այսօր, երբ պարապ գերեզմանի մը պէս կը տեսնեմ այդ խորշը, Կ'ըգգամ թէ դարձեալ կը սիրեմ զայն :

Այդ պատուհանին տեսիլքը իմ աչքիս տարիանքն էր, ամէնօրեայ սիրայք մը կը մղէր զիս իր հարեւա-նութեան և հոն շարժող ներմակութիւնը կարապագեղ տատրակներու պէս կը տարափէր հոգիիս առանձնու-թեան դաշտին վրայ :

Յասմիկի ճերմակ բաժակով և սեւ առէջով ծա-ղիկ, որ ծաղկիկի մը անհպեկի բանաստեղծութեամբ ապ-րեցաւ և ապրեցուց դիւրախար սիրտ մը :

Յասմիկի ճերմակ բաժակ մը իր գէմքը, տժգոյն թուսի հիւանդաքաղցը մորթով, որուն վրայ սեւ մա-զերու առատ խուրցը յորդագեղ և նկարչական առէջ մը կը յօրինէր, պսակ մը՝ բաժակին վրայ, և բաժակը կը կենար տկար, նուրբ իրանի մը չնորհալի ճկունու-թեան կատարը :

Ի՞նչ քաղցը էր աչքերու այն աննշմար մշուշը որ կ'ստուերանար մեր երկուքին միջեւ, հիացումի հեռա-ւոր տեսարան մը որ հպումով չայլայլուիր, կապակ-ցութեան այն թելը՝ որ շերամի ամենանրբին թելէն աւելի բարակ, աւելի ալեծածան է, և զգայութիւննե-

րու այն մեղմակոհակ փոխանցութիւնը, որ կը տպաւորէ ծաղկադալար մարգերու եղերքը երգող առուակին հոգեկամութիւնը :

Ան պահ մը կու գար կը թրթուար այդ հնօրեայ պատուհանին խարխով շրջանակին մէջ, ինչպէս սիրամարգ մը կը թառի կոտրած ուղէշի մը վրայ, և իմ աշքերս հեթանոսական բագին մը կը շինէին զայն նոր պաշտամունքի, նոր տարփի մը մէջ մկրտուելու հետամնքով, և ահա անոր դիցական յօնքերուն տակ օրհնուած աչքերը՝ իրենց եղնիկի թափանցկութիւնով՝ սրոկում մը կը կատարէին զեղումի մը պէս բենեղեայ:

Պոպէ՛ մըն ալ, և արդէն անհետացած էր՝ ինչպէս փետուրը հողմին մէջ, ինչպէս մարդը կեանքին առջեւ, ինչպէս սիրաը սիրոյ քովլ . . . :

Բացիքուն, յեղյեղովակ պարփկ որ կը զարթուցանէր, կ'եղբայրացնէր իրեն իմ սէրերս՝ ծնելնո՛ւն հետ մեւնող և մեռնելնուն հետ ծնող :

Սկսած էի արբենալ այդ երազով և այդ տարփանքով, երբ օր մը իմ սիրասարաս պատուհանս պարպուեցաւ բոլորովին, կուրծքիս տակ մեղմ դառնութիւն մը և զրկանքի տեղատուութիւն մը դնելով :

Այդ օրը պարապ պատուհանին առջեւ ևս իմ երազս խմաստասիրեցի, և աչքերս անդադրում սպասեցին պատկերին կրկներեւոյթին, որ միշտ կը պատրէր և որ սակայն երբեք չէր գար :

Քաղցրութիւնով թրթուացող նայուածքս այդ օրը արցունքի թացին միմիթարանքը վայելեց և ևս հեռացայ այլ եւս չտեսնելու համար այդ դաստարկուած ցնորքը :

Առջի օր դարձեալ գացի այն կողմերը և պատուհանս վնասուեցի՝ ինչպէս մանուկը կը փնտոէ իր մօրը ծիծը :

Աւելի՛ խորունկ էր պարապութիւնը և աւելի սեւ: Ասիկա կը նմանէր շրջանակի մը որուն պատկերը փըլած էր յանկարծ, պարապ լինչպէս սիրտս, ինկած ինչպէս սէրս . . . :

Հոն չկա՞ր այլ եւս ճերմակ ստուերը իր սեւ հրաշքեղ զլուխով, հոն չկա՞ր այլ եւս երազի թրթիոը իր գինովցնող զարկերով, հոն չկա՞ր ենթակայուած սիրտս իր յամառ պատրանքներով . . .

Պարապ է պատուհանը և ես հոն կ'երթամ իմ աշքիս տարփանքը լալու . . .

Լալու, որովհետեւ, լացը յաճախ սէ՛րը կը փոխանորդէ :

1911



ԿՈՅՐԻ ԼՈՅՍ



ԱՐԵԼԱԾ, սեւ, աղտոտ զոյգ մը կին, կարծես
պատուհասի վայրկեանի մը մէջ երկւորեակուած, իրենց
մաշած, հատած կրուկներով մուճակները կը քաշքչեն
ճամբուն մէջտեղէն, և ցեխը անոնց ոտքերուն վրայ
կ'ամբողջացնէ այն կաշին՝ որ չէր կրցած տոկալ ան-
ինայ թափառումներու։

Սեւ թրքական չարշաֆներու մէջ որ գլուխներնէն
սկսելով կը պատանքէր զանոնք մինչեւ ոտքերնին, կը
շարժէին մուրացիկ երկու գնչուհիներ. թեւ թեւի,
թաղերուն թափօրը կատարելու համար, կատարելու՝
իրենց աղերսին, մուրացկանութեան ուխտը՝ տօնական
օրուան մը միջոցին։

Օրը Զատիկ էր, և անոնք, ի՞նչ ազգէ կամ ի՞նչ
կրօնքէ՝ յայտնի չէ, գովքը կ'ընէին Յարութեան, Տի-
րոջը Սուրբ Քաղաքին, և սուրբ Լոյսին, Յաւիտենա-
կան Լոյսին

Իրենցմէ մէկը, երգողը՝ կոյր էր. Թարթիչները
անհալ սոսինձով մը փակած իրարու՝ մութ խոսոչ մը
կը յօրինէին, որ աւելի կը խորունկնար դժնէ, դաժան
խայթովն իրերակից յօնքերու շիտակ, ջղջիկի թեւի
ձեւով գիծին տակ. Այտի կաշին փակած ոսկորին, բե-
րանը՝ քսակի մը շրթունքին պէս որուն առասան է
անցուած. կը փոթփոթէր մերթ՝ երդեկ չորցած շըր-

թունքները գորշ լեզուովը զովացնելու համար. Գլուխը
բարձրն է ինչպէս բոլոր կոյրերունը՝ լոյսին հետ յաւի-
տենական գիրկնողիսառն պայքարի մէջ, և մէկ ձեռքը
գաւաղան մը՝ կոյրերուն տեսողութեան գործարանը։

Իր գունաթափ ձորձերուն մէջ հանդարտ՝ կ'երգէր
ան և յաճախ կը կենար կարճ շունչին հանգրուան տա-
լու համար. Զայնը՝ ժանգոտած պղինձի ձայնին պէս
կարձահունչ, փոշոտած, փտած էր, և իր եղանակը լա-
լին մըն էր որ կ'երկարածգուէր նախ մեղմ, յետոյ
խաւ մը բարձր ու սուր, և յետոյ մարած, գրեթէ
խեղդուած։

Ու մինչ ինք կ'երգէր թուրքերէն իր երգը, քո-
վինը — որուն միակ առաւելութիւնը միւսին վրայ՝
աչք մը ունենալն էր — խօթ հայերէնով մը պղտիկ
ապսէ մը կը բարձրացնէր դէպի պատուհանները, ո-
րոնցմէ կարեկցութեան կաթիլ մը երբ զանակուէր դէպի
վար, ան կը թողուր կոյրին թեւը, արագ կ'երթար
առնեկ առաքուած նպաստը և անմիջապէս դարձեալ կը
կցուէր իր առաջնորդեալին, ինչպէս վայրաշարմները՝
փորձի ատեն՝ կը բաժնուին ու կը կցուին կառախումքին։

Ի՞նչ էր երգածը այս կոյր կնոջ։

Երուսաղէմի նուիրականութեանց վրայ գովէ մը,
հին օրերու մէջ շնուած տէսրան մը որ սակայն կիսա-
հասկանալի կ'ըլլար իր ժօռատ բերնին և մաշած ուու-
գերուն վրայ։ Ան կը նկարագրէ Յարութեան Տաճարը,
կանթեղները, մարմարները, արծաթները, մուշկ ու
յամպարի բոյրերը . . . և կ'աւելցնէ։

Ինանրուզ իլլէ նուրի
Վարա՛մ Գուտսա կեօրէմ նուրի . . .

Ես մտիկ կ'ընեմ անդադար, կը հետեւիմ իրեն՝ ու

եղանակը ա'յնքան տխուր՝ կը ձեւաւորուի յիշողութեանս
մէջ . քաղցրօրէն կը հետապնդեմ ու կը կրկնեմ իր
յանկերգը .

... Մուսկ ու յամպարի բոյերուն ,
Կը հաւատանք , մանաւա՛նի Լոյսին . . .



Հէգ , սովահար , թափառակա՞ն հոգի , դուն չոր
երէկ գիշեր գուցէ աղիքներուդ ճանկուտուիլը զգացիր
անօթութենէդ , կ'ապրիս այդ Լոյսով . դուն որ միայն
գարշանք ու բորբոս կը հոտոտես ու ինքդ իսկ գար-
շահոտ ու բորբոսած ես , քիմքդ կը բարձրացնես մուշկի
ու յամպարի երազաթրթիս ալիքներուն . դուն որ խա-
ւարի անդունդէն՝ մօրդ արգանդէն եկար խաւարի աշ-
խարհ մը և շիջած պլազիւնի մը ամսգամ զգայութիւնը
չճաշակած պիտի երթաս խաւարի միւս անդունդը , կը
հազներգես , կը փառաբանես լոյսը , «մանաւանդ» ա'յն
Լոյսը որուն կը հաւատա՛ս ալ . . .

Ո՞րչափ իրաւունք ունիս սակայն :

Այդ լոյսը անո՞նց համար է որ չեն կրնար տեսնել ,
որ կոյր են , իսկ մենք որ կոյր չենք , չենք տեսներ
այդ լոյսը , մարեցինք մենք այդ լոյսերը . . .

Այս պատճառով իսկ չէ՝ արդեօք որ , Ճշմարտու-
թիւնը աւելի մօտ է մեղի և մեղի՛ հետ , իսկ Յոյսը՝
երանութեան մը պէս՝ անոնց հետ է ու անոնց մօտ :

Անոնք կոյր են ու չեն տեսներ իսկական լոյսը ,
բայց սիրո մը ունին որ կ'արթենայ պատրանքներով .
իսկ մեր յամառ , անխար , տառապահիւծ սի՞րաը . . .

Ո՞վ է աւելի երջանիկ արդեօք : Անոնք թէ մենք . . .



ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿԸ

	Լ.Զ
Նախաբան	5
Օրացոյցիս թերթերը	7
Անձրևեկն առաջ	10
Լացի զիշեր	12
Բմահաճոյժներ	16
Չուրի խաղ, սիրտի խաղ	19
Հիւանդ սէր	23
Գողցուածները	27
Ան՛չ օրեր	32
Բանայիրին մէջ	37
Սէր	46
«Քանիք»ն	49
Միսկ արձան	53
Պյուանի	57
Գիւղական	62
Վերշին զիշեր	67
Պատիկամարանուրիւն	73
«Ինկ քաղում մը շինեցի»	76
Խոսովանանդի մը առքիւ	81
Թղրի խարոյկ	83
Մնուելներու օրը	88
Մուրացկանութեան դասերը	90
Քիչ մը խիղճի մասին	93
Նոր կեանիֆին դիամար	96

Զարթնումը	99
Ամելիւնի ինսասասիրութիւն	104
Մենուքեան երգը	108
Ամենահզօրը	110
Վարդ եւ պլպող	114
Իրիկուան մտերմութիւններ	118
Մայիսեան բոյրերուն	120
Մեղամաղձոց պահու մը	124
Վերադարձ	127
Գիւղացի մը	131
Պատուհանին երազը	135
Կոյրի դոս	138



58368

